



Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

**This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.**

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

Share — copy and redistribute the material in any medium or format

Adapt — remix, transform, and build upon the material

6635

С. Чемоданов
Кн. публичн.

Лето 1902

891.99
4-83

2011

Printed in Turkey

ԱՐԻԿ ԱՐԱՊԵԱՆ

Printed in Turkey

ԱՐ ԲՏԵԱՆ



891.99
Q-82

Տպագործ Արևի Արդյունակ
Խորհրդական

Handwritten

To Miss Hansen

THE PINEAPPLE

800 \$

1000 \$

891.99

Q-83

ԿՐԻՊ ԻՏԵԱԼԼ


~~~~~

Գ. ՌԵ 8

ՄԱՐԻ Կ. ԱՐԱՊԵՍ

~~~~~

170



318
399

2003

معارف نظارت جلیلی و مطبوعات اداره ہیئت رخصیله
طبع و نشر اولنشندر فی ۲۱ کانون سنی ۱۳۱۸

Ի Զ Մ Ի Բ

ՏՊԱԳՐ. ՄԱՄՈՒՐԵԱՆ

1902

1869

Printed in Turkey

Ի Պ Ի Տ Ե Ա Լ Ա

Յ Ա Յ Ո Յ Ա Յ Ո

Ա.

— Ա Յ Ո Յ Ա Յ Ո . Կ ա ր ծ ե մ թ է ը ս ա ծ ու լ ա ւ չ հ ա ս կ ր ց ա ր

— Զ ի հ ա ս կ ց ա յ , ի ՞ս , ս վ ո ր ն ա յ է , ի ՞ս չ հ ա ս կ ն ա մ : Մ ե ծ հ ա յ ր դ ա պ ու շ ի տ ե ղ դ ե ր ե ս , թ շ ո ւ ա ռ ա կ ա ՞ն :

— Ո ՞չ , հ ա յ ր ի մ , ի ՞ն չ կ ը ս ե ս : Կ ա ր ծ ե մ թ է ե ՞ս չ ը կ ր ց ա յ զ ա ղ ա փ ա ր ու լ ա ւ բ ա ց ա ս ր ե լ , ե ւ ա յ ս պ ա տ ա մ ա ռ ա ւ է ո ր չ հ ա ս կ ց ա ր , ա յ ս ի ն ք ն չ կ ր ց ա յ հ ա ս կ ց ն ե լ : Ա յ ն պ է ս չ է . ո ւ ս ա ր ի

— Ի ՞ն չ ը ա յ ն պ է ս չ է , ե ս ո ւ զ ա ծ դ շ ա տ ա ղ է կ հ ա ս կ ց ա յ : Կ ո ւ զ ե ս ե ւ ր ո պ ա ե ր թ ա լ , հ ն ն գ ա լ ո ց մ տ ն ե լ , ո ւ ս մ ո ւ ն ք ա ն ն ե լ , չ ե մ դ ի ա ն ե ր ի ն չ ե ՞ր ը ն ե լ : Դ ո ւ դ ե ռ տ ղ ա յ ե ս , ա յ դ տ ե ս ա կ լ բ ա ն ն ե ր ո ւ խ ե լ ը դ է չ հ ա ս ն ի ր : Ա յ ն տ ե ղ դ ա ց ո ղ ը ս ր ի կ ա յ ո ւ թ ե ն է զ ա տ ո ւ ր ի շ բ ա ն չ ս ո ր վ ի ր :

— Ս ր ի կ ա յ ո ւ թ ի ՞ւ ն

— Ս ր ի կ ա յ ո ւ թ ի ւ ն , հ ա պ ա ի ՞ն չ կ ա ր ծ ե ս , ա հ ա օ ր ի ն ա կ ն ե ր ո ւ ն ի ն ք մ ե ր ա չ ք ի ն ա ռ ջ ե ւ : Ա յ դ պ ի ս ի բ ա ն ե ր

տեսնելէս ետք, ես ալ՝ այդ խենդութեան մէջ չեմ մաներ: Ի՞նչ որ ուղէ, ըլլայ: Ահա մեր դրացին՝ ողորմած հոգի Սարգսեան Մելքոն աղան, ամենէ առաջ ա'յն փափաքեցաւ տղուն աղէկ ուսմունք տալ: Ինչե՛ր չըրաւ, խեղճ մարդը, Եւրոպաները դրկեց, ստակներ ծախսեց, ի՞նչ օգուտ տեսաւ, ոչի՞նչ: Բան չմասց որ այդ անպիտան տղան հօրը գլուխը չըմբէ: ամեն ինչ ընելէ ետք, ելաւ որ տունն ալ ծախէ: Խե՛ղճ Մելքոն աղա, ա'լ այդ վերջին հարուածին չզիմացաւ: Է՛հ, աղատեցաւ մարդը, գոնէ մարմինն իր հայրենական տունին ելաւ: Միթէ ծերութեան օրերն վարձու տուներու մէջ պիտի անցնէ՞ր:

— Բայց, հայր իմ, այդ տղան արդէն անպիտանին մէկն է եղեր, տակաւին Եւրոպա չզացած, հոն միայն աւելի . . . :

— Ո՞վ ըսաւ քեզ տառնք, գոչեց Արօն աղա, վերջին աստիճան զայրացած:

— Ո՞վ. — մեծ մայրս, պատասխանեց պատանին:

— Մեծ մայրդ քեզ այդպի՛սի բաներ պատմեր է: Այն ի՞նչ գիտէ, կիները միթէ այդ տեսակ բաներէ հասկցած ունի՞ն, անոնց մազն Երկայն՝ խելքը կարճ է, ինչպէս կ'ըսէ առածը: Ա՛հ, ողորմած հոգի ծնողքդ կմա ողջ ըլլային եւ տեսնէին թէ իրենց որդին ի՞նչ տեսակ ընթացք սկսած է բռնել . . . :

— Հայր իմ, Սարգսեանին բնաւ նման չեմ ես, գոչեց Գարեգին, նստած աեղէն վեր ցատկելով:

— Լուէ՛, խօսք մաւելի չեմ ուղեր, պոռաց ծերունին բարկութեամբ եւ սկսաւ սենեակին մէջ վեր վար

քալել, բարձրաձայն խօսելով իւրովի՛ այս էր իր սովորութիւնն երբոր սաստիկ բարկացած ըլլար:

— Ուսմունք, ուսմունքն ի՞նչ է եղեր, առածն ալ քիչ կը թուի այս թշուտականին, չէ թէ միայն քիչ, այլ չափազանց սորվեր է արդէն: Ուրիշին խօսքին մտիկ ընելու չէի, ես իմ գիտցածս ընել պէտք էի...: Ի՞նչ ըսես, հաճի Հովհասմէն ալ շատ պնդեց. « հիմա առաջուան ատենները չենք », ըսաւ, « չնորհքով մարդու զաւակներն՝ ամենն ալ լաւ կրթութիւն կառնեն» Կիներուն խելքն ահա այդչափ կը կարէ . . . : Մեր ատենն ալ իր տեսակին դպրոցներ ունէր: Միթէ Ի՞ս ալ այդ ուսմունքն առնելու ետեւէ ինկայ. հա՛, հա՛, հա՛, ո՛չ, այդպիսի դատարկ բաներով գլուխս թէ որ ուսեցնէի՝ այսօրուան զիրքս երադիս մէջ անգամ չէի տեսներ: Այն ատենն ալ բան սորվողներ կային. ահա՛ տեսա՞նք, ի՞նչ եղան. մէկն ալ հաճի կարապետը չէ՞ր, որու տղան հիմա Մարտիրոսեանին քով գրագիր եղած է եւ . . . :

— Հայր իմ, եթէ Յակոբ հօրեղբայրն իր ժամանակին տոմարակալութիւն չորվէր, այս գործն անգամ չէր գտներ հիմա:

— Դու ի՞նչ կը հասկնաս այդ տեսակ բաներէ. տոմարակալութիւն, տոմարակալութիւնն ի՞նչ է եղեր: Այդ տեսակ բաները չզիտնալը լաւագոյն է: Ես չորվելուս համար ի՞նչ վեսա տեսեր եմ, բայց տոմարականերն ալ . . . հը՛մ, իբենց գործը լաւ չըտկեցին, ասի անի կողոպտելով ու մոխիրի վրայ նստեցնելով: Կը բաւէ որ վաճառական մը լաւ յիշողութիւն

ունենայ, աչքը չորս բանայ, կրկնատռմարս, չեմ գիւ-
տեր ինչը, ի՞նչ պիտի ընէ, հիմա ինձ հարցնես թէ որ-
մէ՛ն ի՞նչ առնելիք ունիմ եւ ե՞րբ, ամենն ալ քեզ կը
թուեմ. իմ կրկնատռմարս զվարուս մէջն է:

— Այն ատենը այդչափը կը բաւէ եղեր, սակայն
հիմա՝ ամեն ինչ փոխուած է, այսպէս չէ, զու իսկ
միշտ կը կրկնես թէ առաջուան շահերը մնացած չեն,
առաջ վաստակն առիւծին բերանն էր, հիմա կոկոր-
դէն վար էջած է, կըսես միշտ: Օրէ օր հին սովորու-
թիւնները աեղի կուտան եւ . . .

— Դեռ կը խօսի՞ս, թշուառակա՞ւ՞ն, միմէ ես, քեզ
այնչա՞փ բան սորվեցուցի որ ինձ վարդ սպետի պէս
քարո՞զ տաս: Քանի որ այսչա՞փ յամառ ես, զու այս
տան մէջ այլեւս տեղ չունիս: Գնա՞ ուր որ կ'ուզես,
աչքերս քեզ չտեսնեն ուրիշ անդամ, զիտցած եղիք թէ
քու այդ խօսքերուդ համար փուլ մ'անդամ չեմ տար:

Սիօն աղա իր բարեկութեան մէջ ահա որ էր, որ եւ
է զիմաղբութիւն կամ առարկութիւն՝ զինք կատա-
զութեան աստիճանն կը զայրացնէր, եւ այն ատեն՝
Աստուած միայն զիտէ թէ ի՞նչ փորձանքներ չեր բե-
րեր իր հակառակրղին զվարուն: Գարեղին՝ վարժուած
իւր հաւուն տարօրինակ պահանջումներուն, խոհեմու-
թիւն սեպեց առ այժմ խոնարհիլ եւ առանց բառ մը
աւելցնելու, քաշուեցաւ:

Թոռը հեռանալէն վերջ, մեծ հայրը շարունակեց
սենեկին մէջ երթեւեկել: Դարեղինի մեկնելուն գա-
ղափարը ահուելի ճիւաղի մը նման միշտ իր առջեւ կը
կանգնէր, իր ջիզերը զրդուելով: Նա աւելի կը բարկա-

նար անոր դիմաղրութեան՝ քան զայն թելապող
պատճառին դէմ:

Նիհար, բարձրահասակ մարդ մ'էր, փոքր, խորը
մտած, փայլուն աչերով, գլուխը զիս մ'որ մինչեւ
ականջներուն ծայրերը կ'իջնէր. հագած էր զուգահե-
ռական զիծերով մետաքսէ պարեգօտ մը, մէջջը թե-
թեւորէն սեղմուած պարսկական լայն ցփսիով մը:
Ծոցն ունէր կարմիր քառեսակ գծերով աւանդական
թաշկինակն, որուն ծայրը գուրս երկնցած էր: Վիզէն
կախուած էր արծաթահիւս լարով ճինէվրական խոչոր
ժամացոյց մ'որ զօտին մէջ կը հանգչէր եւ արդի զբ-
պանի կաղամարներուն հետ չատ նմանութիւն ունէր՝
իր մէջէ մէջ ազուցուած տփիկներով: Այս ամեն պա-
ճուծապատճնքն կը ծածկէր մինչեւ ոտքերն երկնցող
վերարկու մը, որու սեւութեան հետ զգալի հակա-
պատկեր մը կը կազմէին զեղնորակ կօշիկներն:

Բայց ո՞վ էր այս Սիօն աղան: 18 . . . ին, քանի մը
Աֆիօն-Գաբրահիսարցի բարեկեցիկ ընտանիքներ խումբ
մը կաղմելով իզմիր կուգային երուսաղէմ ուխափ
երթալու համար: Այս խումբին կը միանալին նաև
ծնողքն Սիօն աղայի, որ ուղեւորութեան ժամանակ,
Աւարիական նաւի մը մէջ ծնելով, մկրտուեցաւ յե-
րուսաղէմ եւ Ս. տեղերուն ի պատիւ կոչուեցաւ Սի-
օն: Տօներէն ետք՝ Աֆիօն-Գաբրահիսարցի ուխատուոր-
ներն գարձան իրենց բնիկ երկիրն ուր Սիօն աղա
հանգիստ, նահապետական կեանք մը վարեց մինչեւ
ամուսնանալն: Այն ժամանակ, հայրը զինք իզմիր
դրկեց, որպէս զի հոն հաստատուելով մետաքսէղէնի

խանութ մը բանայ: Սիօն աղափ բախտը բանեցաւ ու հետզհետէ՝ իր ատենի հայ վաճառականներու առաջնորդներէն եղաւ:

Միակ որդի մ'ունէր, որ իր ծնողաց աչքին լոյսն էր. վերջապէս մեծցաւ ու զինք ամուսնացնելու ժամանակն հասնելով, հազար ու մէկ անգամ խորհրդակցելէ ետք, Սիօն աղա եւ համբ Հոփիսիմէ հարս առին իզմիրցի ընտիր ու պատուաւոր ընտանիքիմ աղջիկն: Սակայն երկարատեւ. չեղաւ իրենց նորափթիթ երջանկութիւնն. զայն հազիւ երկու տարի վայելեր էին, երբ իրենց հարսն ու որդին յոշենակ բռնուելով՝ գրեթէ միեւնոյն ժամանակ մեռան, թողլով հազիւ մէկ տարեկան որդի մը: Ծերունիներուն՝ իրենց զաւկին ու հարսին նկատմամբ տածած սէրն այլեւս իրենց թոռնիկին վրայ ամփոփուեցաւ: Երբ նա զպրոց յաճախելու տարիքին հասաւ, մեծ մայրն պնդեց որ անոր լաւ կրթութիւն մը տալ պէտք էր: Այսքա՞ն մեծ էր Սիօն աղափ տածած սէրն առ Կարեգին, որ այդ զգացումն իր ազահութեան յաղթեց ու իր կնոջ կրկին խնդրանց վրայ, հաւանեցաւ թոռը Անդլիական Պայշչրի Փոլիկն գնել: Մերուպեան Վարժարանի շրջանը աւարտելէ յետոյ:

Գարեգին եւս կը սիրէր այս ծերունիներն. ծնողը բնաւ չիշելուն՝ իւր փոքր սրախն ամբողջ սէրն ու գուրգուրանքը նուիրած էր միշտ անոնց, մանաւանդ մամիկին: Արթուն եւ ուշիմ տղայ մը լինելով, իր գպրոցական շրջանէն լաւ օգուտ քաղեց, եւ զայն փայլուն կերպով լրացնելէ ետք, իր ամենէ մեծ փա-

փաքն եղաւ, Եւրոպիոյ մէկ առևտորական դպրոցը մտնել: Ահա քաջ Տաճկերէն, Հայերէն, Անդլիերէն ու Թրանսերէն սորվեր էր, թէ որ վաճառագիտութեան եւս հմտանար, սքանչելի կերպով պատրաստուած պիտի ըլլար իր մեծ հօր գործը շարունակելու եւ ընդարձակելու համար: Գարեգին լուրջ էր ու խելացի, շատ կը գիտէր ու քիչ կը խօսէր: Տասն հօթը տարեկան էր արգէն, եւ ինչ որ հաղուագիւտ է այդ տարիքին մէջ, սկսած էր շրջանայեց լինիւ, մարդերն ու իրերն քննել: Դիտած էր թէ Խզմիրի Հայ գաղթականութիւնն ընդհանուր առմամբ, երկու որոշ դասակարգերու կը բաժնուէր, մին երիտասարդաց կողմէ խաւարեալ կոչուած դասն, որ կը բաղկանար յիսունն անցած անձեւէ, հին սերունդի մարդիկ, որք, ամեն նորութիւն կարհամարհէին իրբեւ վասակար: Երկրորդը՝ ինքը իրը լուսաւորեալ կոչող երիտասարդութիւնն, որ նոր սերունդը կը կազմէր, եւ որ յառաջդիմութեան եւ քաղաքակալութեան միակ պայմանն կը նկատէր Եւրոպական ամեն նորութիւն կապկօրէն օրինակել: Այսու հին սերունդի բարի ծերերն իրաւամբ կը զայթակեին եւ իրենց գոներն ու պատուհաններն երկերուղիւ կը գոցէին յառաջդիմութեան առջեւ:

Բ.

Գ Ա. Բ Ե Գ Ի Ն գաւիթը ելնելուն պէս, շիտակ սանդուղին կողմը կը դիմէր իր սենեակն երթալու համար, երբ յանկարծ դուռ մը բացուելով՝ պառաւ կի՞ն մը երեւցաւ սեմին վրայ. պարզ սեւ շրջադպեստ մը հագած էր, որու թեղանիքը փոքր ինչ հանգրիձուած էին. իսկ գլուխը քարդի մը կապած էր :

— Գարեգի՞ն, զաւա՛կս, եկուը նայիմ, եկուր քովս նստիր քիչ մը, ըսաւ, տղան գորովագին ներս կանչելով. ապա՝ չի կընալով մտատանջութիւնն աւելի երկար ժամանակ զսպել, շարունակեց. — Ի՞նչ կար, մեծ հայրդ ի՞նչ ունէր նորէն որ այսքա՞ն կը պօտար. Ա՛խ, Աստուած իմ, քանի կը ծերանայ, այս զիւրագրութիւնը կ'աւելնայ իր վրան : Բարկութեան պատճառն ի՞նչ էր այս անգամ : Բայց դու ի՞նչ ունիս, տղաս, աչքերուդ մէջ արտասուք կը աեմնեմ, արդեօք հաճիին զայրոյթն քեզի՞ դէմ էր այսօր : Այդպէս մի՛ տիրիր, Գարեգի՞ն, ըսէ՛ նայիմ, ի՞նչ է եղածը :

Գարեգին մտադիր էր ամբողջ իրողութիւնն առայժմ ծածկել իր մամիկէն, որպէսզի զայն չտիրեցնէ. բայց իր փափաքներն, իր երազներն մի առ մի

թուելէ ետք, պատմեց նաեւ իր մեծ հօրը հետ ունեցած փոթորկալի տեսակցութիւնն, սակայն երր իր հաւին վերջին խօսքերը կրկնեց, պառաւ կնոջ դէմքն երկիւղի արտայայտութեամբ համակուեցաւ, մինչ դողահար ձայնով մը կ'ըսէր.

— Ա՛խ, տղաս, ինչո՞ւ այդչափ հեռուները գացիք, կարելի է աւելի անուշութեամբ կարենայինք զի՞նքը համոզել, բայց հիմա՞ . . . : Ա՛խ, Գարեգին, զաւակս, մեծ հօրդ գիւրաբորբոք բնաւորութիւնը չե՞ս գիտեր, ինչո՞ւ . . . :

— Բայց մամիկ, իրաւունք չունէ՞ի ես. միթէ . . . :

— Այս' տղաս, այսո՛, իրաւունք ունէիր, բայց ա՛խ, ի՞նչ ըսեմ . . . : Ինչո՞ւ կ'ուզես մեզմէ բաժնուել: Միթէ հանգիստ չե՞ս հոս, երջանիկ չե՞ս: Իրաւ է որ ատեն ատեն մեծ հայրդ . . . է՞հ . . . քիչ մը ուրիշ կերպ կը վարուի: Սակայն՝ մըշտ այնպէս չէ, գիտես: Սիրոը շատ բարի է, քեզի շատ կը սիրէ ու եթէ քեզ երբեմն վշապունէ, կը կարծէ որ ըրահն օգտիդ համար է :

— Մամիկ, ո՞վ կ'ըսէ թէ դժգոհ եմ, այն ատեն ապերախտին մեծը կըլլայէ: Ասկէ մեկնիլ ուզելուս պատճառն այս է որ՝ հոս առած կրթութիւնս բան մը չարժեր, օգուտ մը չունի, եթէ վաճառադիտութիւն չը սորվիմ: Այստեղ անկարելի է զայն սորվիլը, սակայն հոն՝ Եւրոպա, մասնաւոր դպրոցներ կան այդ տեսակ բաներու համար: Իմ հիմակուան փափաքս է այդպիսի դպրոց մը մանել, այն ատեն՝ մինչեւ հիմա սորվածս նախապատրաստութիւն մեղած պիտի ըլլայ, հոն պի-

տի ստանամ վերջնական կատարելագործութիւնը։ Հիմա՛ մամիկ, ամեն ինչ փոխուած է. առաջ՝ վաճառականներն ուսմունքի պէտք չունեին, հիմա շատ տեսակ բաներ կան զորս գիտնալ պէտք է, թէ ոչ՝ մեր քաղքին բոլոր առուտուրն օտարներու, եւրոպացւոց ձեռքը պիտի անցնի։

— Հիմա՛ հասկցայ, զաւակս, իրաւունք ունիս, իմ խելքս ալ քիչ մը պառկեցաւ այդ ըսածիդ։

— Այսպէս չէ՞, մամիկ։

— Բայց տղաս, երբ գու երթաս, ի՞նչ պիտի ընկեմ ես, ահա կը տեսնես թէ մեծ հօրդ բնաւորութիւնն որքա՞ն փոխուած է։ Դու իմ միմիթարանքս, իմ աչքիւոյսն էքր, ես մինակս ի՞նչ պիտի ըլլամ անոր հետ։

— Քիչ մը համբերութեան պէտք ունինք երկուքնիս ալ, մամիկս, ատոլ միայն ծանր չպիտի երեւին մեղի բաժանման այս քանի մը տարիներն, տեսնես որքա՞ն շուտ պիտի անցնին, երթան։ Եւ ահա չըջանս աւարտած՝ պիտի վերադառնամ մամիկիս քով։ Մեծ հայրս ալ մինչեւ այն ատեն բարիւութիւնը պիտի մոռնայ ու ամենքս ալ միասին շատ երջանիկ պիտի ըլլանք վերստին։

Այսպէս կը խօսէր Գարեգին, իր սիրելի մամիկն կարելի եղածին չափ միմիթարելու համար, թէեւ իր սիրուն եւս կը ճմլուէր մօտաւոր բաժանման գաղափարով։ Նա արիարար կը զապէր իր արտասուքն, վասնզի հասկցած էր թէ իրեն համար այլեւս անկարելի էր այս տան մէջ մնալ, իւր մեծ հօր զրուցած խօսքերէն վերջ։

Նոյն պահուն գուռը բացուելով երիտասարդ մը ներս մտաւ. քսաներկու կամ քսան երեք տարեկան կ'երեւէր. միջահասակ էր ու միակ դիտուելու արժանի բանն իր վրայ, ուշիմութեան եւ բարեսրտութեան դրոշմն էր զոր իր դէմքին վրայ կը կրէր։ Այս էր Յովհաննէս Մելքոնեան, Գարեգինի գալուցական ընկերն եւ վաղեմի բարեկամն, թէեւ այս վերջինէն քանի մը տարու մեծ։ Սիօն աղա անգամ, որ այնքա՞ն խիստ էր Գարեգինի ընկեր ընարելու մասին, բացառութիւն մըրած էր Յովհաննէսի համար, զոր կը սիրէր լուրջ եւ գործունեաց երիտասարդ մը ըլլալուն պատճառաւ։

— Ահա՛ վերջապէ՞ս գտայ քեզ, Գարեգին, մոչեց նորեկն ժամեկլով կարծես թէ պահուըսու ք խաղալու ելեր ես այսօր։ Քեզ ամրող տան մէջ՝ մենեակէ սենեակ փնտուցի . . . : Բայց ի՞նչ ունիք, համի դաշըն, տխրած կ'երեւէր, ի՞նչ կայ արդեօք . . . :

— Աղէկ ըրիր, եկար, տղաս, ես ալ քեզ տեսնել կ'ուզէի, պատասխանեց հաճի Հոփիսիմէ, նստիր նայինք որ քեզ մեր գլխուն եկածը պատմեմ, եւ սկսաւ ամրող իրողութիւնը բացատրել, չմոռնալով նաեւ յայտնել թէ՝ իր ձեռքէն եկածը պիտի ընէր, որպէս զի Գարեգին իր փաքաքած ուսումն առնէր Մանչէսթըրի մէջ։ Իր հարմութեան ատենէն մնացած քանի մը շարք ուկիներ ունէր սնտուկին մէջ, ինչպէս նաեւ գոհարեղէններ եւ քիչ մալ պահծու զրամ։ Ասոնց ամենքը, ամենքն ալ պատրաստ էր զոհելու իր թուան պազայ երջանկութեան համար։

Յովհաննէս ուշաղըութեամբ մտիկ կ'ընէր, երբ պառաւ կինը լոեց, նա քիչ մը խորհելէ ետք, վերջապէս վրայ բերաւ.

— Զեր պատմածէն յայտնի կ'երեւի թէ՛ Սիօն աղափ տուած որոշումն վերջնական է, հիմա ուրիշ բան չմնար, եթէ ո՞չ մեկնելու կարեւոր պատրաստութիւնները աւեանել: Վաղը կէսօրէն ետք կը մեկնի շետակ դէպ ի լիվրուլ՝ Բարսեւանիի շոգենաւներէն մին, որոնց զինն, ինչպէս որ արդէն դիտես, Գարեգին, շատ աժան է, հիմակուանէ պարտիս խնայողութիւն ի գործ դնել:

— Անշուշտ, պատասխանեց Գարեգին որ ուշադրութեամբ մտիկ կ'ընէր:

— Այն աեղէն երկաթուղիով կերթաս Մանչեսթը ուր անդրանիկ եղբայրն հաստատուած է, ես կը յանձնարարեմ քեզ անոր՝ որպէս զի քեզի այն առեւտրական դպրոցը զնէ ուր երկուքս ալ յաճախած ենք. անոր մէջ աւանդուած դասախոսութիւններն ընտիր են եւ գինն ալ զիւրամատչելի: Ասկէ զատ՝ արձակուրդի օրերդ եղբօրս տունը կանցնես, այն՝ ընդհանուր կերպով կը հոգայ քեզ: Այսպէս ձեր սիրտն ալ հանդիսա կ'ըլլայ, այնպէս չէ՞, համի դատըն, յարեց Յովհաննէս:

— Այո՛, սիրելի տղաս, շատ գոհ եմ որ այսօր եկար, ամեն ինչ գիւրացուցիր, շատ, իսխս շատ չնորհակալ եմ հոգածութեանդ համար: Տոմսակին եւ անցագրին հոգն ալ գու կը տանիս, այնպէս չէ՞: Գիտես որ ես այդ տեսակ բաներէ չեմ հասկնար:

— Ետտ աղէկ, հաճի դատըն, դուք հոգ մի ընէք, ամեն բան պատրաստ կ'ըլլայ որոշեալ ժամուն: Ուստի մնաք բարեւ: Վաղը կէսօրէն ետք, պատրաստ եղիք Գարեգին, որ դամ քեզ առնեմ շոգենասու տանելու համար:

Յովհաննէսի մեկնելէն ետք, աիկին Հովհակմէ իսկոյն ճամբորդութեան պատրաստութիւնները տեսնել սկսու: Աւեան ատեն՝ աչքերն արտասուօք կը լեցուէին, սակայն Գարեգին մօտեհնալուն պէս, աբուրնօք սրբելով զանոնք, ժպափի կը ջանար: Սրտաշարժ էր այս մեծ մօք ու թուան կացութիւնը, երկուքն ալ իրենց ներօին յուղումը կը զապէին, իրենց վիշտն իրարու չյայտնելու համար:

Հրաժեշտի ժամը շուտ հասաւ: Գարեգին չուզեց առանց մնաս բարովի բաժնութէ մեծ հօրմէն, ուստի աղաչեց մամիկին որ երթայ անոր ըսէ թէ թուը կը փափաքի զայն վերջին մնողամ մը տեսնելու: Եայց ձեւրունին մնողոք մնաց: Ուստի Գարեգին իր սկբելի մեծ մօք օրհնենքն առնելէ վերջ, հեռացաւ Յովհաննէսի հետ: Երբ հասան փողոցին անկիւնը, վլուխը դարձուց, վերջին ակնարկ մը նետելու այն տան վրայ զոր այնչափ կը սկբէր, ուր ծնած էր եւ ուր անցած էին իր մանկութեան երջանիկ եւ անհոգ օրերն, որը յանկարծ պատկերացեր էին իր բորբոքած երեւակայութեան առջեւ . . . : Սիրաը ասստիկ կը աբոփէր, յիշելով մանաւանդ թէ տարիներ պիտի անցնէին մինչեւ վերադարձը, աբգեօք ամեն բան անփոփս պիտի չեւ վերադարձը, աբգեօք ամեն բան անփոփս պատիքը այն ատեն, առաջին անդամն էր որ այս դա-

ղափարն իր մտքին մէջ կը սպրդէր. այնքա՞ն անտառնելի երեւցաւ խեղճ աղուն, որ արագօրէն շարունակց իր ճամբան:

Երկու բարեկամներն խօսք մ'անգամ չի փոխանակած՝ շոգենաւ հասան: Յովհաննէս ընկերին յուզումը գուշակելով անոր վիշտը կը յարգէր: Իսկ Գարեգին՝ հասկցեր էր թէ ինքզինքը զապելու միակ միջոցն՝ ակունները սեղմել ու բերանն անգամ չբանալն էր: Թէ ո՛չ կզգար թէ չպիտի կրնար ընդ երկար պահել իր պաղարինութեան երեւոյթն: Արիամիրա մնաց մինչեւ վերջը: Երբ՝ վերջին պահուն, Յովհաննէս ոտքի ելնելով շոգենաւը թողլու համար, քանի մը վերջնական խրատներ կուտար անոր, Գարեգինի դէմքը սաստիկ դժգունած էր ու շրմունքը կը դողային: Կարողացաւ սակայն իր խորին շնորհակալիքն ու երախտագիտութիւնը յայտնել բարեկամին ապարած հոգածութեան համար, ու անոր «Երթա՛ս բարով» ին ու «բարի ճանապարհ» ի մաղթանքներուն՝ առանց արտասուք մ'իսկ թափելու, պատասխանեց, եւ սակայն, այս՝ իր սիրելիներէն վերջինն էր որմէ կը բաժնուէր, տարիներ չի տեսնելու պայմանաւ:

Շոգենաւը խարիսխը կը քաշէր, երբ Յովհաննէս մակոյկին մէջ իջաւ, եւ հետզհետէ անհետացաւ հաւատարիմ բարեկամին աչքին առջեւէն այն նաւն որ կը տանէր Գարեգինն դէպ ի անծանօթը:

Փ.

Գ Ա. Ի Ւ Գ Ի Ն Ե մեկնած օրւեան իրիկունը, Սիօն աղան եւ համճի Հովիսիմէն, իրենց պարտէզը նստած կը գտնենք: Օգոստոսի վերջերն լինելով օդին տաքութիւնն որ դեռ բաւական սաստիկ էր՝ պատահած դէպերուն հետ միացած, ըստ երեւոյթին ըսլորովին դրգուած էր ծերունիին ջիղերն: Նա հաղիւ կը նստէր՝ յասմիկի յուպուխը ձեռքը, որ իսկոյն նստած տեղէն ցատկելով՝ կ'սկսէր վեր վար քալել ու քթին տակէն անհասկնալի բառեր մըմուլ: Յանկարձ՝ կնոջ առջեւ կանկ առնելով գոչեց:

— Հիմա ըսէ՛ նայիմ, իրաւունք չունէ՞ի, երբ քեզ կը յանդիմանէի, այս թշուառականին չափաղանց երես տալուդ համար: Այն ատեն՝ դու կարծէիր թէ ես յետին ծայր խիստ եմ, չեմ գիտեր ի՞նչ եմ . . . : Լա՛ւ, գամտիարակութեանդ արդիւնքն ահա տեսանք: Այդ տղուն այսպէս ըլլալուն պատճառը դո՞ւ ես:

— Սիօն աղա, ի՞նչ կ'ըսես . . . ընդմիջեց տիկին Հովիսիմէ անուշութեամբ:

— Ո՞վ էր հապա, թէ որ դուն չէիր, ե՞ս արդեօք, պիտի ըսես: Ո՞վ էր ըսողը թէ հիմակուան տղայք լաւ-

դաստիարակութիւն կ'առնեն, մերինն ալ անոնցմէ
ետ չմնայ, զողին գնենք, այսպէս ընենք, այնպէս
ընենք. միթէ ե՞ս էլ այդ բաները զրուցողը:

— Ո՞չ, Սիօն աղա, քիչ մառաջ ըսելիքս այս էր
որ . . .

— Բաելիք, մըսելիք չեմ զիտեր ես:

— Բաելիքս այս էր թէ, վրայ բերաւ տիկին Հովհա-
նիսէ հաստատամիտ, Գարեգինի խնդրածն գէշ բան
չէր, ընդհակառակն, իմ խելքս ալ զգաց որ ըսածները
շատ ձիգ են, եւ . . . :

— Եւ դու ալ գրապանիդ ներսը դուրսը ըրիք, որպէս
զի անոր քմբայքը կատարես, վատահ եմ այս մասին, թէ
ոչ՝ անպիտանն ո՞ւր պիտի գաներ պէտք եղած ստակը:
Այդ տեսակ մեծ մայր ալ կը գանուի եղե՛ր, որ թու-
ոին հետ մէկ ըլլայ մեծ հօր գէմ, այսպիսի բան մը
դեռ լսած չէ: Այլ ես զիտեկի թէ այդ տեսակ պարա-
գաներու մէջ, մնձ մայր մը թուր կը յանդիմանէ եւ
կը յորդորէ որ դայ մեծ հօր ձեռքը համբուրէ եւ ըրած
պակասութիւններուն համար մեղա՛յ ըսէ: Բայց կ'ե-
րեւի թէ հիմա տեսակ մը նորելուկ մամիկներ ելեր
են: Հա՛, հա՛, հա՛, դոնէ տուած ստահղութ ալ չմեղ-
քըցար, բայց վաստկողը դու չէիր որ անոր արժէքը
գնահատել զիտնայիք:

Սիօն աղափի խօսքերուն մէջ, եթէ կար իրաւացի
բան մը, այն ալ սա կէտն էր թէ մամիկն իրօք դրամ
տուած էր Գարեգինին ինչպէս որ արդէն տեսանք:
Տիկին Հովհակիմէ շատ ինայող եւ բարեկարգութիւն
միրող տանտեկին մէր, ինչպէս որ են ընդհանրապէս

իզմիրի հայ կիները: Իղմիր հաստատւելին ի վեր՝
Ախօն աղա ամեն առաւօտ շուշայ գացած ժամանակ
տան օրական բոլոր պէտքերն ինք իր ձեռքով կը գնէր:
Այս էր այն ատենուան իւրաքանչիւր ընտանիքի հօր
պարտականութիւնը: Աակայն քանի մը տարի ետք,
գործերը շատնալով ժամանակ չէր գտներ այլ եւս այդ
տեսակ բաներով զրադելու, ուսափ կնոջ կուտար ա-
մեն շարաթ որոշեալ գումար մը, որով այս վերջինը
պարտաւոր էր թէ տան և թէ իր անձնական մանր
մունք ծախքերն հոգալ: Երբ այս երկու գործերն կա-
տարելէ ետք, ստակն աւելնար, (եւ այդ շատ յաճախ
կը պատահէր), տիկին Հովհակիմէ զայն գուլպայի մը
մէջ, սնտուկին խորը կը պահէր: Աակայն այդ ընկերով
հանդուրձ, բնաւ ազան չէր, ընդհակառակն, ուղքաները
զինք իրեւեւ ամենէ ողորմասէր տիկիններէն մին կը գո-
վէին ու կ'օրհնէին: Խակ քահանաները զինք շատ կը սի-
րէին ու կը յարգէին, որովհեաեւ երբէք եկեղեցին չէր
եներ տուած ժամոցով մը տէր հօր երեսը խըն-
դացնելու, որ այս պարագային չէր զլանար իր առա-
տաբուղին օրհնութիւնները ննջեցելոց հոգւոյն համար:
Նէ հին հայ տանտեկիններուն ձմարիտ տիպարն էր
թէեւ տգէտ, (երբէք գոլոց գացած չըլլալով, գրել
կարդալ անդամ չէր զիտեր, ինչպէս առ հասարակ այն
ատենուան ամեն կիներն), ստակայն ընապէս արթուն,
խնայասէր, աշխատասէր եւ բարեկալու կին մէր:

Յ. 3/8
3/2

Աւելորդ է ըսել թէ հայ տիկինոջ այս խնայողու-
թիւնը երբեմն իրենց հրաշալի արդիւնքն կ'ունենային
ամենէ նեղ պարագաներու մէջ, երբ ընտանեաց պե-

տը, ձախող շահադիտութիւններէ կործանած, իր կողակցին մնառուկին խորը միշտ պատրաստի գումար մը կը գտնէր՝ իր առեւտրական դործառնութիւնները շաբունակելու. Նա Փիւնիկ թունոյն նման իր մոխրէն կը վերածնէր: Արդարեւ երանելի ժամանակի, ուր հայկինն իր վառարանին ո՛չ միայն հոգին, այլ եւ անոր հաստատութեան հիմն ու նեցուկն էր . . . վերջապէս տնաշէն մը, բառին բուն նշանակութեամբ:

Ահա ափկին Հոփիսիմէ ալ իր թոռնիկին ծախքերը հոգալու համար որոշած էր գուլզային բերանը քակել: Համաձայնած էր Յովհաննէսի հետ, անոր ձեռքով, վեց ամիսոն անգամ մը՝ զաղտնապէս չափաւոր գումար մը զրկել Գարեգինի որպէս զի նա կարենար իր ուսման ծախքն ու ապրուստի պէտքերն հոգալ:

Պ.

Գ Ո. Ե Գ. Ի Ն. Ի մեկնելէն ի վեր քանի մամիսներ անցեր էին. ձմեռն արդէն հասեր էր: Գիշեր մը սաստիկ ցուրտ կընէր. քանի մը օր անձրեւ վաղելէ յետոյ, հրւսիսային սարսափելի հով մը սկսեր էր փչել որ ամեն բան կը սառեցնէր, կարծես:

Սիօն աղա եւ հաճիշոփիսիմէ տաքուկ սենեալ մը, գետինը բարձերու վրայ նստած իրենց ձեռքերը կրակարանին վերեւ կը բռնէին իբր թէ տաքցնելու համար, բայց իրօք կը խորովէին: Խւրաքանչիւրն՝ իր սովորական հագուստին վրայէն, մուշտակ մը հագած էր:

Յանկարծ փողոցին գուռն ուժգին զարնուեցաւ եւ սպասուհին որ բանալու գացեր էր, ներս մտցուց Յովհաննէս Մելքոնեանը:

— Մեր զրացին՝ Պարսն Յակոբ Սեթեան շատ հիւանդ է, որովհետեւ ձեզ իմաց տուող մը չկար, ես եկայ, ըստ նորեկն, շունչը հատած եւ զեռ բարի իրիկուն չըսած:

— Ունեցածն ի՞նչ է, գոչեց Սիօն աղա զարմանահար, այսօր առտու տեսայ զայն, բան մը չունէր:

— Արդեօք սրտի բարախումներն վրա՞ն եկան

նորէն, հարցուց տիկին Հոփիսիմէ երիտասարդին դառնալով:

— Այո՛, այնպէս է եղեր, պատասխանեց այս վերջնը. սպասուին խնզրեց որ շուտ գաք:

— Կ'երթա՛մ, կ'երթա՛մ. Սիօն աղափ ձայնը գաւիթէն կը լսուէր ուր գացեր է կօշիկներն հագնելու. — գո՛ւ համբ Հոփիսիմէ, հոս նստիր, որ այս տղուն սուրճ մը հանեմ. ես հիմա կը գառնամ:

— ԶԵԼԱՐ, բաւա տիկինը վրգովուած, քանի որ Յակար հիւանդ է, ես այ պիտի զամ. ո՞վ պիտի խնամէ զամն: Յօվհաննէս մեզմէ կը սեպուի, հոգ չէ անոր համար:

Այս վերջին խօսքին վրայ՝ Սիօն ազա պատասխան իսկ չտուաւ. ինքն ալ մատանջութեան մէջ էր, կը ջանաբ ինքինքն անհոգ ձեւացնել: Պահ մ'ետք՝ ամենքն ալ ճամբայ կ'ելլէին:

Ո՞վ էր այս Յակար ԱԵթէամը: Որդին էր Սիօն աղափ այն բարեկամին, համբ Կարապետ անուն, զոր ծերունին իր թոսան իր ուսեալ՝ այլ գժբազգ անձնաւարութեան մը օրինակն կ'ընծավէր: Երկուքը տարեկից էին, բայց բնաւորութեամբ՝ իրարմէ բոլորովին ապրեր: Հաճի Կարապետ առաք ասքեկան ըլլալուն պէս՝ փափաքեր էր իզմիր գալ ուսմունք առնելու համար . . . անշուշտ այն ասենուան ինքն ու կրակ ուսմունքն, որ սակայն մեծ բան կ'երեւէր Սիօն աղափ տգիտութեան բաղադամամբ: Երբ այս վերջինն եկաւ իզմիր հաստատուելու, բարեկամն իրեւ առաջնակարգ վաշառական մը՝ արգէն ծանօթ լինելով, շատ մեծ ծա-

ռայութիւններ մատոյց իրեն, զորս Սիօն աղա չէր մոռնար երբէք:

Կարապետ աղափ կինը շատ շուտ մեռած էր, միակ որդի մը թողլով որ կանուխին սկսած էր իր հօր օժանդակ լինիւ առեւտրական ամեն տեսակ ձեռնարկներու մէջ: Հայր ու որդի փայլուն վիճակի մը տիրացան էին, երբ՝ Յակորի ամուսնութենէն քիչ վերջ, ձափորդութիւններ յանկարծ ու ետեւէ ետեւ համեւ լոփ, ամրող գործը խանկարուեիր էր: Հայրը չկրցեր էր հանգուրժել այս ծանր հարուածին. քանի մ'ամիս յետոյ վշտէն կը մեռնէր, եւ իրմէ հազիւ տարի ու կէս վերջ՝ հարսն եւս գերեզման կը մտնէր: Յակոր ԱԵթեան առանձին մետք իր քանի մ'ամսուան աղջկան հետ: ուրիշ ոչ զոք ունէր աշխարհի վրայ, բայց ի Սիօն աղաէ եւ հաճի Հոփիսիմէն, զի ո՛չ ինքն եւ ո՛չ կինն ազգական ունէին: Այս կրկնակի կորուստներուն առջեւ յուսահատ՝ ծանրապէս պիւանդացաւ. կտարեկալպէն լրժկուեցաւ երբէք, զի այն ժամանակէն ի վեր սրտի հիւանդութեան մը ենթաւ կայ եղաւ:

Բմիշին ըստած էր թէ՝ կրկնար յանկարծաման ՅԵԼԱՐ այդ պատճառաւ. էր որ ծերունիներուն սիրով զող կ'ելլէր, երբ լսէին որ հիւանդութիւնը զինք նորէն բանած է: Այս անդամ եւս վազն ի վազ կը գիտէին անոր տունը, վախնալով թէ ուչ կը հանեին . . .

Ց.

Ա Մ Ի Ա մանցեր էր այդ զիշերէն ի վեր, երբ վերստին կը գտնենք Սիօն աղան ու հաճի Հոփիսիմէն իրենց տաքուկ սենեակը, կրակարանին առջեւ նստած, կամ լւա եւս՝ կզկըտած՝ գետինը փոռուած բարձերուն վրայ: Բայց այս անդամ առանձին չեն. տիկին Հոփիսիմէն քով աթոռուի մը վրայ նստած է սեւեր հագած պղտիկ աղջիկ մը, որ հազիւ տամն եւ մէկ տարեկան կ'երեւի: Աչերն սեւ ու աշխոյժ են, բայց այս միջոցին քունէն քիչ մը ծանրացած: շբատի ու թուլս մազերն մանչու պէս կարծ կարուած, իսկ զիմագիծերը կանու հաւոր են ու ամենով շատ սիրուն եւ արթուն դէմք մը կը կազմեն:

Սիօն աղա՝ յասմիկէ յուպուխը ձեռքը, նստած տեղը կը ննջէր, ինչ որ ամեն իրիկուն կը պատահէր ընթրիքէն յետոյ սուրճը ըմպելէն վերջ: իսկ տիկին Հոփիսիմէն ձեռքերը մուշտակին թեւերուն մէջ պահած, առջեւը կը նայէր. յայտնի էր թէ մտքով ուրիշ միջավայր մը փոխազրաւած էր. եւ իրօք իր սիրելի Գարեգինին վրայ կը խորհէր, որմէ եկած գոհացուցիչ լուրերն միշտ ուրախութեամբ կ'ընդունէր: Գարեգին

յաճախ կը զրէր մեծ մօր, նամակներն Յովհաննէսի հասցէին ուղղելով որ կուգար զանոնք պառաւ կընկան կարդալու: Մամիկին այդ նամակներն մասունքի նման կը պահէր սնատուկին խորը. երբեմն, առանձին եղած ժամանակ, զանոնք դուրս կը հանէր ու կը փայփայէր: Թէեւ կարդալ չէր գիտեր, անոնց իմաստը կը յիշէր. իրեն կը թուէր թէ իր սիրելի թուան կարօտն կարող էր առնել, անոր գործածած՝ շօշափած թուղթն անգամ ձեռքն առնելով:

Յանկարծ՝ կատուն որ գորգին վրայ կը լզպատուէր, սստում մը ընելով՝ կրակարանին ունելիքը գետինը ձգեց: հանած աղմուկէն Սիօն աղա արթնցաւ,

— Հը՛մ, հը՛մ, մրմուց, քաշուած ձայնով մը. հը՛մ, հը՛մ, ուշ է ատենը: Լուսիին ալ քունը տարեր է. հաճի Հոփիսիմէն, զո՞ւ ալ կը քնանաս:

— Ո՛չ, Սիօն աղա, պատասխանեց տիկին Հոփիսիմէն, իր երազներէն իրականութեան դառնալով յանկարծ: Լուսի, զաւակս, արթնցիր որ տանիմ քեզ պառկեցնեմ», յարեց փոքր աղջկան դառնալով ու անոր երեսը համբուրելով: նէ իսկոյն արթնցաւ այս զըդուանքին վրայ:

«Ճատ աղէ՛կ, մամիկ», ըսելով՝ կէս քուն կէս արթուն ոտքի ելաւ եւ ծերունիին ձեռքը համբուրելէ ետք, որ «Ճատ ապրիս» մը հաճեցաւ ըսելու, տիկին Հոփիսիմէի հետեւելով սենեակէն դուրս ելան:

Լուսիին ո՛վ ըլլալն արդէն գուշակեցինք, նէ Յակոբ Սեթեանի որբ աղջիկն էր: Ո՞րք, այու վասն զիան զիշերն երբ Յովհաննէս Մելքոնեան եկեր էր ձե-

բունիներն աճապարանօք կանչելու իրենց բարեկամին որդւոյն քով այս վերջինը մահամերձ վիճակի մէջ էր: Սիօն աղա, գուշակելով թէ մահը մօտալուտ է, սաստիկ այլայլեցաւ, մասնաւանդ երբ նշարեց քովի սենեակի՞ խեղճ պղտիկ լուսին, որ անցած դարձածին անտեղը եակ՝ մշիկ մշիկ կը քնանար նիս պահուն ամրող անցեալն կայծակի արագութեամբ կանգնեցաւ իր երեւակայութեան առջեւ: Իր երախտապարտութիւնն առ Սեթեան կարապետ աղա, անհր մատուցած անզին ծառայութիւններուն փիստրէն . . . իր որդւոյն (որ Յակոր Սեթեամի զրեթէ տարեկից էր) վաղահաս մահը . . . իսկ Գարեգի՞ն . . . :

— Յակո՞ր, ըստ յանկարծ խեղզուկ ձայնով մը, Յակո՞ր, տղա՞ս, ևս այլ եւս թոռ չունիմ, գիտե՞ս: Ուրեմն հոգ մի ըներ այս զաւակիդ համար, հանգիստ եղիք, այն պիտի ըլլայ թոռս այսուհետեւ. թոռս ու ժառանգորդս, այս՞ո՞ն:

Մահամերձին դէմքին վրայ ուրախութեան նշոյլ մը փայլեցաւ, գիտէր որ այժմ կրնար հանգիստ սրտով թողուլ իր զաւակին այս աշխարհի վրայ, գիտէր որ նէ թէեւ որբ՝ իր այս տիտուր վիճակը չպիտի իմանար այս բարի ծերունիներուն քով որք պիտի աշխատէին զինք ամեն կերպով երջանիկ ընկլու:

Յակոր Սեթեան կ'զգար իր վիճակին ծանրութիւնը, կուահած էր թէ այս էր իր վերջին զիշերն, իր յետին տառապանին: Կէս գիշերի մօտ՝ հոգին թողուց խեղճ, աւերած մարմինն թսելու դէպի այս աշխարհը ուրցաւն անծանօթ է եւ ուր յաւիտենական հսնգիստ կը տիրէ:

Երբոր կուսի առաւետուն արթնցաւ ու արկին Հոփիթիմէ հարկադրուեցաւ աստիճանաբար իմացնել անոր ամուռ իրողութիւնն, խեղճ աղջիկն յուսահաւ տեցաւ եւ սկսաւ սաստիկ հեծկլտալ: Իր հայրն իր ամեն ինչն էր աշխարհի վրայ, ինչպէ՞ս պիտի ապրէր հիմա առանց անոր: Խեղճ ամիկն Հոփիթիմէ, ինքնի իսկ այդ կորուստէն սաստիկ վշտացած, կարելի եղածը կ'ընէր փոքր աղջիկը միսիթաբեկու համար, բայց ի զուր: Այլ եւս ճարահատեալ յանկարծ յիշեց Գարեգինի անգամ մը յայտնած մի գաղափարն:

— Լուսի, զաւե՛կս, ըստ զայն գփուելով. քեղ բան մ'ըսե՞մ. շատ ինքնասէր ենք մենք երբ մեր ննջեւ լոց համար կուլանք: Կը սպանք այս՛, աղոպէս է, շարունակեց, գիտելով որ կուսի զարմանահար՝ կը նայէր իրեն: Սիթէ անոնք գժբա՞ղդ են. ո՛չ, այստեղ բարի ըլլողը, անդին կը վարձատրուի. կը հանգչի այն բոլոր տառապանցներէն ու վիշտերէն զորս հստ կրած է. վասն զի առանց ցաւի մարդ չկայ, ամեն ոք իր բաժինն ունի, ոմանք քիչ, ոմանք շատ, այս աշխարհի վրայ կատարեալ երջանկութիւն չկա՞յ: Հոս գտնուած ամենէ մեծ երջանկութիւնն անգամ, յաւիտենական երանութեան հետ չբաղդատուիր, Ուրեմն ինչո՞ւ կուլանք մենք. միթէ մեր այս ըրածն զանոնք սիրե՞լ է:

— Բայց . . . Մամիկ . . . անոցմէ կը բաժնուինք . . . հեծկլտաց կուսի:

— Կը բաժնուինք, այս՛, ուրեմն մեր անձին վրայ կուլանք, քանի որ մեր սիրելիներէն բաժնուելով մենք կը զրկուինք: Լա՞ւ, բայց միթէ այդ բաժանումն:

վերջ չունի՞։ Ունի հապա եւ ի՞նչ մօտ . . . որչա՛փ կարձ է մարդկային կեանքը, դիտե՞ս, անզիտակցար կը մօտենայ այն ժամանակն, երբ կը հետեւինք մեղմէ առաջ մեկնող մեր սիրելիներուն եւ ահա կը միանանք նորէն անոնց այն աշխարհի մէջ՝ ուր այլ եւս բաժանում չկայ։

Տիկին Հոփիսիմէ լուց, դիտած էր թէ Լուսիի արտասուքն թէ եւ կը շաբունակէին հոսիլ, իրենց դառնութիւնը կորսնցուցած էին։ Այս գաղափարները դինքը միսիթարեր էր։

— Ականջը կանչէ Գարեգինին, ըստ մամիկն իւրովի, այն զաւակս պատճառ եղաւ որ այս վոռքրիկն աւ միսիթարուի, իրաւ է որ այս բաներուն ամենքն աւ առաջուց գիտէի. բայց եթէ նա այս գաղափարը չցայտնէր, ո՞ւր միտքս պիտի գար, որ այսպէս ետեւէ ետեւ, չէնքով չնորհքով պատմեմ այս խեղճ զաւակիս։ Շատ ապրիս, տղաս։ Աստուած իր ձեռքը վրայէդ պակաս չընէ։»



Պ.

Դ Ա Բ Ա Թ Ն Ե Յ Ը օրերուն եւ ամիսները շարաթներուն կը յաջորդէին այն օրէն ի վեր, երբ Լուսի՝ տիկին Հոփիսիմէի հետ ձեռք ձեռքի՝ մտած էր Սրբարեանենց տունը։ Այս ժամանակամիջոցին մէջ՝ նէ իր հախկին զուարելութիւնն վերստացեր էր, սանդուղէն վար իջած կամ պարտէզը խաղացած ատեն՝ միշտ կ'երգէր ու կը գայլայլէր։ Կարծես թռչնիկ մը ներս թռած էր, իր հետ սկրելով արեւի ձառագայթներ, տաքցնելու եւ ուրախացնելու համար այն տունն որ այնքան մութ ու տիսուր գարձեր էր Գարեգինի մեկնելէն ի վեր։

Սակայն չկարծենք որ Լուսի իր հայրը մոռցած էր, ո՞հ ո՞չ բայց իր կրած ծանր կորսանան պատճառած վիշտն իր դառնութիւնը կորուսեր էր՝ մամիկն իր բեւ միսիթարանք զրուցած վերջին խօսքերուն վրայ։ Քանի Լուսի այդ գաղափարին ըմբռնման վրայ կը խորհէր, որ նոր էր իրեն համար, աւ աւելի կ'զգար անոր ակներեւ ճշմարտութիւնն։

Խելացի եւ արթուն աղջիկ մ'էր նաեւ, եւ մամիկն գայս գիտելով՝ որոշած էր լաւ կրթութիւն մը տալ անոր։ Լուսի հաղիւ փոխազրուած էր իրենց տունն, որ

արդէն տիկին Հոփիսիմէ ամուսնոյն պայման կը դնէր՝ թէ փոքրիկ աղջիկն կանոնաւոր կերպով Հոփիսիմէ եան վարժարան պիտի զրկէ, ուր արդէն կը յաճախէր,

— Ի՞նչ պիտի ըլլայ այդ նորէն. գոչեց Սիօն աղա զայրացած. Ուսմո՛ւնք . . . ահա ուսմունքին արդիւնքը տեսա՛նք. դեռ փորձառու չե՞ս. Աղօթագիրքը կարդալ եւ քիչ մ'ալ հաշիւ չգիտե՞ր արդէն, ահա այդչափը կը բառէ աղջկան մը համար. Սրբէն՝ այս տարիքին ամեն օր փողսկրը երթեւեկելն ամօթէ. Տամն եւ մէկը լմնցուց, տասներկուքը մտաւ. ահապին աղջիկ մ'է հիմա. տեսնողը ի՞նչ կ'ըսէ. Միթէ փողո՞ցը պիտի նշանենք զայն. Հիմա՛ նայէ՛ որ կար կարել, կերաւ կուր եփել, տուն տեղ դարձնել սորվեցնես անոր, որ պէտ զի մեր հարս տալիք տեղն մեր երեսը ճերմակ հանէ. ետքը չըսնն որ — այս հաճի դաշտն ալ ինչի՞ն տահտեկինն է եղե՛ր — . . . :

Սիօն աղա կարծէր թէ այս տեսակ խօսքերով պիտի կարողանար կինը համոզել. բայց նէ բնաւ չէր վհատեր, յարմար առենը գտնելուն պէս՝ կռւսիք դպրոց երթալու խնդիրն իսկոյն մէջտեղը կը հանէր. Սիօն աղա վերջապէս կասկցաւ որ իր այս դիմագրութիւնն գլուխ ելնելիք չունի. Ուսափ՝ երբ տիկին Հոփիսիմէ թը մը նորէն խօսքը բացեր էր, դիւրապրպիս ամուսինը բարկութեամբ ընդմիջեց.

— Ո՞ւֆ . . . հոգիս ելաւ՝ ալ այդ խօսքերդ լսելէն. խնդիրն, ի՞նչ որ կ'ուզես, անի ըրէ, միայն թէ զիս այլ եւս հանդիստ ձգէ:

Սիօն աղա պահ մը լսեց՝ հառաջ մը միայն արձաւ

կելով. պատ՝ քթին տակէն քանի մ'անհասկանալի խօսքեր մրմուալէ ետք, յանկարծ կնոջ գառնալով զայրացած յարեց:

— Հասկցա՞ր ուրեմն, ուրիշ անդամ այս տեսակ պարապ բաներով գլուխս մի ցաւցներ. ես կնիկի գործերով զբաղելու ժամանակ չունիմ:

Ծերունին՝ ինչպէս որ արդէն առիթ ունեցանք նշանակութիւնն աւելի եւս սաստկացեր էր Գարեգինի մեկնելէն ի վեր. իր զարոյթն չատ ինքնասէր պատճառէ մը կը ծնէր, բարկացած էր իր թուխն գէմ, չէ թէ անոր բան սորվիլ ուղելուն համար, այլ սորվհետեւ վարժուած էր զայն միշտ իր շուրջը տեսնելու, եւ զայն չատ սիրելուն՝ անոր կարօաը կը քաշէր. Բայց երբէք չէր զիջաներ իր բարկութեան բուն պատճառն խստավանելու եւ վրէմք կը լուծէր ամենուն հետ գեղ եւ զայրացկոտ վարժուած մը ի գործ դնելով. Լուսիի համար միայն բացաւութիւն կ'ընէր. Երբ առանձին նստած ըլլային, զրեթէ միշտ խօսակցութիւնը Գարեգինի վրայ կը գարճէր ու զայն այնպիսի սեւ գոյներով կը նկարագրէր, որ իր այս անընպատաս խօսքերն յամբ թոյնի մ'ազդեցութիւնը կ'ընէն աղջկան անմեղ սրտին վրայ, որ ծերունոյն կարծիքներն անզիտակցարար իւրացնելով. քիչ քիչ համոզուեր էր թէ Գարեգին հրէշ մը, ապերախտ զադան մ'ըլլալու էր.

— Ի՞նչը պակաս էր, « կը խորհէր նէ վեհ զայրոյթով մը. սիրալիր մեծ հայր մ'ու մեծ մայր մը իր

վրայ կը գուրդուրային, իր ամեն փափաքները կատարելով։ Ընախը կրթութիւն մը տուեր էին իրեն։ Թէ որ կը փափաքէր զայն Եւրոպայի մէջ կատարելագործելու, ի՞նչ հարկ կար մեծ հօրո հետ այդչա՛փ կոշտ յամառութեամբ վարուելու։ (Լուսի ծերուկին ըսածներուն իբր պատգամ կը հաւատար։) Թէ որ իր փափաքը շնորհըով յայտնէր եւ անտշութեամբ անոր իրադործումը խնդրէր, միթէ մեծ հայրն թոյլ չաղիսի^o տար. . . հապա՛, ինք որ այնքա՞ն բարեսիրտէր։ Իր թոռին ապերավստութիւնն էր որ զինք վշտացուցէր էր, եւ իրաւունք ունէր վշտանալու։

Սյադէս կը խորհնէր լուսի, Դարեգինն իր անմեղ սրտին խորէն արհամարհնելով։ Թէ որ մամիկին հետեւ այս նիւթին վրայ խօսակցած ըլլար, խնդրոյն երկու կողմերն իմանալով, իր սրամտութիւնն չուտով ցոյց պիտի տար իրեն թէ ո՞րն էր իրօք ձմարիտն եւ արդարը։ Սակայն ափիկին Հոփիսիմէ Սիօն աղան չպայրացնելու համար, թոռին խօսքը երբէք չէր ընկը անոր առջեւ, իսկ լուսիի հետ՝ բնաւ, զայն տակաւին իբր մանկիկ մը նկատելով, որու ամեն բան չպատմուիր, քանի որ անոր դատելու կարողութիւնն զեռ հասունցած չըլլար։ Գաղափար իսկ չունէր թէ ամուսինը այդ դէպիերը քանի՛ քանի՛ անդամ որոճացէր էր լուսիի, որու վառ երեւակայութիւնը չափաղանցեալ գոյներով կը նկարէր այդ ամենն իր մատղաշ մտքին մէջ։ Լուսի կը յարգէր մամիկին այս մասին պահած լոռութիւնն, վերագրելով զայն թոռին ապերավստութիւնն յառաջացած վշտին։

Ե.

Կ Ո. Ի Ե Խ Ո Բ Պ զէպք մը չպատահած՝ երկու տարի սահեցան, գացին։ Ծերունիներն իրենց սովորական կեանքն կը շարունակէին վարել, իսկ լուսի դպրոց կը յաճախէր եւ զգալի կերպով կը յառաջանար։

Տիկին Հոփիսիմէ առանց արտաքուստ բան մը յայտնելու, իրապէս շատ ուրախ էր, զի իր սիրելի Գալեգինին վերադարձի ժամանակին կը մօտենար. մնացած ամէններն մատերուն վրայ կը համբէր. վեց ամիս, այո՛, վեց։ Յովհաննէս կ'ըսէր թէ Գարեգին Յուլիսին պիտի գար, հիմա ալ Փետրուարը սկսէր էր Այս երկու ամիսներն հաշիւի մէջ չեն արդէն . . . Այս երկու ամիսներն հաշիւի մէջ չեն զրուիր, կ'ըսէր մամիկին իւրովի, ուստի կը մնայ անզ զին չորս ամիս . . . Չո՞րս ամիս, այսքան քիչ ատենէն զին չորս ամիս . . . Վեհապահ ապահովութիւն պիտի տեսնելով իր սիրելի թոռին երեսն . . . Սիօն աղա եւս իր բարկութիւնն չուտովլ պիտի մոռնար իր թոռը նորէն չուրջը տեսնելով եւ մանաւանդ գիւղելով թէ Գարեգինի սորվածներն որքա՞ն օգտակար կրնան ըլլալ էր առուտուրին։ Իսկ լուսի . . . իր խորհրդածութեանց այս կէտին համնելուն պէս, ուշաբախլի ժաղիտ մը կ'սկսէր փայլիւ մամիկին շըթունը բախալի ժաղիտ մը կ'սկսէր փայլիւ մամիկին շըթունը

քին վրայ. — զի քանի մը տարիէն Գարեգին ու Լուսի պիտի մեծնային եւ այն ատեն, ո՞հ այն ատեն . . . միթէ հարդի՞ն էր աւելի յարմար ընկերուհի մը գտնել Գարեգինի համար: — եւ մամիկն ապագայի ամենէն յանդուզն երաղները կը կաղմէր, սպանիական անթիւ դղեակներ շինելով. ատեն ատեն իր այս գեղեցիկ անրջանքէն կ'սթափէր եւ դլուխը ցնցելով կ'ըսէր իւրովի.

— Միթէ մենք պիտի տեսնե՞նք այս ամենն, այն ատեն՝ գուցէ, երկար ժամանակէ ի վեր հողին տակ պառկած պիտի ըլլանք: Հոգ չէ, մեր զաւակներն թող երջանիկ ըլլան ու մենք չտեսնենք:

Բայց քիչ մետք, գլուխը վերստին կը վերցնէր, յարելով.

— Ինչո՞ւ չտեսնենք, փա՛ռք Աստուծոյ, թէեւ երկուքնես ալ կամաց կամաց կը ծերանանք, քաջառողջ վիճակի մէջ ենք: թէ Աստուծ ուղէ, մեր զաւակներուն երջանիկութիւնն զեր երկար տարիներ կը վայելնեք: Կարծես թէ արդի ուրախութիւնն շրաւեր ինձ որ այսպէս հեռուները կը մտածեմ: Երբոր միտքս զայ որ չըրս-կիսդ ամիսէն զաւակս պիտի աեռնեմ: . . . Վերագարձին ձիշգ երեք ատրի պիտի ըլլայ որ իր տեսութենէն զուրկ կը գանուիմ: արդեօք որչա՛փ փոխուած եւ մեծցած է . . .

Սակայն երկար խորհելու ատեն չունէր համի Հոփիսիմէ: Սուրբ Սարգսի առջե օրն ըլլալով՝ շատ զբաղած էր, զի կը պարապատուէր հետեւեալ օրն Մէնէմէն ուխտագնացութեան երթալու:

Հետեւեալ օրը սաստիկ ցուրտ կը տիրէր: Թէեւ օդը պայծառ էր, վերջին ծայր կծու հիւսիսային հով մը կը փչէր որ մարդուս ոսկրները կը թափանցէր կարծես . . . : Տիկին Հոփիսիմէ որ սովորաբար շատ կանուխս կ'արթննար, այդ օրն ալ աւելի կանուխս ելաւ: Միթէ անհրաժեշտ պէտք չէ՞ր որ ատենով կայարան գտնուէր, կառախումբին մեկնելէն առ նուազն կէս ժամ առաջ. եթէ չի հասնէր, կամ ուշի մնալով, հանգիստ տեղ մը չի գտնէր . . . ի՞նչ ընելու էր այն ատեն . . . :

Սիօն աղա եւ Լուսի ի դուր առարկեցին թէ օդը սաստիկ ցուրտ լինելով, կրնար պաղ առնել: լաւագոյն չափո՞մի ըլլար այդ ուխտն ուրիշ անգամուան թողուլ . . . բայց տիկին Հոփիսիմէ չուզեց համոզուի:

— Անկարելի է, ըսաւ. միթէ ուխտ մը օդին պատճառաւ կը յետաձգուի՞: ո՞ւր լսու եր է: թէ որ ինձ հարցնէք, այն երկրորդ աօնախմբութիւնն ամենեւին իմաստ չունի. զայն հաստատեր են այնպիսի մարդկը բու համար որք իրենց հանգստութիւնը սիրելով, ձմենուր իրենց սենեկէն զուրս չեն ելներ, ու գարնան ուխտի պատրուակաւ զուրածանալ կ'ուզեն:

Բանալիներն Լուսիի յանձնելէ եւ անոր քանի մը պատուէրներ տալէ վերջ յարեց ժպտագին գգուելով:

— Հապա մեր Լուսին ալ քիչ քիչ տանտիմութիւն սորվիլ պէտք է, հիմա որ մեծ աղջիկ մեղաւ: Ուրենին մնաք բարով: ձեր երկուքին համար ալ մէջմէկ մամպիմի վառեմ: Լուսի, զաւակս, ըսածներս միաբար պահեցիր, այնպէս չէ՞: Լաւ, մնաք բարով:

Եւ տիկին Հոփիսիմէ ուրախ զուարթ մեկնեցաւ,
բայց իրիկունը վերադարձին, ձանը բոլորովին քայ-
ուած էր, ամսպէս որ ըսածը հաղիւ կը լսուէր։ Չու-
զեց բնթրիք ընել։

— Ախորդակ չունիմ ու շատ յոդնած եմ. լաւա-
գոյնն՝ առանց բան մոռտելու պառկին է, ըսելով
վեր եւլու։

Այս խօսքերը սաստիկ մտատանջութիւն պատճա-
ռեցին Սիօն աղախ, որ ամուսնանալէն ի վեր, երբէք
չէր միշեր որ Հածի Հոփիսիմէ հիւանդութեան պատ-
ճառաւ կամաւ անկողին մտնէր։

Լուսի իրեւ փոքրիկ տանտիկին մը, իսկոյն յի-
շեց որ մասանը, այն ինչ պարկին մէջ՝ մամիկը վայրի
խոռեր չորցուցած, պահած է, որք կասիայով խառ-
նուած՝ ընտիր բուսաջուը մը կը կազմէին որ հարբու-
խի շատ օգտակար էր, զի յաւ կը քրանցնէր ու ձանը
կը բանար։ Զայն շուտով պատրաստելէ յետոյ, կամաց
կամաց մամիկին խմցուց։ Նոյն պահուն Սիօն աղա-
քժշկին լուր կը դրէր։

Տեսդն արդէն սաստկացեր էր՝ երբ այս վերջինը
հասաւ. ուստի հրամայեց որ իսկոյն քնաքինա տան,
նոյնպէս ձայնին համար դեղ մը որոշեց։ Երբ Սիօն
աղա վայրի թէյլ ցուցուց իրեն, շատ հաւանեցաւ ու
հրամայեց որ շարունակեն զայն հիւանդին խմցնելու,
քանի որ քրտնցնելու ամենէ ընտիր միջոցն էր։ Ապա
հեռացաւ, ըսելով որ հետեւեալ առաւօտուն կրկին
պիտի դայ։

Տիկին Հոփիսիմէ գիշերն շատ գէշ անցուց. տեսդն

հետզհետէ աւելցաւ. սաստիկ հազ մըն ալ երեւան
ելաւ որ իր կոկորդն ու կուրծքը կը պատուիր կար-
ծես։ Սիօն աղա եւ լուսի ամբողջ գիշերն հսկեցին.
Վերջապէս՝ առաւօտուն կանուխ, բժիշկն եկաւ, եւ
անորմէ գրեթէ անմիջապէս ետքը՝ տիկին Մելքոնեան,
Յովհաննէսի մայրըն որ տիկին Հոփիսիմէի. վիճակն
դրացիներէն իմանալով, իսկոյն վազեր էր անոր մօտ,
զայն խնամելու։ Թէեւ մամիկէն երիտասարդ, անոր
ամենէ մտերիմ բարեկամուեին էր։ Շուրջ յիսուն հինգ
— վաթսուն տարեկան բարեսիրա եւ փորձառու կին
մէր, որու օժանդակութիւնն անզին էր այսպիսի պա-
րագայի մը մէջ։ Բայց անոր անիսոնջ խնամքներն
իսկ օգուտ մը չունեցան տիկին Հոփիսիմէի համար։
Հիւանդութիւնն օրէ օր կը յառաջանար, կը սաստկա-
նար. վերջապէս երեք շաբաթ շարունակ մաքառելէ
ետք, առաւօտ մը բժիշկն յայտնեց որ այլեւս յոյս չէ
մնացած։

Տիկին Հոփիսիմէ արդէն հասկցեր էր իր վիճակին
ծանրութիւնը։ Ժամ մետք, քահանայ մուզեց, խոս-
տովանուելու եւ հաղորդուելու համար։ Իրիկուան
դէմ՝ վիճակը բարւոքեցաւ ըստ երեւոյթին. տեսդը
տեղի տալով հիւանդը՝ թէեւ վերջին աստիճան տկար,
աւելի հանզիստ կ'երեւէր։ Լուսի՝ իր անփորձու-
թեամբ՝ վերստին յոյս առաւ, բայց Սիօն աղա եւ ափ-
կին Մելքոնեան տիսրութեամբ կը ցնցէին իրենց գը-
լուխն. կուսհեր էին թէ վախճանը մօտալուա էր։ Ուս-
տի այս վերջինը լուսին սովորականէն աւելի կանուխ
քնանալու դրէկց . . . :

Առաւօտուն գեռատի աղջիկն ուրախ զուարիթ ել-
նելով աճապարանօք հաղուելէ ետք, դէպ ի մամիկին
անեակն կը գիմէր. երբ տիկին Մելքոնեան յանկարծ
գիմացը ելաւ: Բացատրութեան պէտք չի մնաց. անոր
դէմքին վրայ ակնարկ մը նետելուն պէս, լուսի ին-
կոյն գուշակեց ամեն ինչ եւ սկսաւ հեծկլտալ . . . :

ԱՅ ԵՂ ԵՑԻԿ իրիկուն մէր, Յունիսի զերչելն.
օղը պայծառ էր եւ արեւը փայլուն, նոյն իսկ սովո-
րաբար մշուշապատ Մանչէսթըրի մէջ: Ամեն ոք զիտէ
արգէն թէ այս ամիսն Անգլիոյ ամենէ զեղեցիկ եղա-
նակն է:

«Կ'երեւի թէ օդին գեղեցկութիւնն մարգոց վրայ
եւս աղդեցութիւն կընէ.» այս եղրակացութեան պի-
տի յանգէինք թէ որ դիտէինք պատանի մոր ուրախ
զուարթ եւ արագօրէն կը քալէր: Բարձրահասակ ու
կայտառ էր. մազերը շագանակագոյն եւ զանգուր,
թէեւ շատ կարծ կտրուած. դիմագիծնը կանոնաւոր
եւ համակրելի. պիմերը գեռ շատ բարակ՝ որովհետեւ
հաղիւ քսան տարեկան կար: Բայց իր դէմքին ամենէ
համակրելի մասն աչերն էին. շագանակագոյն, վայ-
լուն աչեր որոնց խորը կանաչ նշոյլ մը կը ցոլաբ
անոնց անկեղծութիւն արտայայտող ուղիղ ակնարկն
մարդուս սիրտն իսկոյն կը զրաւէր: Անկեղծութիւնն
եւ հաստատամտութիւնն իր ամբողջ դէմքին վրայ
գրոշմուած էին արգէն: Բայց յայտնի էր թէ մեր պա-
տանին այս հիւսիսային երկրին զաւակը չէր, այլ ըստ
իսկ Հայ մը:

Գարեգին՝ որովհետեւ նոյն ինքն էր, խուռն բազմութեամբ լի փողոցներէն անցած միջոցին, իր գաղափարներովն այլուր փոխադրուած էր: Իր երեւակայութեան առջեւ կանգներ էին իր մանկութեան անհոգ, ուրախ օրերն, մեծ հօր տան մէջ, երբ այս վերջինն իրեն երես կուտար, զայն միշտ սիրալիր գգուելով: Ապա զպրոցական տարիներն, երջանիկ տարիներ, որոնց միակ մութ կողմն իր մեծ հօր յանկարծնական, ծայրայեղ խստութիւնն էր: Բայց բարերազգաբար, ժամիկն միշտ ամեն բան ձեւի կը զնէր, նէ Գարեգինի ապաստանաբանն էր ամեն անգամ որ իր թոռը տղայական չարութիւն մը ընելով, ձերունիին բարկութիւնը գրգռուէր: Իր այս չարաձախութիւններուն յիշատակն, ակամայ թէթեւ ժպիտ մը ձեւացուց իր շրթունքին վրայ:

Ապա յանկարծ՝ յիշեց նաեւ իր սիրելի մամիկին վերջին միջամտութիւնն, երբ մեծ հայրն զինքն իր սունէն զըեթէ վանտեր էր . . . :

«Սմենասերելի մամիկս, ըստ իւր սրտին խորէն: Ինչ որ ալ ջանամ ընել քեզի, երբէք չպիտի կարողանամ նատուցանել՝ ինձ ըրածներուդ փոխարէնը»:

Այդ միջոցին՝ ախրութիւն մը սահեցաւ իր սրտին մէջ: Ինչու, ինքն ալ չէր զիտեր: ուստի ջանաց զայն թօթուելու: Միթէ հիմա այդպիսի զգացումի մը ժամանակն էր: ընդհակառակն, ուրախ ըլլալ պէտք էր . . . Բայց ի՞նչէն էր, ինքն ալ չէր զիտեր: Քանի մը ամիսէ ի վեր, իր ամենէ զուարժե եղած միջոցին, այդ

մելամաղձութիւնը յանկարծ կը տարածուէր սրտին մէջ, մանաւանդ իր վերադարձն երեւակայած ատեն: Միթէ այս բանն անիմաստ չէր . . . չապա իր սիրելի մամիկին զոր կրկին պիտի տեսնէր: Իսկ մեծ հայրն՝ թոռան ներկայութեամբ, իր բոլոր սին պլատի մոռնար, միայն խանդաղատանքի տեղի տալով . . . եւ ամենքն ալ շատ ու շատ երջանիկ պիտի ըլլային . . . :

Այսպէս կը խորհէր Գարեգին, բոլորովին անգէտ այն մեծ կորատեան, որու նախազգացումը կը կրէր:

Յանկարծ՝ տան մազիեւ կանկ առաւ: Պուռը բացող սպասուհին զինք աղւոր՝ թէեւ պարզօրէն կահաւորուած սեղանատուն մը մտցուց որու սեղանին շուրջը ընտանիք մը, հօրմէն, մօրմէն ու երկու փոքր որդիներէն բաղկացած, թէի նստած էր: Տղայք՝ ուրախութեան ճիշեր արձակելով, նորևկին քով վազեցին իսկոյն, մինչդեռ Տէր եւ Տիկին Մելքոնեան, Գառեգինի բարի զալուստ կը մաղթէին:

— Եկո՛ւր նստիր տղաս, թէյ մը խմես, սկսաւ պառն Մելքոնեան: Բայց մանուկներէն մին խօսքն ընդմիջեց.

— Գարեգին, զիտե՞ս, զոքանչղ քեզ պիտի սիրէ որովհետեւ երրոր սեղանի վրայ ըլլաս ու մէկը գայ այնպէս կ'ըսեն:

Սմենուն խնդուքը բոնեց այս խօսքին վրայ, թէեւ հայրը՝ ջանալով խիստ կերպարանք մառնելու կը գոչէր.

— Ո՞վ սորմեցուց քեզ այդ տեսակ բաներ . . . :

— Բայց, հայրիկ, միթէ դու անցեալ օր չըսի՞ր երբ . . . :

— Ես ըսեր եմ. ա'յդ տարբեր խնդիր է: Դու նայէ որ հասակէդ մեծ խօսքեր բերնէդ չհանես. եւ վերըստին Գարեգինի գառնալով՝ հարցուց.

— Ուրեմն, ինչպէ՞ս անցուցիր քննութիւնն:

— Միթէ այդ հարցնելու պէտք կա՞յ, դիտել տուաւ տիկին Մելքոնեան, գորովալի՛ զրեթէ մայրական ժըմիտ մ'ուղղելով Գարեգինի. արդէն իր դէմքէն կ'արտափայլի ուրախութիւնը: Կարծես թէ աչերդ անդամ կը խնդան, Գարեգի՞ն: Ասկէ գժուարին չէ հետեւցնելը թէ քննութիւնդ փայլուն եղած է. ուստի կը շնորհաւորեմ:

— Ես ալ տղա՛ս, բոլոր սրտովս կը շնորհաւորեմ, յարեց Պ. Մելքոնեան ձեռքը թօթուելով:

— Շատ շնորհակալ եմ, պատասխանեց Գարեգին: Այս ամբողջը ձեզ եւ Յովհաննէսին կը պարտիմ, իսկ տիկին Մելքոնեանին որչա՛փ երախտապարտ եմ իր մայրական հոգածութեանց համար: Կը ցաւիմ որ երթէք չպիտի՝ կարողանամ երախտազիտութիւնս ձեզ ամենուդ լիովին յայտնել, եւ . . . :

— Հարկ չկայ, աղաս, մեր ըրածն ոչինչ է. անոր թօսքն անգամ մի՛ ըներ, ընդմիջեց Պ. Մելքոնեան:

Իսկ տիկինն՝ առանց Գարեգինի պատասխանելու ժամանակ ձգելու, հարցուց.

— Արդեօք որչա՛փ ուրախ ես տարած յաջողութեանդ համար:

— Ո՞հ տիկին, այո՞ւ չէք կրնար երեւակացել թէ որքա՞ն երջանիկ եմ. չէ թէ միայն փայլուն վկայական մը ստանալուս համար, որովհետեւ աշխատաղը միշտ կը յաջողի, այնպէս չէ՞: Ես ալ երբէք ծոյլ ըըլլալուս, վստահ էի որ քննութեան ժամանակ երեսս ձերմակ պիտի հանեմ: Այլ մանաւանդ երբ միտքս գայ որ քիչ ատենէն մամիկս պիտի տեսնեմ, տեղ մը չեմ կրնար հանգարտ նստիլ. մտածեցէք անգամ մը որ երե՛ք տարիէ ի վեր իրարմէ բաժնուած ենք . . . :

— Մամիկդ ըսիր ու ինձ յիշեցացիր թէ Յովհաննէսին նսմակ մ'ունիս քովս, ընդմիջեց Պ. Մելքոնեան, գրապանէն պահարան մը հանելով եւ զայն Գարեգինի տալով: Այս վերջինը փութաց զայն բանալու եւ որովհետեւ սկսած էր մթնալու պատուհանին մօտ գընաց կարգալու: Ցղայք՝ դիտելով որ իրենց ուշագրութիւն ընող չկայ, քովնատի սինեակը գացին իրենց միւս օրուան գասերն պատրաստելու: Իսկ այը ու կին իրենց թէյը լուս ու մունջ կ'ըմպէնի, Գարեգինի ընթերցումը չխանգարելու համար:

Իրենց մատածումներուն մէջ ամփոփուած՝ չնշմարեցին որ Գարեգինի գոյնը կը նետէր, մինչ իր քիչ մասած այնքա՞ն ժպառուն դէմքին վրայ ակնյայտնի կ'երեւէր իր զզացած անձկութիւնն, քանի կը յառաջանար իր ընթերցման մէջ . . . : Յանկարծ յուսակտուր աղաղակ մը պատուհանին կողմէն զարկաւ իրենց ականջին:

Խե՛զ Գարեգին, սամափեկ տժգունած էր, չըթունքը կը դողային, իսկ աչերը՝ ձեռքը բռնած նամակին սկ-

ւեռած, կարծես դուքս պիտի հընէին իրենց կապիճներէն. աւելի արձանի մը կը նմանէր քան կենդանի մարդու մը։ Տիկին Մելքոնեան՝ վշտի այս բուռն պողթկումին առջեւ չոււրած՝ դամուած կը մնար իր նստած աթոռին վրայ բայց ամուսինն անշփոթ մնաց. ուրքի հընելուն պէս խկոյն Գարեգինի մօտեցաւ ու տեսնելով որ նա կը դողդոջէր, զայն մեղմօրէն մօտակայ բազմոցի մը վրայ քաշեց, ապա քովը նստելով, գորովագին հարցուց.

— Ի՞նչ ունիս, Գարեգին, ի՞նչ եղար։ Բայց նա՝ իր վշտէն քարացած՝ չլսեց անզամ։

Տիկին Մելքոնեան՝ որ հազիւ կրցած էր իր այլայլութիւնը դապել, մօտեցաւ խեղճ տղուն եւ ձեռքն անոր ուսին վրայ դնելով, կերկերուն ձայնով մը

— Միթէ գէշ լուր մը ստացա՞՞ր։

Այս սիրալիք հարցումներուն վրայ՝ նամակը Գարեգինի դողդոջուն ձեռքերէն գետին սահեցաւ, մինչ ինք՝ դլուխը երկու ձեռքերուն վրայ յենած սկսաւ լաւ։

« Մամի՛կս . . . սիրելի մամիկս » . . . կը կրկնէր սրտածմիկ ձայնով մը, եւ ամբողջ մարմինն կը ցնուէր հեծկլտանքէն։

— Փա՞ռք Աստուծոյ, լացաւ վերջապէս, ըստ Պ. Մելքոնեան, թեթեւացման հառաչով մը դառնալով իր կնոջ, ապա իր եղբօր նամակն գետինէն առնելով սկսաւ անոր պարունակութիւնն աչքէ անցնել։ — Թող որ ուղածին չափ լայ, յարեց, խօսքը կրկին իր կնոջ ուղղելով սփոփանք մէ այդ իրեն համար։

— Մամիկը մեռե՞ր է, հարցուց նէ, որու արտասուքն այտերէն վար կը հոսէին։

— Այս, պատասխանեց ամուսինը լակոնարար։

— Են՝ զա տղայ, մրմուաց տիկին Մելքոնեան. քիչ մառաջ այնքա՞ն ուրախ էր որ իւ մեծ մայրն կրկին պիտի անսնէր . . . ի՞նչ տխուր անակնկալ իրեն համար . . . :

— Այս՝ մեր անմիա Յովհաննէսն աւ, միթէ չէ՞ր կրնար քիչ մաւելի չնորհքով իմացնել, ընդմիջեց ամուսինը բարկութեամբ. քանի որ կարող չէր գոյժ մը հաղորդելու փափուկ պաշտօնն կատարել, գոնէ զայն մեզ զրէր ու մենք մեր վրայ առնէինք զայն իմացնելն. եղբօրս այնքա՞ն անձարակ ըլլալն մինչեւ հիմա չէր գիտեր։

Սակայն խեղճ Յովհաննէսի դէմ՝ սրտնեղութեան միջոցին, եղբօրը արձակած այս վճիռն, չէ թէ միայն չափազանց խիստ էր, այլ եւ անարդար. նա իր ամեն ջանքը թափեր էր մամիկին մաշ՝ կարելի եղածին չափ մեղմօրէն եւ աստիճանաբար իմացնելու. համար իր սիրելի բարեկամին։

Զմեռո՛ մամիկին հիւանդութեան մասին ոչինչ գըրած էր Գարեգինի։ Կաջ գիտէր թէ այս վերջինը չպիտի կրնար զալ տիկին Հոփիսիմէն վերջին անգամ մը տեսնելու. համար, ուստի, պարապ աւելն ինչո՞ւ անհանգիստ ընէր դայն։ Խոկ մամիկին մահէն յևոյ, Յովհաննէն վարանեցաւ իր բարեկամին իմացնել այդ մեծ կորուստն . . . եւ վերջապէս որոշեց յետաձել իր այս տխուր պարտականութեան կատարումն։

Սմբաներն անգիտակցաբար սահեցան դաշին, ամառը յաջորդեց ձմրան, երբ Յովհաննէս օր մը յանչ կարծնամակ մը ընդունեց Գարեգինէն որ կ'իմացնէր իրեն թէ վերջին անգամն ըլլալով՝ Անդլիալէն կը զբէր: Քիչ օրէն պիտի սկսէին վերջնական քննութիւններն, որոնցմէ անմիջապէս յետոյ պիտի մեկնէր գէպ Իզմիր: Այն ատեն՝ Յովհաննէս որոշեց տիտուր իրողութիւնն վերջապէս իմացնել . . . : Բայց որչափ որ ջնար փափկօրէն գրելու, մամիկին մահը չէր դադրեր սոսկալի հարուած մը լինելէ Գարեգինի համար:

Մելքոնեանենց սեղանատան բազմոցին վրայ կը քած՝ գլուխը ձեռքերուն վրայ, բան մը չէր տեսներ, չէր լսեր, միայն իր վշտին սուր, անտանելի կոկիծ կ'զգար . . . մամիկը մեռն՞ր էր . . . միթէ կարել՞ էր . . . իր սիրելի մամիկն չպի՞տի անսնէր այլեւս այս աշխարհի վրայ . . . : Որքա՞ն անտանելի էր այս գաղափարն . . . կարծես թէ իր կնանքէն բան մը խլեր էին:

Մելքոնեանենք յարգեցին իր վիշտը, առանց պարապ տեղը զինք սփոփել ջանալու. գիտէրն թէ կիմա չէր յարմար ատենն եւ ժամանակ անցնիլ պէտք էր որ իրենց միմիթարական խօսքերն աղդեցութիւն լնէին:

Տիկին Մելքոնեան՝ Գարեգինի յուսահատութենէն յուղուած՝ կուլար, մինչդեռ ամուսինը ծնոտը ձեռքին կոթնցուցած՝ կը խորհէր: Վերջապէս ուշաբրեցաւ եւ կնոջը մօտենալով պահ մը ցած ձայնով հետը խորհրդակցեցաւ, յետոյ Գարեգինի դառնալով՝ ձեռքն անոր թեւին վրայ զբաւ գորովագին:

— Եկո՛ւր նայի՛մ, աղաս, քնանալու ժամանակն հասաւ, դու վարժուած ես կանուխ պառկելու:

Գարեգին գժուարութիւն չըրաւ, առանձին մնալու փափաք մը կ'զգար արդէն: Ուստի տան տիրուհոյն զիշեր բարի մաղթելէ վերջ, հետեւեցաւ Պ. Մելքոնեանի որ զինքն իր ննջարանը առաջնորդեց ու երեասարդէն չըաժնուեցաւ մինչեւ այս վերջինին անկողին մանելը:

Գարեգին կարծէր թէ այդ գիշերն անքունց պիտի անցնէր՝ բայց նիւթական եւ բարոյական յոդնութիւններն իրենց աղդեցութիւնն ի գործ զբին անոր վաստակարեկ մարմնոյն վրայ . . . գաղափարներն խուսափեցան . . . կոպերը ծանրացան . . . եւ աւելի թմրեցաւ, քան թէ քնացաւ . . .

թ.

Ա Շ Ն Ա Ն գեղեցիկ առաւօտ մէր Հոկտեմբերի սկիզբը։ Հայելիի նման հանդարտ ծովը՝ թեթեւօրէն ամպամած երկնքին արծաթափայլ գոյնը կը ցոլացնէր. ամեն բան անոյշ մոխրագունով մը պատած էր երկինքն ու ծովը, Գորտէլիօի դիմացի եզերքը, ծովածոցին բերանը կանգնած բերդը, որու հեռանկարն ջուրմուն վրայ կ'անդրադառնար, անորմէ ասդին ձկնարանին վանդակներն որք ծովուն մէջ կ'երկարէին, ու անոնց ետեւը՝ Կէօզ - Թէփէին անդին՝ «Երկու - Եղբարք» կոչուած լեռն, որու կրկին գագաթներն մշուշի մէջ կ'անհետանային. ծովն ու երկինքը հորիզոնին վրայ կարծես միացած էին . . . : Հով չկար, բայց աշնանային զգացում մը, հոտ մը կը տիրէր հանդարտ մթնոլորտին մէջ որ մարզուս սրաին եւս հաղորդուելով, անոյշ մելամաղձութիւն մը կը տարածէր իր ամբողջ էութեան մէջ. մինչդեռ քիչ օր առաջ վաղած անձրեւներէն զովացած օդը՝ նոր ոյժ կ'աղդէր ամառային տաքերէն թուլցած մարմնին . . .

Խումբ մը կը յառաջնար քարափին վրայ, դիմելով դէպի Համբարէ շոգենաւներուն նաւամատոյցն։ Այս

խումբը բաղկացած էր տարիքոտ, շուրջ յիսուն տարեկան երեւցող գէր կինէ մը եւ չորս տեռասի աղջիկներէ։ Կինն ու աղջիկներէն երեքը շատ տեսքոտ ու զանազան գոյներէ բաղկացած շրջազգեստներ հագեր էին, գլխարկներն, բազմաթիւ ու գոյնզգոյն փետուրներով եւ ծաղիկներով այնքա՞ն խճողուած կամ լաւ եւս ծանրաբեռնուած էին որ տեսնողն անշուշտ կը գարմանար թէ ինչպէս ողիսի ցաւ. չէին պատճառեր զանոնք կրողներուն։

Մայր ու աղջիկներ գարմանալի հակասպատկեր մը կը կազմէին սեւազգեստ չորրորդ աղջկան մը հետ, որ սպաւոր կ'երեւէր։ Հասակը միջակին քիչ մ'աւելի բարձր ու շատ շնորհալի էր, իսկ սև գլխարկին տակէն փայլող ձուաձեռ գէմքն շատ անոյշ ու գեղեցիկ էր։ Եշաձեռ սեւ աչեր, լաւ գծուած սեւ յօնքը ու երկայն արտեւոնունք որք այտերն կը հովանաւորէին։ Քիթը շիտակ, իսկ բերանը՝ թէեւ պղտիկ չէր ըսուեր, շատ հրապուրիչ էր, մանսուանդ երը ինդար ու երկու շարք կանոնաւոր, մարգարտանման ակռաներ երեւէին։ Իր խիտ ու երկայն սեւ մազերն վայելուչ թէեւ պարզ ձեւով մը յարդարած էր։

Այս խումբը կամաց քալելով վերջապէս մօսեցեր էր նաւամատոյցին, երբ յանկարծ՝ իրենց ետեւէն եկող բաց կառք մը զանոնք մեկդի քաշուելու ստիպեց։ Այդ կառքին մէջ երկու երիտասարդ նստեր էին, մին մեւեր հագած, սուզի նշան՝ նարօս մունէր գլխարկին բոլորտիքն, իսկ միւսն որ բաց գոյն հագած էր, մեր խումբը նշմարելով՝ ծոեցաւ ու

բարեւեց։ Իրենց զիմացի նստարանին վրայ զանազան պայուսակներ զրուած էին, կառապանին առջեւ զեւ աեղուած էր անդլիական սեւ մոմչորէ սնտուկ մը։

— Յա՛ Մալվինա, ըստու գէր կինը, երկը աղջիկն ներին անդրանիկին դառնալով, որ քսան քսանը կինդ տարեկան կ'երեւէր, ու իր միւս երկու քոյքերէն ա՛լ աւելի աշքառու եւ գոյնզգոյն հագուստներ կը կրէր։

— Քա՛ Մալվինա, ո՞վ է արգեօք Յովհաննէս Մելքոն Եանի հետ եղող տղան։ Կրցածը ճանչել։

— Ո՞ւր պիտի ճանչեմ. ճամբորդ մը ըլլալու է. պայուսակներն եւ մնտուկը չտեսա՞ր, պատասխանեց աղջիկն ճանձրոյթի կեղծ շեշտով մը։

— Սրգեօք Մելքոննեաննց տունը հի՞ւր է. շարունակեց մայրն, յետոյ յանկարծ՝ բան մը յիշեց կարծես եւ ձայնը ցածնելով՝ յարեց. — ի՞նչ միտքս եկաւ, զիտե՞ս, ավո՞ր (սգաւոր աղջկան վրայ կողմնակի ակնարկ մը նետելով), ավո՞ր հարցնեմ, այն կը զիտանայ, քանի որ այնքա՞ն ստէպ կ'երթայ Մելքոննեաննց, ու աղջկան քղանցքը քաշելով՝ բարձրածայն յարեց։

— Օրիո՞րդ լուսի, ո՞վ է արգեօք այս երիտասարդն որ Յովհաննէս Մելքոննեանի հետ կառքով կ'երթայ. ճամբորդ մը ըլլալու է։ Մելքոննեաննց հի՞ւրն է արգեօք. գուռք կը զիտանաք . . . :

— Չեմ զիտեր, ափկին, պատասխանեց լուսի, որովհետեւ իրօք նէ էր։

— Ի՞նչպէ՞ս կ'ըլլայ որ գո՞ւք չզիտնաք, այնքա՞ն յաճախ կ'երթաք ափկին Մելքոննեան տեսնելու։ բաշ ցաղանչեց ափկին. Յովհաննեան զարմանահաք կրնաց

պատահիլ որ մայր ու որդի ձեր առջեւը խօսքն ընկն թէ ճամբորդ հիւր մը կ'սպասեն, եւ այլն, եւ ահա գուք կը լսէք . . . :

— Իմ առջեւս այդպիսի խօսք մը չըրին, ըստ իումի համգարարէն. սակայն, յարեց ժպտելով շատ հաւանական է որ եթէ ըրած ալ ըլլան, մոսցած ըլլամ, որովհետեւ ինձ չվերաբերող բանին չեմ հետաքրքրիր։

Նոյն պահուն նաւամատուցը կը հասնէին. այնտեղ, երկու Եալլցի թիեթեւսոլիկ հայ օրիորդներ որք կէօզ

— Թէքէի չողենաւին կ'սպասէին, Տիկին ու Օրիորդ Յովհաննեանները տեսնելնուն պէս, սկսան զիրար արմկահարել եւ ծիծաղիլ, մինչդեռ կէս յունարէն կէս ֆրանսերէն ճեքծեքումով մը՝ արհամարհանօք կը քըսային։

— Ալ՛ Հայնոցի աղջիկներուն նայէ՛։ Մօ՞ն Տիկօ, ի՞շ վիւլիւր լուրօս։

— Քա՛շ, զիտել տուաւ մին, սգաւորը շատ կրասիկօզ է։ Կարելի չէ որ անիկա Հայնոցէն ըլլայ։

— Ո՞չ, ի՞նչ կ'ըսես, դուն ալ, հայ չզիտի ըլլայ այն, թէ ո՞չ, այս շիմը կ'ունենա՞ր. վսահ եմ որ օտար է, մա շէր. ուրկե՞ց ո՞ւր գտնուեր է այս անձարակներուն հետ։

— Վուզ ավի րեզօն, օտար ըլլալու է. նայէ՛, ի՞նչ գեղեցիկ է, պատասխանեց միւսը նազելի ձայնով մը։

— Քա՛շ, ընդմիջեց առաջինը զարմանահար, հայերէն կը խօսի, եւ յօմ իլ ֆօ տեսակը . . . ի՞նչ կ'ըսեն անոր . . . ա՞հ, զրաբառ . . . : Ուրեմն հա՛յ է՛ . . . :

Այս երկու թռուցիկ Եալլցիներուն հետաքրքրու-

թեան առարկային ո՛վ ըլլալն արդէն գուշակեցինք.
նէ լուսի Սեթեանն էր բայց ինչո՞ւ սեւեր հագած էր
և ինչպէ՞ս կը դանուէր այդ ընկերութեան մէջ։
Զայդ բացարելու համար, պարտինք պահ մը անցեա-
լին դիմել։

Դ ա մ ա ս ա ն ի ս տ ա ս ն ե ւ չ ո ր ս տ ա ր ե կ ա ն է ր Տիկին Հոփի-
սիմէի մտհուան ասեն, իր սովորական կենցաղավա-
րութիւնը թէեւ պահ մը փոփոխութիւն կրած էր, այլ
վերստին իր նախկին պարզ ընթացքն առած էր. դարձ-
եալ դպրոց կը յաճախէր, Սիօն աղա իր գործերով
կ'զբաղէր, իսկ հաւատարիմ պառաւ սպասուհին որ
երիտասարդութենէն ի վեր Սրգարեանենց տունը ծա-
ռայած էր, իր պարտքերն առաջուան պէս կը կատա-
րէր . . . : Միայն այն որ տան բարի ողին եղած էր, այն
որ մինչեւ անգամ իր ամենէ մեծ նեղութեան ժամա-
նակ միշտ ուրիշին համար սփոփանքի ու միխթարու-
թեան խօսք մը գտած էր, այն որ միշտ ինքզինքը մոռ-
նալով ուրիշներու համար զոհուելու պատրաստ ե-
ղած էր, այն միայն կը պակսէր այժմ իրենց մէջէն։ Կը
պակսէ՛ր, եւ այնքա՞ն պարապ էր անոր տեղն, որ
անկարելի էր անոր բացակայութիւնն մոռնալ։

Սիօն աղա, կնոջը մահէն ետք՝ ալ աւելի սակաւա-
խօս ու դիւրապրզիս եղած էր. իր շուրջը պարապ մը
կ'զգար, զոր ո՛չ ոք կարող էր լիցնել. այսպիսի կա-
ցութեան մը մէջ՝ Գարեգինի կարօտն ա՛լ աւելի կը
քալէր. ուր գտնուիլն չէր զիտեր, բայց պատին խորէն

Կը փափաքէր անոր վերադարձին . . . : Եւ սակայն՝ իր ամենէ կարօտակէղ վայրկեաններուն իսկ՝ բնաւորութիւնը սրախն կը յաղթէր. հին քինը, հին բարկութիւնն իր ներսիզին կ'արթնաբը. հալարտութիւնն, անձնապատութիւնը չէին ներեր իրեն որ իր թոռին համար քաշած կարօտն որ եւ է մէկուն յայտնէ: Ուստի բարկութիւնն անմեղներէն կ'առնէր, զանոնք դողացնելով: Միայն կուսիք համար աւելի ներողամիտ էր, բայց այս՝ տէկին Հոփիսիմէր գորովալի գգուանքներուն ու ճշմարիտ սիրոյն տեղը չէր կարող բանել:

Ենթած կուսիք մամիկին մահն իրեն համար ամենէ աւելի զգալի եղաւ: Զօրը մահուան ժամանակ, սիկին Հոփիսիմէն էր որ զինք իր գորովալի խօսքերով ու զգուանքներով միսիթարեր էր: Այն ատենէն ի վեր կուսիք (որ զինք արդէն շատ կը սիրէր) ամբողջ սիրառ գրաւեց էր: Այսուհետեւ անոր բոլոր մանկական միջտերուն եւ ուրախութեանց զիտակիցն եւ իմաստուն խորհրդականն եղած էր: Ուստի երբ կուսիք զայն կորսնցուց, ինքինք սարսափելի առանձնութեան մը մէջ գտաւ, զոր երրէք այսքա՞ն սաստիկ զգացած չէր հօրմէն բաժնուած ժամանակ, այն ատեն, մամիկին ունէր. բայց հիմա՞ . . . : Իր գաղափարներուն եւ զգացումներուն, իր ուրախութեանց եւ վշտերուն համակըրող ո՛չ ոք ունէր. իրեն հետ ապրող միակ անձերն Միօն աղա ու հաւատարիմ պառաւ սպասուին էին: Այս վերջինը՝ թէեւ զինք իր զաւկին կամ լաւ եւս թոռան պէս կը սիրէր, չէր կարող ուրիշ բան մ՞ընել քան եթէ կուսիքն նիւթապէս լաւ հոգաւ:

Իսկ Միօն աղաի զգացումներն կուսիք նկատմամբ յայտնի չէին. սակայն բուն իրողութիւնն այս էր՝ զայն իրօք շատ կը սիրէր, թէեւ իր սրախն մէջ՝ երբէք առուած չէր անոր այն տեղն զոր Գարեգինի մեկնելով, իրը թէ պարապ թողած էր: Այսու ամենաչնիւ Միօն աղա միշտ համոզուած էր, կամ լաւ եւս ինքզինքն համոզելու կը ջանար թէ Գարեգինի նկատմամբ զգացած բոլոր սէրն կուսիք վլայ կեդրոնացած էր՝ զայն իր առունը հիւրընկալած օրէն սկսեալ: Բոլորովին անկեղծ էր երբ Յակոբ Մեթեանի խոստացած էր անոր աղջիկն իրբեւ իր թոռն ընդունիլ:

Կինն ողջ եղած ատեն՝ կուսիք շատ ուշագրութիւն չընծայելով՝ անոր հետ շատ քիչ կը խօսակցէր: Միայն ամեն անգամ որ փոքրիկ աղջիկն ձևոքը համբուրէր « շատ ապրիս » կ'ըսէր. եւ մահաւանդ երբ զայն զիբեքերովը կամ ձեռագործով մը զբաղած՝ խելօք ու հանգարատ կը տեսնէր, հետեւեալ գովասանական խօսքին արտասանելու կը բարեհածէր.

« Այս ի՞նչ խելօք, այս ի՞նչ աղւոր աղջիկ է. ի՞նչ ալ անոյչ կը հոտի » :

Ու երբ կուսիք առջի ատենները այս տեսակ խօսքերու զեռ անվարժ, զարմանահար՝ գլուխը կը վերցնէր, Միօն աղա իսկոյն կը բացատրէր.

« Հապա՛, քեզի պէս աղջիկ, աշխատասէր աղջիկներուն դէմքը կը գեղեցկանայ, իրենք ալ անոյչ կը հոտին » :

Ամբողջ խօսակցութիւնն ասկէ ու Գարեգինի վրայ ըրած զանդառներէն կը բաղկանար, որովհետեւ Միօն

աղա չեր զիջաներ երկար բարակ խօսակցութիւններու մանել պղտիկ աղջիկներու հետ: Բայց կնոջը մահէն ետք՝ հասկցաւ որ իր բռնած այս անմատչելի չիրքն այնուհետեւ անտանելի պիտի դառնար իրեն համար: Սկսաւ աստիճանաբար մուրմանալ կուսի հետ, այնպէս որ քանի մամոււան մէջ՝ իրենց իրարու հետ ունեցած յարաբերութիւններն թէեւ անզգալար՝ սակայն բոլորովին փոխուեր էին:

Մամիկին մահէն վերջ՝ տարի ու կէս անցեր էր. վերստին ամառ էր ու քննութեան ժամանակ. կուսի այլեւս իր շրջանաւարա պիտի ելնէր չորփոխմեան վարժարանէն. իր յաջողութեան վրայ թէեւ վստահ (դպրոց մտած օրէն ի վեր, միշտ լաւագոյն աշակերտուհիներէն մին եղած էր), չեր կարող սակայն սրախ տրոփում մը զապել: Վերջապէս անցան այդ օրէին, որք անշարժ թուած էին իրեն, զինք շատ երջանիկ թողլով: վայլուն քննութիւնն մանցուցեր էր, ամեն ձիւղի մէջ քաջալաւ հանդիսանալով:

Դեռասի աղջկան այս գոհունակութիւնն երկու ամէս տեւեց. բայց երբ Սեպտեմբերը հասաւ, դպրոցները բացուեցան ու իր կրտսերագոյն ընկերուհիներն սկսան վերստին յաճախել իրեն համար այնքան սիւնչի գարձած վարժարանն, իր կեանքին մէջ պարապ մը զգաց: Այդ գեղեցիկ եղանակն անցե՛ր էր ուրեմն իրեն համար. տունը պիտի նստէր այլեւս, ջանալով կատարեալ անակութիւնն սորվիլ . . . : Չէ թէ կուսի տնային գործեր չեր սիրեր. բնդակառակն իր փափաքէր իր մինչեւ ցարդ սորվածներն կտտարելագործել

ու տիպար տանտիկին մը դառնար: Այս էր իր երազներէն մին: Բայց միւս կողմէն ալ՝ իր առած ուսումն անբաւական կը թուէր իրեն. սորվելու ծարաւ մը կ'զգար զոր չեր կարող ինքնաշխատութեամբ յագեցնել:

Սիօն աղա որ կուսիին նկատմամբ բռնած նախկին խիստ ընթացքն հետզհետէ չափազանց ներողամտութեամբ մեզմացուցել էր, զիտեց որ կուսի մտատանչութիւն մունէր զոր իրեն չեր յացներ: Զկարծենք սակայն որ Սիօն աղաի այս հոգածութիւնը գեռատի աղջիկն շատ սիրելէ միայն յառաջ կուգար. թէեւ զայն իրօք կը սիրէր, ալ աւելի կը սիրէր ինքինքն: իր ներողամտութիւնն ու հոգածութիւնն հետեւեալ իորհրդագութեան արդիւնքն էին:

Հիմա որ Գարեգին իրմէ հեռու էր ու կինը մեռած կուսիէ զատ ուրիշ ոչ զոր ունէր իր քով. ուրեմն անոր հետ լաւ վարուելէ ուրիշ բան չեր մնար իրեն, որպէս զինէ եւս զինք փոխազարձարար սիրելով ու յարդելով՝ լաւ ինսամէ: Թէ որ երիտասարդութեան ժամանակ առանձին մնացած ըլլար, բնաւ հոգ չպիտի ընէր, բայց ծերութեան մէջ զինքը ինսամող անձի մը պէտք ունէր անպատճառ:

Իսկ կուսի՝ զիտելով որ այն մարդն, որմէ՝ իր մանկութեանը ժամանակ կը պատկառէր ու կ'ակնածէր, մօտէն ամենեւին ահարկու չեր, սկսաւ զայն սիրել: Սիօն աղաի նկատմամբ ունեցած զգացումն շատ տարբեր էր սակայն մամիկին համար տածած սէրէն: Այս վերջինն ամեն տեսակէտով մայր մեղած ըլլալուն

իրեն համար, բարոյակամ շատ մեծ ազդեցութիւն ունեցած էր վրան, իսկ զՍիօն աղա կը նկատէր իրը մասուկ դարձած բարի ծերուկ մը զոր նիւթապէս ինք կը հոգար եւ կը ինամէր:

Ինչպէս որ արդէն տեսանք՝ Սիօն աղա նշմարած էր որ լուսի մտահոգութիւն մ'ունէր զոր իրմէ կը պահէր: Սեպտեմբերի եղի ու գեղեցիկ իրիկուն մ'երբ լուսի կլկլակին կրակը բերելէ ետք, պարտէղը՝ քովը նստեր էր, ծերունին յանկարծ հարցուց իրեն թէ ունեցածը ի՞նչ էր: Լուսի պատասխանելու վարանեցաւ քաջ գիտէր Սիօն աղաի ուսման դէմ զգացած հակակրութիւնն: Բայց անոր կրինակի հարցումներուն վրայ՝ խոստովանեցաւ վերջապէս որ կը փափաքէր քիչ մ'աւելի բան սորվիլ:

«Հըմ, հըմ, նայինք», մրմռաց ծերունին քթին տակէն:

Լուսի զարմանահար մնաց այս մեղմ ընթացքին վրայ. իր փափաքն յայնին էր ո՛չ թէ անոր իրագործուն յուսալուն պատճառաւ, այլ Սիօն աղաի ստիպողական ակնարկին խուսափելու համար:

Հետեւեալ օրը, կէս օրէն վերջ, Սիօն աղա գուրս ելաւ՝ առանց լուսիի ըսելու թէ ո՛ւր կ'երթար: Եփտակ Մելքոնեանենց տունը գնաց: Յովհաննէս՝ օրուան այդ պահուն բնականաբար գործին զացած էր, բայց մայրը առւնն էր:

— Շատ կարեւոր խնդրոյ մը վրայօք՝ անգամ մը ձեզ հետ առնուելու եկայ, ըստ Սիօն աղա եւ առջի իրիկունը՝ լուսիի հետ ունեցած խօսակցութիւնը

պատմելէ Ետք, յայտնեց թէ նորատի աղջկան այդ փափաքն յօժար էր կատարելու. . . : — Որովհետեւ շատ բարի, աշխատասէր եւ հնազանդ զաւակ մէ: Ատկէ զատ՝ ուսումն այնքան չի վնասեր աղջկանց՝ որքան մանչերուն, յարեց իրրեւ բացարութիւն մ'իր ներքին համոզմանց:

Տիկին Մելքոնեան Սիօն աղաի գաղափարներուն յանկարծական փոփոխման վրայ զարմացած՝ ու այդ փոփոխման բուն պատճառին (որ ինքնասիրութիւն էր) զեռ անդիտակի, իր զարմանքը չկրցած էր իսկ յայտնել: Սական լուսին շատ սիրելուն, կ'ուրախանար նար որ նէ դէպքերու բերմամբ պիտի կարողանար օգտուիլ. ուստի Սիօն աղաի հարցուց թէ արդեօք բան մը որոշած էր այս մասին:

— Ոչ, պատասխանեց Սիօն աղա, միայն որոշեցի որ լուսի իր ուսմունքն այս տարի եւս շարունակէ. բայց ի՞նչ կերպով, այդ չեմ զիտեր: Մտածեցի որ գուք կին մ'ըլլալով եւ իզմէ շատ երիտասարդ, այդ տեսակ բաներն աւելի աղէկ գիտէք:

— Եաւ ուրեմն, ըստ տիկին Մելքոնեան, պահ մը խորհնելէ ետք. թէ որ կ'ուղէք՝ լուսին օտար դպրոց մը զրկեցէք ուր մինչեւ հիմա սորված ֆրանսերէնը կրնայ կատարելագործել: Սկօր - ըլ - Շարիթեներուն, օրինակի համար, որոնց դպրոցն աւելի աժան է:

— Ո՛չ, ո՛չ, գոչեց Սիօն աղա, դպրոց չեմ զրկեր ալ. թէեւ մեզ համար անսշմարելի է, լուսի ահազին աղջիկ մ'եղած է. տասն հինգ տարեկան է հիմա. այդ տարիին ունեցող աղջկան մը համար, ի՞նչ ամօթ բան

է ամեն օր գուրս և լնել։ միթէ փողոցը պիտի նշանաք դայն։ Պղտիկ ալ ըլլար՝ դարձեալ օտար դպրոց չէի զրկեր, այդ ըսած տեղդ բոլոր Յոյն և Ֆրհելի աղջիկներ կը յաճախեն, անոնք լկրտած կ'ըլլան, ևս չեմ ուղեր որ կուսի զիտնայ անդամ թէ այդպիսի աղջիկներ կան. ո՛ւր մնաց որ ամեն օր անոնց հետ տեսնուի . . . : Ո՛չ, ո՛չ, այդ չեղաւ։ Միթէ կարելի չէ՞ որ տունը բան մը սորվի և միանգամայն անային պարականութիւններն կատարէ։

— Այդ կրնայ ըլլալ, պատասխանեց Յովհաննէսի մալրն, տունը գասատու կը բոնէք բայց, յարեց վարսնելով այդ անշուշտ առելի սուղ է։

— Ա՛հ, ըստ Սիօն աղա եւ սկսաւ. խորհիլ. բայց պահ մը յետոյ գլուխը վերցուց. — Հոգ չէ, ըստու արդէն ունեցած միթէ անորը չէ՞. այո՛, յարեց, աիկին Մելքոնեանի զարմանքը նշմարելով, այո՛, որովհետեւ Աւստրիական նաւի մէջ ծնելով (ծնողքիս երուսաղէմ գացած ժամանակ), Աւստրիական հպատակ եղած եմ, աղատ եմ անոնց օրէնքին համեմատ՝ ստացուածքո որ եւ է մէկուն կաակիլ։ Որովհետեւ կուսիէն զատ ո՛չ ոք ունիմ (ո՞չ ո՛վ բասերն չեշտակով) եւ ինքն ալ ընտիր աղջիկ մէ զոր շատ կը սիրեմ, միակ ժառանգորսու ան պիտի ըլլայ. արդէն հօրը մահուան ժամանակ՝ նոյնը խոստացայ. Աակայն ի՞նչ եկաւ. միտքս, զիտէ՞ք, վրայ բերաւ պահ մը խորհելէ ետք. կուսիին՝ տունը դաս առնելն ամեն տեսակէտով լաւագոյնն է. իրաւ, աւելի սուղի կը նստի, բայց սուղ ապրանքը միշտ առելի աղէկ է։ Հապա՞ ո՛ւր է առանձին զատ

առնել, ո՛ւր է քսան երեսուն աղջիկներու դասակից ըլլալ։ Կը յուսամ թէ, օրինակի համար, երկու ամրուան սորվելիքն՝ այսպէս վեց ամսուան մէջ իւրացնէ եւ շատ առելի հաստատուն կերպով։

— Անչո՛ւշտ, այդ ալ ի նկատի առնուելիք կէտ մէ, գիտել տուաւ տիկին Մելքոնեան մտազբաղ և միայն գիտակից որ կուսիի ի նպաստ բան մը կարտասանէ, որովհետեւ միաքն այլուր կը թափառէք։ Երբ Արգարեանենք կուսին իբենց տունն առեր էին, Յովհաննէսի մայրը յուսացեր էր (և յուսալով՝ աստիճանաբար համոզուեր էր) որ Սիօն աղաի ժառանգութիւնն Գարեգինի և կուսիի միջեւ պիտի բաժնուէր, ու յետոյ . . . յետոյ . . . կաւ ուրի՞մն. երկուքն ալ մեծցած պիտի ըլլային, և ի՞նչ ուրախութիւն պիտի զգար ինք եթէ կարենաւր, եթէ յաջողէք այդ երկուքն իրարու մօտեցնել . . . ի՞նչ աղէկ էին երկուքն ալ եւ որքա՞ն յարմար իրարու . . . Այսպէս կը խորհիր բարի տիկին Մելքոնեան որ Գարեգինն ու կուսին իր զաւակներուն չափ կը սիրէք։ Սիօն աղաի ձայնն զինք իր խորհրդածութենէն յանկարծ սթափեցուց։

— Մնաք բարով, կ'ըսէք ծերունին, տուն կ'երթամ որ մեր որոշածը կուսիի հաղորդեմ։ կուսանողիս եթէ ողջ ըլլար, որքա՞ն պիտի ուրախանար։

« Կծծի՛, ինքնասէ՛ր ծերուկ, գոչեց տիկին Մելքոնեան զարացած, երբ զուռը Սիօն աղաի ետեւէն գոցուեցաւ. ամեն բան լուսահողիէդ քաշել առուիր, հիմա որ մեռաւ՝ բնաւորութիւնդ շտկեցիր, հէ՞։ Լաւ զիտես որ քմահաճոյքներդ անորմէ զատ ո՛չ ո՛ք կը

կատարէ, եթէ մինչեւ իսկ Աստուծոյ հրեշտակն ըլլայ որ երկնքէն իջնէ: ինքնասիրութիւնէդ ի՞նչ ընելդ չես զիտեր որ այս բարեսիրա, սիրուն աղջիկն ալ անոյշ բռնես, որպէսզի քեզ լաւ խնամէ: Այս խստութիւններդ միայն Գարեգինի գէմ գործազրեցիր, է՛հ. բայց այն ատեն, Աստուծած ողորմի հոգուն, հաճի Հոփիսիմէն ողջ էր . . . ի՞նչ հնարելդ չէիր զիտեր անոր բան քաշել տալու համար . . . :

Սիօն աղա՝ հանգիստ խղճով կը յառաջանար դէպի իր տունն, ուր Լուսին կարկտանով զբաղած գտաւ, զայն իր քով կանչելով, տուած որոշումը հանգիստական ձայնով մը յայտնեց անոր: Լուսիի համար անակնկալ մէր այս իր մեծագոյն, ամենէ անյոււսալի փափաքն, երազը պիտի երագործուե՛ր. զգացած ու յայտնած ուրախութիւնն անկարելի է երեւակայել:

Հետեւեալ օրն իսկ, Սիօն աղա Լուսիի գասատուներուն հոգը տարաւ, որովհետեւ ինք չէր ճանչեր ու կարող չէր ընտրել զանոնք, Յովհաննէս Մելքոնեանի յանձնեց այդ գործն. այս վերջինն ալ իրեն յանձնուած պաշտօնը խղճի մտօք կատարեց: Այսպէս ըիչ օրէն, Լուսի զասի սկսաւ եւ ո՛չ միայն իր ցարդ սորվածներն շարունակեց, այլ նաև Անդլիերէն սկսաւ:

Սիօն աղա հետզհետէ աւելի ծերանալուն պատճառաւ, տունն առաջուանէն շատ աւելի կը նստէր ու միայն ատեն ատեն շուկայ կ'իջնէր: Իր ժամանակը կ'անցնէր Լուսիի զաս առած սենեակն՝ բազմոցին վրայ նստած՝ կամ լաւ եւս կծկտած. զբեթէ միշտ՝

կամաց կամաց քունը կը տանէր եւ երբ արթննար՝ կը զարմանար որ գասատուն վաղուց մեկներ էր եւ Լուսի՝ սեղանին առջեւ առանձին նստած՝ կը շարունակէր զրել կամ կարգալ: Այդ բաները հազիւ ըմբռնած՝ քունը նորէն կը տանէր:

Քանի մը տարիներ այսպէս անցան, երջանիկ տարիներ Լուսիին համար որ անդադար կ'աշխատէր ու որչափ որ սորվէր ալ աւելի ախորժակ կ'զգար՝ աւելի իւս սորվելու երբ քանի տարեկան եղաւ, դասերը գաղըեցուց. սակայն չկարծենք որ այլեւս գաս չառնելով Լուսի, ինչպէս ուրիշ շատ աղջիկներ, գիրքերը մէկդի թողուց. ո՛չ երբէք կատարեալ եւ տոկուն կը թութիւն մասած ըլլալով ուսման հրապոյըներուն անտարեր լինելէ շատ հեռի էր: Ուստի գասերն գաղըեցնելէ ետքն իսկ, շարունակեց առանձին աշխատիւ: Բայց այդ ընելով հանգերձ իր անալին պարտականութիւններն եւս մէկդի չէր թողուր: Վաղուց զարձած էր տիպար տանտիկին մը, ինչպէս որ միշտ կ'երազէր, երբ պղտիկուց տիկին Հոփիսիմէն իբրեւ կ'ընդունի օրինակ մ'իր առջեւ կը տեսնէր:

Բայց Լուսիի ամենէ մեծ հրապոյըն չէր իր զիտցածն, այլ իր համեստութիւնն որ զինք անզիտակ կընէր ունեցած առաւելութիւններուն եւ յատկութիւններուն:



ԺԱ.

Ա. Ա. Ա. Ա. Ա. Ա. մի վեր՝ Յովհաննէս Մելքոն
ևան սկսած էր յաճախ այցելել Սիօն աղափ որու հետ
երկար ժամեր կանցնէր առանձին Լուսի կարծէր
թէ իրենց խօսակցութիւնը առուտառը վերաբերեալ
գաղանիքներու վրայ կը դառնար, որովհետեւ իր ներս
մտած պահուն իսկ՝ երկուքն ալ իսկոյն կը լուէին:
Ուստի ամեն անգամ որ Յովհաննէս կուզար, Լուսի
քիչ մատեն, այսինքն որչափ որ քաղաքավարութիւնը
կը պահանջէր, նստելէ ետք, սենեկէն դուրս կ'ելնէր
գանոնք չնեղելու համար: Սակայն առուտուրի վրայ
չէր որ Յովհաննէս ծերուկին հետ կը խորհրդակցէր,
այլ բոլորովին տարբեր խնդրոյ մը մասին զոր վերջը
միայն պիտի իմանանք:

Զմեռն այսպէս անցաւ: Վերստին եկած էր ամառը,
լուսնափայլ գեղեցիկ գիշեր մէր, բայց Սիօն աղա՝
ըստ սովորականին պարտէզը չէր նստած, այլ իր
ննջարանն՝ անկողնին մէջ պառկած, շարժելու եւ խօ-
սելու անգամ զրեթէ անկարող: Ի՞նչ էր պատահած,
որ գեռ քիչ ատեն առաջ այնքա՞ն կորովի ծերունին
այս վիճակին ենթարկուեր էր այժմ:

«Սիրտիսաղէն հիւանդցեր է», կ'ըսէին մարդիկ:
լա՛ւ, բայց այդ սիրտիսաղին պատճա՞ռը . . . ո՛չ ո՛ք
գիտէր:

Առջի օրերն՝ շատ գժուարահած հիւանդ մ'եղած էր:
ո՛չ բժիշկ կ'ուղէր, եւ ո՛չ գեղ ստիպուեցան գեղօրայ-
քըն բոնի տալու իրեն, սակայն քանի մ'օր անցնելուն
պէս, այնքա՞ն ակարացաւ որ բողոքելու կարողու-
թիւն իսկ չունէր: Բժիշկը սկիզբէն յոյսը կարած էր:
— Այսպիսի ծերունիներն պատճառի մը կը կը նային,
ըստ, ուրեմն կը խրատեմ ձեզ զինք համոզելու որ
անգամ մը խոստովանուի եւ հաղորդուի:

Տիկին Մելքոնեան՝ որ հիւանդը լուսիի հետ միա-
սին կը խնամէր, վրան առաւ այդ ծանր պաշտօնը-
իրօք շատ ծանր, զի ամնն ոք գիտէր թէ Սիօն աղա
մեռնելէն որչափ կը վախնար: Յովհաննէսի մայրն
հաղար ու մէկ գարձուածքով՝ վերջապէս յաջողեցաւ-
իր բուն նպատակն յայտնել, ու շատ զարմացաւ երբ
Սիօն աղա՝ առանց յուզուելու, իսկոյն համակերպե-
ցաւ՝ ըսելով թէ «հաղորդութիւնը բժշկութիւն է:
ամեն հիւանդ առնել պէտք է. իսկ բժիշկներուն առ-
ուած գեղերը թոյն են՝ ամենքն ալ, քիչ շատ խելք
ունեցողը չհամոզուի ու զանոնք չկլլէ»:

Բայց այս ըսելով Սիօն աղա անկեղծ չէր իր յօ-
ժարութեան բուն պատճառն այս էր: Մահը բնա-
միտքը չէր եկած, այլ կը խորհէր թէ բժիշկներն ու-
իրենց տուած գեղերն առել են, իսկ քահանային բե-
րած հաղորդութիւնը՝ ձրի:

Բժիշկին գուշակածին պէս՝ աստիճանաբար տկա-

րանալէ յետոյ, գիշեր մը յանկարծ՝ ճրագի նման անցաւ։ Լուսի զայն քնացած կը կարծէր, բայց տիկին Մելքոնեան իր փորձառութեամբն չի խարուեցաւ։ Նստած տեղին ելաւ ու պատրուակով մուզեց դեռատի աղջիկն դուրս կանչել. այդ միջոցին նէ եւս հասկցաւ եւ սկսաւ հնձկլատ։ Բայց այս անդամ իր արտասուքը նոյն դառնութիւնը չունէին որքան մամիկին համար թափածներն։ Սրդէն առիթ ունեցանք տեսնելու որ դեռատի աղջկան՝ Սիօն աղափ նկատմար ունեցած զգացումներն չեին բաղդատուեր այն սիրոյն ու պատկառանքին հետ զորս մամիկին համար տածած էր։ Սյս պատճառաւ էր որ Սիօն աղափն բաժանումն այնքան կծու վիշտ մը չի պատճառեց իրեն, թէեւ լուսի իրօք կը սիրեր այն ծերունին որ իրեն համար այնչափ բարի եղած էր, եւ որ իրեն ընտիր կրթութիւն մը տալով՝ իր ամենէ յանդուզն երազներն իսկ իրագործած էր։ Թէեւ վշացած՝ չունեցաւ այս անդամ այն անմիտարելի ցաւն, այն կծու կոկիծն եւ մանաւանդ առանձնութեան այն սոսկալի զգացումն որ զինք համակած էր մամիկին մահուան ժամանակ։ Ո՛չ ոք կարողացեր էր երբէք տիկին Հոխիսիմէի տեղը բոնել լուսիի սրտին մէջ, որ անոր մահէն ետք՝ կամաց կամաց վարժուեր էր ինքն իր վրայ ամփոփուելու եւ խորհելու, մտաւորապէս մեկուսացեալ ապրելով։

Յովհաննէս Մելքոնեան յանձն առաւ յուզարկաւորութեան բոլոր պէտքերն հոգալ ու կարգադրել։ Այն օրուան իրիկունն էր, լուսի՝ որու գլուխն լացէն

սաստիկ կը ցաւէր, պարտէզի վրայ նայող սեղանաւունն՝ ճօճաթուի մը վրայ նստած, գլուխն ետեւ կոթնցուցած, աչքերն կիսաբաց, մտացիր մամիկ կ'ընէր բարի տիկին Մելքոնեանին որ զինք միմիթարելու, կամ լաւ եւս վիշտը պահ մը մոսցնելու համար՝ տեսակ տեսակ զուարձալի բաներ կը պատմէր։ Լուսի որու աչքերն յանկարծ արտասուօք լեցուեր էին վերստին, գողգոջուն ձայնով մը ըստաւ։

— Սիօն, տիկին Մելքոնեան, սիրս սաստիկ կ'այրի երբ մտածեմ թոռին ըրածներուն վրայ, որ իր բռնած ընթացքին շնորհիւ զրկուեցաւ մեծ հօրը օրհնութենէն։ Խեղական աղափ, այդ վիշտն ալ ունեցաւ . . . :

— Ի՞նչ ընես, զաւակս, այս աշխարհի վրայ՝ ամեն մարդ իր ցաւի բաժինն ունի. ամենէ երջանիկներն խաչ մը կը կրեն, պատամանեց տիկին Մելքոնեան հառաչելով. ողորմած հոգի Սիօն աղան՝ ուրիշներու բաղդատամբ, շատ քիչ ցաւ ակսած է։ Պիտի ըսես որ տեսածներն քիչ բան չեին. առաջ որդույն եւ հարսին մահն, յետոյ կնոջն. (տիկին Մելքոնեան մոռնալ ձեւացուց Գարեգինի ենթագրեալ ըմբռատութիւնն.) բայց ինքը լաւ բնաւորութիւն մոռնէր որ իր վիշտերն առնող անցնող մարդ մը չէր. չուտ կը միմիթարուէր ու կը համակերպէր։ Աղջիկս, եթէ ամեն մարդ ալ անոր նման՝ հանգիստ ու երկար կեանք մը բոլորէ, դեռ ի՞նչ կ'ուզէ . . . :

Այդ միջոցին սեղանատան գուռը բացուելով՝ սպասուհին ներս մտցուց Սիօն աղափ փաստաբանն։

— Ներողութիւն կը ինդքսմ որ այս միջոցին կու-

դամ ձեզ գործի վրայ խօսելով՝ նեղելու, օրիորդ Սեթեան, ըստ խօսքն կուսի ուղղելով. թէեւ շատ անպատշաճ է այսպիսի որ մը այս տեսակ նիւթի մը վրայօք տեսութեան մը համար գալս, խնդիրը շատ ստիպողական եւ. կարեւոր լինելուն, համարձակեցայ . . . :

— Հոգ չէ, ընդմիջեց կուսի, որ զայն տեսնելուն պէս իսկոյն աչքերը սրբեր ու ոտքի ելեր էր. նստեցէք ինդլիւմ: ի՞նչ բանի համար կը փափաքիք ինձ հետ տեսակցիւ, յարեց՝ զիտելով որ օրինաց մարդն նստելէ վերջ իսկ կը շարունակէր լոել: Նոյն պահուն՝ տիկին Մելքոնեան՝ նկատելով որ երրորդի մը ներկայութիւնն՝ գործի վրայօք տեսակցութեան մը մէջ աւելորդ է, եւ գուշակելով թէ այդ տեսակցութեան պատճառն կրնար Սիօն աղափ կտակին վերաբերի, դէպի սենեկին գուռը կը յառաջանար, գուռս ելնելու համար, երբ փաստաբանն անոր կողմը դառնալով գոչեց.

— Ենդրեմ տիկին, նստեցէք. ձեր ներկայութիւնն ամենեւին արգելք չըլլար մեզ. ընդհակառակն, ինձ մեծ հաճոյք պիտի պատճառէք, որովհետեւ ըսելիքս արդէն դադանիք մը չէ, յարեց, տիկին Մելքոնեանն համոզելու համար թէ իր այս խօսքերն լոկ քաղաքավարական չեն, այլ անկեղծ: Յովհաննէսի մայրը նըստաւ: Այն ատեն՝ փաստաբանն սկսաւ բացատրել թէ Սիօն աղա կտակ չէր ըրած, ինչպէս որ կը կարծուէր միշտ. ուրեմն տունն եւ իր ամբողջ ստացուածքն միտակ բնական ժառանգորդին, այսինքն իր թոռին, Գարեգին Արգարեանի կը պատկանէին: Սիօն աղա Աւստրիական հպատակ ըլլալուն (ինչպէս որ ինք անդամ մը տիկին Մելքոնեանի բացատրեր էր), հե-

տեւեալ օրն իսկ Աւստրիական հիւպատոսարանի պաշտօնեաները պիտի գային ամեն բան կնքելու: Փառաբանը խօսքը լրացուց ըսելով թէ ինք միշտ Սիօն աղան համոզելու աշխատած էր որ կտակը ժամանակին պատրաստէ, սակայն այս վերջինը կը վախնար որ կտակը ընելուն պէս՝ կը մեռնի: ուստի միշտ յետաձգուած ըլլալով՝ երբէք չէր շինուած:

— Այս պատճառաւ է որ, յարեց փաստաբանն, պարտքս համարեցի օրիորդ Սեթեան, այսօր գալ ձեզ տեղեկացնելու համար իրաց բուն վիճակին վրայ, որպէս զի վաղը պատրաստուած լինիք եւ անակնկալի չնանդիվիք հիւպատոսարանի պաշտօնեաներն յանկարծ ձեր առջեւ տեսնելով:

Այս խօսքերուն մէն մին ուժգին հարուածի մազգեցութիւնը կ'ընէր կուսի վրայ: Երբոր փաստաբանն ոտքի ելաւ, գեռատի աղջիկն կարողացաւ սակայն շնորհակալութեան քանի մը քաղաքավարական խօսքեր արտասանել, զինք տեղեկացնելուն համար:

Երբ գուռը օրինաց մարդուն ետեւէն գոցուեցաւ, տիկին Մելքոնեան այլեւս չէր կարող ինքզինը զըսպել. ինք որ Սիօն աղափ դէմ այնքա՞ն զայրացեր էր երբ այս վերջինը կը մտաղրէր Գարեգինն ժառանգուրկ ընելով՝ ամբողջ ստացուածքն կուսի թողուէ, հիմա ալ աւելի կը զայրանար որ նա կտակ ընելով՝ կուսին «միայն իր վրայի լաթերովք կը ձգէր»:

«Ի՞նչ անիրաւութիւն, կ'ըսէր արգարասէր տիկինն իւրովի. եթէ՝ իր ըսածին պէս Գարեգինը ժառանգուրկ ընէր, այսքան չպիտի զայրանար սա

գարշելի ծերուկին դէմ. որովհետեւ այն մանչ է, ինչպէս որ ըլլայ՝ կը ճարուի: Յովինանէս ալ դեռ անցեալ օր կ'ըսէր թէ Գարեգինի վիճակն հիմա այնքա՞ն լաւ է որ իր մեծ հօր ժառանգութեան պէտք չունի: Բայց լուսի՛, աղջիկ է, եւ ի՞նչ ազնիւ, բարեկիրտ ու անձնուէր զաւակ մ՞որ զինք այնքա՞ն լաւ խնամեց. Եւ «զայն կը սիրեմ ։ կ'ըսէր. գարշելի ծերուկ, իր անձէն զատ՝ ուրիշ ո՞չ ո՞ք կը սիրէր. թէ որ կարելի ըլլար, ստակն ո՞չ կուսիին եւ ո՞չ Գարեգինի պէտի թողուր. հետք պիտի առնէր տանէր »

Այդ միջոցին դառնալով՝ լուսին քարացած արձանի մը նման անշարժ տեսաւ:

— Իե՛ղձ զաւակս, ըստ բարի տիկինն անոր մօտենալով եւ զայն դգուելով՝ ի՞նչ անակնկալ:

Այս խօսքերուն վրայ՝ լուսի սկսաւ հեծկլտար տիկին Մելքոնեան՝ այս յուղման պատճառն շահաւսիրութեան վերագրելով, փոքր ինչ զզուանք զգաց լուսիքն. ուրեմն այս աղջիկն զոր այնքա՞ն ազնիւ ու անշահաւսնդիր կը նկատէր, ուրեմն այն ալ . . . բայց բարեսիրտ տիկինը չհասաւ զաղափարն վերջացնելու. լուսի գլուխը վերցուց եւ ջանալով արտասուքը զբուպէլ, ցաւագին գոչեց.

— Տիկին Մելքոնեան, դեռ քիչ մ՞առաջ կը ցաւէի որ թոռն մեծ հօր այնքա՞ն վիշտ պատճառելով՝ անոր օրհնութենէն զրկուեր էր: Բայց հիմա . . . մտածե՛լ թէ այնքա՞ն աշխատութեան եւ յոդնութեան արդիւնք եղող մեծ հօր հարստութիւնն այն ըմբոսատ անարժանութիւնն պիտի փոխանցի: Զկարծէք որ շահամոլ եմ, ո՞հ ոչ.

Զեմ ցաւիր որ ամեն բան ինձ կտակած չէ, ինչպէս որ իսք միշտ կ'ըսէր, որովհետեւ իրաւունք չունիմ չնչին մաս միսկ պահանջելով: Միթէ արդէն շա՛տ, շա՛տ մեծ բարիք մը չըրի՞ն ինձ թէ մամիկն եւ թէ Սիօն աղան, զիս՝ անտէրունջ որբուհի մը իրենց տունը պատսպարելով, իրենց զաւկին պէս սիրելով ու խնամելով, լաւ կըթութեամբ մօժտեցին զիս, որով այժմ կարող եմ ապրուստս ճարել: Սսկէ աւելի պահանջողն ապերախտին մեծը կ'ըլլայ: Բայց ինչո՞ւ, ա՞ի ինչո՞ւ. Սիօն աղա իր ստացուածքն զոնէ բարեգործական հասաւառութիւններու չկտակէր, որպէսզի իր այնքա՞ն տքնութեանց պառուղն այն ապերախտ անարժանին ձեռքը չանցնէր, յարեց նորին հեծկլտալով:

Տիկին Մելքոնեանի սիրտն հանգչեցաւ իմանալով իր կարծեաց սիսաւ լինելն. լուսիի վրայ ունեցած համարումն, չէ թէ միայն փոխուելով պէտք չունէր, այլ աւելի խոր կ'արմատանար իր մտքին մէջ: Սակայն միւս կողմէն ալ՝ Յովինն: Էսի մայրը՝ սաստիկ կը բարկանար Սիօն աղաի դէմ որ Գարեգինի մասին այնքան աննպաստ զաղափար մը կազմել առւած էր լուսիին. ուստի ջանաց նորատի աղջկան այդ համձառումն ջնջել, Գարեգինն ու իր վարմունքը ճշմարիտ գոյներովը նկարագրելով: Բայց ի զուր: լուսիի համձառումն չափազանց հասաւա էր, այնքան հասաւա որ կը զարմանար իւրովի թէ տիկին Մելքոնեան այդ մասին գտղափարակից չէր իրեն

Այս խօսակցութեան պահուն Տիկին Մելքոնեան յանկարծ յիշեց թէ լուսի չպիտի կրնար այլեւս մնաւ:

այս տան մէջ, որու համար օտարուհի մը դարձած էր. ուրիշ տեղ փոխադրուիլ պէտք էր . . . նոյն իրիկունն էսկ . . . այո՛, բայց ո՞ւր բնականաբար նախ իր տունը յիշեց, բայց իսկոյն հասկցաւ թէ անկարելի էր այդ: Ինք աղջիկ չունէր, առանձին կ'ապրէր իր կրտսեր եւ գեռ ամուրի Յովհաննէս որդւոյն հետ: Այս վերջինը իզմիրի հայ երիտասարդներուն մէջ՝ լաւագոյն փեսացուներէն մին էր. ամենեւին ձեւ չէր առներ որ Լուսիր պէս գեղեցիկ նորատի աղջիկ մ'իր տունն տանէր: Մանաւանդ որ ժողովրդին մէջ՝ չար լեզուներն պակաս չէին, անոնք շուտով «բաներ» կը ձեւէին կը կարէին: Բայց ուրիշ ո՞ւր կրնար տանել . . . : Ի՞նչ դժբաղդութիւն որ ո՞չ Արքարեանենք եւ ո՞չ Լուսիր ծնողքն աղգական ունէին իզմիրի մէջ:

Լուսիր ձայնն զինք իր խորհրդածութենէն սթափեցուց:

— Տիկին Մելքոնեան, կըսէր նէ:

— Համմէ զաւակս, պատասխանեց Յովհաննէսի մայրն:

— Զեմ կարող այս գիշեր հոռ միաւ ըսաւ Լուսիր կարմրելով արդեօք կը ճանչէ՞ք մէկն որու տունը կարենայի բնակիւ, մինչեւ զործ մը գտնելու:

— Այո՛, Լուսիր, ես ալ ճիշդ այդ բանին վրայ կը մտածէի. միտքս ի՞նչ եկաւ, զիտե՞ս: Շնչառ քոյլս կը ճանչես, այսպէս չէ՞ տիկին կարապետեանն յարեց, տեսնելով որ Լուսիր բոլորովին վստահ չէր երեւեր:

— Ո՞հ այո՛, պատասխանեց այս վերջինը, մականունը լսելուն պէս:

— Լաւ ուրե՛մն, վրայ բերաւ տիկին Մելքոնեան. գիտես արդէն որ այրի է, բոլոր դաւակներն ամուսնացած են, եւ ինք փոքր տունի եկեղեցւոյ փողոցն ուր կը ընակի:

— Կ'ըսէք որ անո՞ր տունը երթամ, գոնէ առժամապէս, հարցուց Լուսիր:

— Այո՛, զաւակս ամենէ յարմար տեղն այն կը թուի ըլլալ քեզ համար, այսինքն եթէ ուզես:

— Ե՞ս, անշուշտ. բայց գուցէ տիկին կարապետեան զիս չուզէ . . . :

— Քեզ չուզէ՞ Լուսիր, ի՞նչ տեսակ գաղափարներ են ատոնք, ընդմիջեց տիկին Մելքոնեան: Քեզ ապահովելու համար հիմա՛ սպասուհիին միջոցաւ քրոջս լուր զրկենք որ գայ, որպէսզի անոր հետ խորհրդակցինք: Մինչեւ անոր գալը՝ մենք գիրքերդ ու լաթերդ կը ծրարենք. եկուր նայի՞մ:

Տիկին Մելքոնեանի ըսածին պէս եղաւ. երկուժամ անցած չէին գեռ, երբ ինքն ու Լուսիր գոց կառքի մը մէջ նստած՝ զէպի տիկին կարապետեանի տունը կը զիմմէին ուր Լուսիր սիրով ընդունուեցաւ:

Տիկին Մելքոնեան այդ զիշերն հոն անցուց. Երբ՝ հետեւեալ առաւտօտուն մեկնեցաւ իր տունը դառնալու համար, Լուսիր յուզուած շեշտերով յայտնեց իր խորին շնորհակալիքն, ըսկելով թէ երբէք չպիտի կարողանար հասկցնել իրեն թէ որքա՞ն երախտապարտ էր անոր ամեն ըրածներուն փոխարէն: Ապա խընդրեց որ զինքը յիշէ եթէ երբէք լսէ որ վարժուհի մը պէտքը կ'զգացուի:

ԺԲ.

ԼՈՒՍԻՇ տիկին Կարապետեանի տունը փոխազդուած էր քսան չորս ժամէ իվեր:

Տիկին Մելքոնեան՝ որ Սիօն աղափ հիւանդացած օրէն ի վեր տունէն բացակայ էր, այդ օրը վերադառնալով կարգ մը յետաձգուած տնական գործեր դառա զորս անպատճառ կարգադրել պէտք էր: Սմբողջ օրն ոտքի վրայ անցնելէ յետոյ, իրեկուան դէմ յոդնած նստեր էր բաղմոցին անկիւնը, երբ յանկարծ՝ փողոցին դուռը զարնուեցաւ: Սպասուհին բանալու վազեց եւ սրան այցելու մը մացուց. տիկին Մելքոնեան՝ սեղանատան բաղմոցին անկիւնէն գերազանցապէս հագուած տիկին մը նշմարեց բայց աչքերը շատ տկար լինելով, չկրցաւ ձանչել զայն:

«Տիկին Յովիանեանն ըլլալու է, հագուստէն դատելով, ըստ իւրովի, եւ իրօք չէր սխալած:

Տան տիրուհին սրահ մտնելէ, այցելուին ձեռքը սեղմելէ եւ նստելէ յետոյ, երկու տիկիններն՝ որպիսութեանց սովորական բանաձեւն փսփսալ սկսան:

— Ինչպէ՞ս էք, տիկին Յովիանեան, Պօղոս աղան, ձեր գաւակներն, ամենն ալ աղէ՞կ են:

— Շատ աղէկ, չնորհակալ եմ, ամեն հարցնողներուն մասնաւոր բարեւներ ունին:

ունին: Ինչպէ՞ս էք, աղէկ էք, մատամ Մելքոնեան, մուսիւթ Յովիաննէսը աղէ՞կ է, ձեր գուրսի որդին, ձեր հարսն ու թոռերն ամենն ալ աղէ՞կ են:

— Շատ աղէկ են, չնորհակալ եմ, ամեն հարցնողներուն մասնաւոր բարեւներ ունին:

Այս անհրաժեշտ բանաձեւերը փոխանակելէ ետք, (որոց կատարման ժամանակ՝ թէ տանտիկինն եւ թէ հիւրը նոյնքան անհրաժեշտ գլխի խոնարհումներ, ժըպիտներ, եւ կողմնակի ակնարկներ ձեւացուցին) տիկին Յովիանեան սկսաւ խօսիլ, շատ սուր եւ բարձրածիչ ձայնով մը՝ որ զարմանալի հակապատկեր մը կը կազմէր քիչ մատած հազիւ լսելի փափսութին հնու Խօսակցութեան նիւթը բնականաբար օրուան խնդիրն էր, այսինքն կուսիի անպաշտպան մնալն Սիօն աղափ մահուամբ, անոր հիւանդութիւնն եւ վերջապէս անոր կեանքին համառօս կրկնութիւնն, բան մը չմոռնալով. ո՞չ Սւատրիական չոգենաւի մէջ ծնիլն, ո՞չ իզմիր հաստատուիլն, ո՞չ որպեսին ամուսնութիւնն եւ ո՞չ անոր ու հարսին մահը: Գարեգինի տուած դաստիարակութիւնն եւ անոր հետ ունեցած գժտութիւնն, վաղեմի բարեկամութիւնը Սեթեան Կարապետ աղափ հետ, որու թոռը կուսին՝ որը մնալէ ետք՝ իր քովն առած էր. Հաճի Հոփիսիմէի հիւանդութիւնն ու մահը. կուսիի առած կրթութիւնն եւ վերջի վերջոյ նորէն Սիօն աղափ անհոգութիւնը կուսիի մասին: Իսկ տիկին Մելքոնեանի՝ Արգարեան ընտանիքին ըրած ծառայութիւններն եօթներորդ երկինքը բարձրացնելու աստիճան դովիեց:

Տիկին Յովսանեան՝ կնային ճարպիկութիւնը պատկերացնող սմաելուկ քաղաքագէտ մ'էր որ հարսնցու աղջիկներու մայր ըլլալով, կ'ուզէր Յովհաննէսի պէս փեսացու երիտասարդի մը մօրը հեա աղեկի անցնիլ, այսինքն դայն կրցածին չափ շատ շողոքորթել, անոր հաճելի ըլլալու համար: Բայց իր խօսակիցն իրմէ աւելի վարպետ բթրելով, շատ լաւ կը հասկնար գիմացինին գաղտնի նպատակն: Տիկին Յովսանեանի շողոքորթութիւններն եւ անոր մետաքսեայ թաշկիւնակին ծանր բոյը մանաւանդ՝ գլխի ցաւ կուտային խեղճ տանտիրուհոյն որ հիւրին երկար բարակ պատմութիւններուն ատեն ատեն լակոնական պատասխան մը կուտար, ջանալով զսպել իր աստիճանաբար սաստկացող անհամբերութիւնն:

Տիկին Յովսանեան վերջապէս լուց փքոցի նման հեւալով իր անընդմիջական շաղակրասութենէն: Մետաքսեայ թաշկինակը դէմքին կը կոփէր, իրը թէ քրտինքը սրբելու պատրուակաւ եւ խօսակցին հաւատացնելու համար թէ քրտինքէն զատ ուրիշ օտար նիւթ մը չկար դէմքին վրայ . . . բայց իրօք՝ երկիւղի մէջ էր որ քրտինքը սրբելու ատեն ուրիշ բան մ'ալ զոր կ'զգուշանան սրբելու իր դասակարպի կիները, միասին թաշկինակին վրայ չելնէ: Այս կարեւոր գործը յաջողապէս աւարտելէ ետք՝ սկսաւ վերստին խօսիւ. բայց Սիօն աղափ ինպիրն սպառած ըլլալով իր աղջիկներուն վրայ դարձուց խօսակցութիւնն, յայտնելով թէ մտադիր էր վարժուհի մը բանել անոնց համար, թէեւ յարմար մէկը դեռ գտած չէր:

— Իրա՞ւ . . . ըստ տիկին Մելքոնեան ուշաբրեւով, աղէ՛կ կ'ընէք, տան մէջ սորվիլն միշտ դպրոցէն աղէկ է: Օրիորդ մը կը ճանչեմ, յարեց վարանելով, որ յարմար կը թուի ինձ ձեզ համար . . .

— Իրա՞ւ կ'ըսէք, սիրելի մատամ, ընդմիջեց Տիկին Յովսանեան. որքա՞ն երախտապարտ պիտի ըլլամձեղ, եթէ յաջողիք զիս այս հոգէն ազատելու: Ինչպէս որ արդէն զիտէք, զաւակներս շատ սիրելուա, չեմ ուղեր առջի եկողին յանձնել:

— Սակայն յիշեալ օրիորդին անունն անգամ գեռչէք զիտեր, զիտել տուաւ տիկին Մելքոնեան առանց կարենալու ժափտ մը զսպել:

— Ո՛հ սիրելի մատամ, անունն ի՞նչ կարեւորութիւն ունի. միթէ ձեր յանձնարարութիւնը կատարեալ երաշխաւորութիւն մը չէ, գոչեց միւսը կոտրառուելով: Կրնա՞ք արդեօք, թէ որ ձեղ ծանրութիւն չըլլար, այդ վարժուհոյն իմաց տալ որ վաղը առաւօտուն ժամը տասն մէկին գայ, ինձ հետ անգամ մը տեսնուի:

— Որովհետեւ լուսի . . . Օրիորդ Մեթեան ձեր տունը չգիտեր, ես անձամբ կ'առաջնորդեմ, պատասխանեց տիկին Մելքոնեան, որու հանդարտ եւ ազնիւձեւերն իր այցելուին աղմկալի ձայնին ու անընդհատ շարժումներուն հետ զարմանալի հակապաակեր. մը կը կազմէին:

— Այդ վարժուհին մատևուագէլ Աեթեանն է ուրիմի: Խեղճա աղջիկ, մտքէն կ'անցնէ՞ր որ այսպէս . . .

Այդ միջոցին՝ Յովհաննէսի վերաբարձն շտափառ տիկինոջ խօսքն ընդմիջեց, որովհետեւ չէր ուզեր փե-

սայացու երիտասարդի մառջեւ իր աղջիկներէն զատ ուրիշ աղջիկի վրայ խօսիլ. պարապ տեղն ի՞նչ հարկ միտքը բան ձգել: Խսկ խեղճ ափկին Մելքոնեան սփոփանքի հառաչ մարձակեց. խօսակցութեան նիւթը վերջապէս փոխուեր էր: Տիկին Յովեանեան պահ մը յետոյ կը մեկնէր:

Սյցելուն մեկնելուն պէս, Յովեաննէսի մայրն փութաց սպասունին կանչելու, սրահին պատուհանները գոցել տուաւ, ճրագը մարեց եւ վերջապէս սենեկին դուռը գոցելով, եկաւ գաւիթը բազմոցին անկիւնը նստաւ: Յովեաննէս մօրը ոտքին աթոռ մը տալէ ետք, ձօնաթոռի մը վրայ նետուելով՝ ժպտագին ըսաւ.

— Ի՞նչ զարմանալի բնաւորութիւն ունին այս մեր քաղաքին կիները, մայրիկ իրենց լաւագոյն կահաւորուած սենեեակն իրենց ընտանիքին համար գոց կը պահեն, բայց հիւր մը գալուն պէս, զայն խսկոյն հոն կը հրամցնեն, եւ անոր մեկնելէն ետքը, տան բնակիչները գրես հանելով, խսկոյն կը գոցեն վերըստին: Միթէ այս սենեկին կարասիքը նոր շինել առւիր ինձ որ միայն օտարները զայն վայելեն: Ճշմարի՛տ, մայրիկ, թէ որ առաջուց այսպէս ընելիքդ գուշակէի, այնչա՛փ ստակ չէի ծախսեր սրահդ նորէն կահաւորելու համար:

— Հիմա՝ կատակը մէկ քով ձգէ՛, ըսաւ մայրն անհամբերութեամբ, քեզ հետ կարեւոր խնդրոյ մը վրայօք խօսելիք ունիմ:

— Իրա՛ւ, շարունակեց որդին խնդրալով: Ի՞նչ վարպետ ես, մայրիկ, զիտե՞ս. բան մը գործիդ չգտալուն պէս, կ'ուզես խսկոյն խօսքը դարձնել, եւ . . . :

— Զէ, իրա՛ւ տղա՛ս, կարեւոր ըամի մը համար կ'ուզեմ քեզ հետ խորհրդակցիւ, ուստի խնդրալու եւ կատակներդ առ այժմ մէկ կողմ գեր եւ ըսելիքս մտիկ ըրէ, ընդմիջեց տիկին Մելքոնեան դէպի որդին ծռելով: Խսկ նա՝ հասկնալով թէ խնդրըն իրօք կարեւոր է, մօրը մօտեցաւ եւ ուշաղըութեամբ մտիկ ըրաւ, մինչ այս վերջինը կը բացատրէր իրեն՝ լուսիի մասին եղած առաջարկն: Քանի մայրն իր պատմութեան մէջ կը յառաջանար, Յովեաննէս աւելի վարանամիտ կ'երեւէր:

— Ի՞նչ կ'ըսես այս որոշմանս, հարցուց մայրն, երբ խօսքն աւաբանել վերծ՝ Յովեաննէս կարծիք չէր յայտնած տակաւին:

— Ի՞նչ ըսեմ, պատասխանեց երիտասարդն մտայոյդ՝ պեիւերն ոլորելով: Ի՞նչ ըսեմ . . . Յովեաննեաննը չեն կարող լուսիի յարմարիլ, երբէ՛ք . . . :

— Ես ալ զիտեմ այդ, ըսաւ մայրը. բայց գործ չունենալէն առելի աղէկ չէ: Լուսի հպարտ աղջիկ մէ. մեծ անհանդստութիւն մ'է իրեն համար իրըեւ հիւր մնալ Շշառ մօրաբրոջդ տունը: Այս ալ փորձ մ'է միայն, քիչ մ'ատեն դաս տալով անոնց հետ չպիտի պսակուի:

— Անչո՛ւշտ, մըմուաց Յովեաննէս՝ դեռ մտաղբաղ. բայց չեմ կարծիք որ Գարեգին համամիտ ըլլայ այս մասին . . . :

— Ի՞նչ ըսիր, հարցուց մայրն՝ որ անորոշակի լսեր էր համամիտ բառն, առանց սակայն հասկնալու թէ ո՞վ էր համամիտ չեղողն:

— Ո՞հ, ոչի՞նչ, պատասխանեց Յովհաննէս շփոթած
եւ ամօթահար՝ որ մոռացկոտութեամբ այսպէս կէս
բարձրածայն խորհեր էր. ապա կարելի եղածին չափ
անհոգ ձեւով մը հարցուց.

— Ի՞նչ ըսի որ հասկցեր էիր, մայրիկ:

— Բսածդ աղէկ չլսեցի. կարծեմ կ'ըսէիր թէ լուսի
չպիտի հաւանի Յովհաննեանենց դաս տալու. բայց այդ
ի՞նչ այլանդակ դաղափար է, աղաս. ես լուսին քեզմէ
աւելի աղէկ ճանչելուս՝ ընդհակառակն վստահ եմ թէ՝
որ եւ է զբաղում մուրախութեամբ կ'ընդունի:

— Ա՞հ . . . լա՛ւ. ուրիմն, դիտել տուաւ Յովհաննէս,
բան մըսած ըլլալու համար, տեսնելով որ մայրը
պատասխան մը կ'սպասէր. բայց ինք ներքուստ ու-
րախ էր որ նէ սիսալ հասկցեր էր որդւոյն խօսքերն։
Յովհաննէս որ եւ իցէ բան մը մօրմէն դադանի չէր
պահեր երբէք սակայն այս՝ իր գաղտնիքը չէր, այլ
բարեկամինն. ուստի ինքզինքը պարտաւոր կը նկա-
տէր զայն ո՛չ մէկուն, եւ ո՛չ իսկ մօրը հաղորդելու։

— Այս ըմբռ Յովհաննէս մոռացի չ մզանձ
շրանց ողբանական վճռու առաջ մնանձնան տո
սպան և աղմանայ բան առանձ Յովհաննար
առաջ ունակ տար ուստանան և այսայի պահ
մէն և պարագանան չ առանան ք և առան
վայ ։

ՀԵՏԵ Ա. առաւօտուն՝ տիկին ՄԵԼՔՈՆԻԵԱՆ
տան գործերը կարգի դնելէ ետք՝ հակուեցաւ ու դը-
նաց լուսիի հաղորդելու տիկին Յովհաննէսի առա-
ջարկն, որ մեծ ուրախութիւն պատճառեց դեռատի
աղջկան։ Ինչպէս որ Յովհաննէսի մայրն արդէն գու-
շակեր էր, լուսի չէր ուզեր իբրեւ հիւր մնալ տիկին
կարապետանի տունն, ու հետեւարար կը փափաքէր
կարելի եղածին չափ չուտ՝ զբաղում մը գտնել, թէեւ
չէր յուսացած որ իր փափաքն այսքան շուտ պիտի
կրագործուէր։

Սուզի հագուստաներն ու գլխարկն պատրաստ լի-
նելով իսկոյն հագուեցաւ եւ տիկին ՄԵԼՔՈՆԻԵԱՆԻ հետ
ճամբայ եւաւ համակերպութեամբ։

Տիկին Յովհաննէսն Հայոցի մեծ պողոտային ծայրը
կը բնակէր. եկեղեցւոյ փողոցէն հոն երթալու համար՝
տիկին ՄԵԼՔՈՆԻԵԱՆ ու լուսի պարտաւոր էին Կայա-
րանի փողոցին վարի մասէն ու ամբողջ պողոտային
անցնիլ։ Ինչպէս որ արդէն գիտենք՝ այդ երկու փո-
ղոցները շատ անցուդարձ ունենալով՝ իրենց բնակիչ-
ներուն կամ լաւ եւս բնակչուհներուն ամենէ մեծ

հաճոյքն է առաւօտէն մինչեւ իրիկուն՝ իրենց պատուհաններէն՝ կամ (աւելի բարեբաղդները) պատըշգամիներէն չհեռանալ, իրենց դրացիներն եւ անցորդները գիտելու եւ քննադատելու խիստ անմեղ նպատակաւ։ Այդ առաւօտն ալ բնականաբար, ո՞չ մէկն իր թառէնչպակսելով, խոկոյն գիտեցին թէ կուսի տիկին Մելքոնեանի ընկերակցութեամբ կ'անցնէր։ հազիւ քանի մը քայլ հեռացած էին, որ բամբասամքի ծարաւ այս հոգիներն իրենց պատշգամներէն գուրս ծոելով սկսան տունէ տուն խօսակցիլ, կամ լաւ եւս պոռչտաւ։

— Ի՞նչ անվայել բան. Սիօն աղափ մեռնելը հազիւ երեք օր եղաւ, որ արդէն գուրս կ'ելնէ։ Պիտի ըսես որ իրեն ազգականն անդամ չէր, բայց միթէ չէ՞՛ վայելեր օր մինչեւ քառասունքը, կամ գոնէ եօթը սպասէր եւ ապա փողոց ելնէր։

— Որչա՞փ ալ մութ սեւեր հագեր է. ամենեւին հարկ չկար եթէ այս ծերուկին համար անպատճառ սեւ հագնիւ կը փափաքէր, թող ըլմի-սկօյլ հագնէր։

— Է՞ն, չե՞ս յիշեր, հաճի Հոլիսիսմէի մահէն ետքն ալ այս տեսակին սեւեր հազաւ։

— Ի՞նչ անիմաստ բան. փոխանակ սեւերուն մէջ թաթիսուելու, թո՞ղ քառասուն օր գուրս չելնէր. աւելի չնորհքով բան ըրած կ'ըլլար. իրեն այնքան չեմ զարմանար, որքան տիկին Մելքոնեանին, կը վայելէ որ ինք, տարիքոտ՝ իրը թէ ամեն այդ սովորութիւններն գիտող կին մը, թողու որ կուսի այսպիսի անշնորհք բան մը ընէ ու անոր ընկերանայ իսկ։

— Ի՞նչ է զիտէք. նոր մօսան է այս։

— Մօսա. ինչի՞ մօսա . . . :

— Այո՛, Եւրոպա այսպէս է եղեր. շատ մութ սեւեր կը հազնին, բայց իրենց հաղուստն պատրաստ ըլլալուն պէս՝ գուրս կ'ելնեն եղեր։

— Ինձ չպիտի կլլեցնես որ այս աղջիկն այդ մօտակն տեղեկութիւն ունէր. ծերուկը սաակներն իրեն չգելուն պէս, անոր իրեն ըրած ամեն բարեկներն իսկոյն մոոցաւ, ու սիրաը պտոյտի ելնել ուզելով . . .

— Շատ աղէկ, բայց այն տեսն այս սեւերն՝ ի՞նչ նշանակութիւն ունին։

— Որքա՞ն միամիտ ես, հոգիս. մարդս միայն ցաւելո՞ւն համար սեւ կը հագնի։ Միթէ չլսեցի՞ր որ քիչ օրէն Գալեգինը պիտի գայ. մեծ հօրը միակ ժառանգորդն ըլլալուն, ներկայութիւնը հոս անհրաժեշտ է եղեր։ Ասկէ զատ՝ ինք գուրսն, այն գացած տեղը, բաւական ստակ վաստկեր է։ Մինչեւ հիմա – տասը տարուան մէջ — մեծցած է անշուշտ. կարծես որ այն չուզուելի՞ք փեսացու մէ։ Լուսին ալ անանկ միամիտ կարծեր, հասկցածդ չէ. այս սուզի լաթերն հագնելով՝ զայն շողոքորթել կ'ուզէ, վուալա րու։

Խե՞ղճ կուսի. այս գայթակղական խօսքերուն բուլորուին անզիտակ, նոյն պահուն համնելով Տիկին Յովաննեանի զրան առջեւ՝ սրտի տրոփիւն մը զգաց զոր չէր կարող արգիլել։ Բայց խորհելու ժամանակ չունէր, տիկին Մելքոնեան զանգակն արդէն քաշերէր։ Դուսը բացող սպասուչին զիրենք գաւկթէն միշակ մեծութեամբ սրան մը մտցուց։

Բաւական ժամանակ անցաւ մինչեւ տան տիրուհւոյն երեւին. վերջապէս՝ սանդուղին վրայ ծանր եւ աղմկալի քայլափոխներ լսուեցան, սրահին դրւոը բացուեցաւ եւ տիկին Յովիանեան սիրապանծ ներս մտաւ: Նորեկներուն ձեռքերը սեղմելէ ետք, լուսին մատնանիշ ընելով իր բանազրօսիկ ճայնով հարցուց: — Այս է արգեօք օրիորդ Սեթեանն:

Յովիաննէսի մայրն զայն հաստատելէ ու տիկին Յովիանեանը լուսի ներկայացնելէ ետք՝ երեքն ալ նստան, եւ որպիսութեանց սովորական ձեւակերպութիւններն սկսան: Մինչզեռ երկու տիկիններն զանոնք փոխանակելու վրայ էին, լուսի ժամանակ ունեցաւ տանտիրուհին դիտելու: Այս վերջինը բաց կապոյտ սենեկազգեստ մը հագած էր, ձերմակ ժանեակներով զարդարուած, մատերը բազմաթիւ մատանիներով ծածկուած էին եւ ականջներէն աղամանդեայ խոշոր օղեր կախուած: Հարկ չկայ ըսել թէ գէմքին շպարն մասնաւորապէս խնամուած երեւոյթ մունէր: Մատերը նշանակիչ դիտամամբ կը շարժէր, դիմացինին ուշադրութիւնն իր մատանիներուն վրայ դարձնելու համար:

Խեղճ տիկինը կարծէր թէ հարուսա եւ միանդամայն աղնիւ տիկնոջ մը տպաւորութիւնն կ'ընէր լուսի վրայ. մինչդեռ այս վերջինը զայն քանի մը վայրկեան զարմանահար դիտելէ ետք, սա եղբակացութեան յանգեցաւ թէ շատ գուհիկ եւ չտես կնոջ մը գերազանց տիպարն ունէր իր առջեւ:

Երբ երկու տիկիններն իրենց քաղաքավարական

պարտքերը կատարեցին, տիկին Յովիանեան լուսի դառնալով «ինչպէս էք, մասմուազի» մը փափսաց:

— Շատ աղէկ, չնորհակալ եմ, պատասխանեց լուսի իր սովորական ձայնով:

Տիկին Մելքոնեան զարմանահար՝ ակնարկ մը նետեց լուսի: — միթէ կարելի՞ էր այդ խօսքն այդէա՞փ բարձր զբուցել . . . :

Իսկ տիկին Յովիանեան չսպասելով որ լուսի իր որպիսութիւնն հարցնէ, «շատ աղէկ չնորհակալ եմ» մը փափսաց: Այս անդամ զարմացողն լուսին էր. — այս տիկինն ի՞նչ բանի շատ աղէկ կ'ըսէր եւ ինչէն չնորհակալ կ'ըլլար: — Լուսի իրաւունք ունէր զարմանալու. շատ քիչ կիներու եւ աղջիկներու հետ տեսակցած ըլլալուն, իզմիրցի կուկան սեռին հաստատած ու միայն անոր յատուկ այդ ծիծաղելի կարգութեւին բոլորովին անզիտակ էր:

Ինչպէս պատահած էր այդ. միթէ լուսի վանական կեանք մը վարեր էր, ընաւ մարդու երես չտեսնելով: Ամենեւին, սակայն հօրը հետ ապրած ժամանակ, նա այրի ըլլալուն, տիկին Հոփիսիմէէ զատուրիշ կին չէր գար իրենց տունը: Արգարեանենց քոյլերթալէ վերջ՝ մամիկին ողջ եղած ատենն, իրեւոգրական՝ սրահը կը մանէր միայն երբ հիւրի մը ձեռքը համբուրելու համար ներս կանչուէր: Իսկ մամիկին մահէն յետոյ, երբ լուսի մեծնալով, աղջիկի կարգ անցնելու կ'սկսէր, այրեր միայն կուգային Սիօն աղափ հետ տեսնուելու, եւ անոնք չէին դիտեր կիներու յատուկ այդ փափուկ ձեւերն: Լուսի շարունակեր էր

իր գասլնկերներէն մի քանիին հետ տեսակցիլ. սա-
կայն անոնց ու տիկին Մելքոնեանի հետ ընտանի լի-
նելով՝ այս արարողութիւնը գործադրելու առիթ չէր
ունեցած :

Տիկին Մելքոնեան այս բոլոր պարագաներն յի-
շելէ ետք՝ ներեց լուսիի քաղաքավարութեան ենթա-
գրեալ պակասութեան, բոլորովին անդժամակ լինելով
թէ իրենց հաստատած ու գործադրած քաղաքավա-
րական ըստած ձեւերն ծիծակելի էին եւ լուսիի
ընական ձայնն ու ձեւերն ճշմարիտ քաղաքավարու-
թեան արտայայտութիւն :

Մինչեւ տիկին Մելքոնեան այսպէս կը խորհէր,
առան ափերուհին սկսեր էր իր սուր, բարձրածիչ ձայ-
նովի խօսիլ լուսիի խօսակցութեան նիւթն ընակա-
նաբար իր գաւակներն էին:

— Ինչպէս որ արգէն լսած պիտի ըլլաք. երեք
աղջիկ ու մէկ հատիկ մանչ ունիմ. ամենն ալ շատ
արթուն եւ ուշիմ են: Արշամը Բրօբական կը զբկեմ,
Մալվինաս ալ Տամ Սը տիօններուն գացած եւ յուրօնէ
ելած է: Իուր ուրեմն միայն երկու պղտիկներն պիտի
ունենաք, որոնց ֆրանսերէն եւ անգլիերէն դաս պի-
տի աւանդէք: Արգէն բաւական յառաջացած են այդ
լեզուներուն մէջ. կը յուսամ որ պիտի կարողանաք
շարունակել, ըստ տիկին Յովիանեան՝ որ իր սովո-
րական ձեքներումներուն դիջում ընողի մը ձեւերն
կը միացնէր լուսիի հետ խօսակցած ատեն:

— Այո՛, տիկին, կը յուսամ, քանի որ այդ լեզու-
ներն իմինիս չափ գիտեմ. թէ ո՛չ, ինչպէս ելնէի զա-

նոնք դասախոսելու, զիտել տուաւ ևուսի որ չէր կա-
րող թեթեւ ժպիտ մարդիկել:

— Լա՛ւ ուրեմն: Հայերէնն մուսիու Մատթէու-
եանէն կ'առնեն. զինք կը ճանչէ՞ք:

— Անշո՛ւշա տիկին, դասատուս էր:

— Ա՛ն, չճանչցող չկայ. հայերէն ամենէ աղէկ զիտ-
ցողն այն է. զաւակներս շատ սիրելուս՝ կ'ուզեմ որ
միշտ ամենէ ընտար գասատուներէն օգտուին: Զեր աշա-
կերտուհիներուն հետ հ յերէն խօսելու բնաւ պէտք
չունիք, միշտ ֆրանսերէն և անգլիերէն, որպէս զի
բրարիկ ունենան. գլխաւորն այն է: Կը մտածեմ որ
օրն երկու ժամ գաս կը բաւէ, մէկ ժամ ֆրանսերէն
եւ մէկ ժամ անգլիերէն, քանի որ երկու հոգի են,
իւրաքանչիւրն ամեն մէկ լեզուով կէս ժամ զբաղած
պիտի ըլլայ: Թէ որ ժամ մ'ալ յօնվեսախօն ընէք,
գէշ չէ, անոր Մալվինաս ալ կրնայ մասնակցիլ:

— Շաա լաւ, ըստ լուսի որ զարմանահար կը
մնար այս տիկնող տարօրինակ դաղափարներուն առ-
ջեւ. շատ լաւ քանի որ այդպէս կուզէք:

— Հիմա ձեր աշակերտուհիները ներկայացնեմ
ձեզ, գոչեց տիկին Յովիանեան ոտքի ելնելով եւ սը-
րահին գուռը բանալով քանի մ'անգամ. Մարիա» պո-
ալէ յետոյ, գուռը բացող սպասուհին երեւցաւ ու
հրաման ընդունեց օրիորդներն կանչելու:

Օրիորդներն՝ որոնցմէ մին ատանեւինն եւ միւսն
տասն երեք տարեկան կային, դէմքով ու ձեւով շատ
կը նմանէին իրեց մօրը. իրենց ունեցած միակ առա-
ւելութիւնն դէմքի մաքրութիւնն էր, որ թէեւ կըրա-

սերին համար իր տարիքին բերմամբ բնական, սակայն մեծին համար շատ գովելի յատկութիւն մ'էր:

— Ասոնք երբէք դպրոց գացած չեն, մատուազէլ, ըստ տիկին Յովիսանեան, միշտ տունը դաս առած են: Մալվինաս Տամ ըլ Սիօններուն բով իրաւ է որ ընտիր կրթութիւն մ'առաւ, սակայն երթեւեկութենէն եւ կերակուրներու տեսակներէն շատ կը նեղուէր. ուստի չուզեցի այս պղտիկները հոն դրկել, եւ այս սիսրիմէն շատ աւելի գոհ մնացի: Հիմա, յարեց խընդալով ու կոտրուելով, զինին խօսքն ընէինք անդամ մը:

— Այո՛, ըստ տիկին Մելքոնեան՝ որու սիրտը կը թափէին այս երկար բարակ խօսքերն ու մեծաբանութիւններն:

— Մատուազէլին աշխատութեան արժէքն մէկ դաղղիական է. բայց քանի որ դուք կը յանձնաբարէք զայն, սիրելի մտամ, պատրաստ եմ ի չնորհուկս ձեր, մէկ Օսմանեան ոսկի վճարել, ըստ տիկին Յովիսանեան, վեհանձնական առաջարկ մընողի ձեւերն առնելով:

Լուսի զարմացման ակնարկ մը նետեց անոր. իսկ տիկին Մելքոնեան՝ չի կարենալով հանդուրժել, քաշաբալբութեամբ զիսել տուաւ թէ այդ գնահատութիւնը շատ չնչին կը թուէր իրեն:

— Բայց սովորական զինն արդ է, պատասխանեց տան տիրուհին պաղութեամբ: Միշտ վարժապետներ, վարժուհիներ գործածելնուս, այդ տեսակ բաներուն տեղեակ եմ: Միայն մուսիու Մատթէոսեան եւ մատ-

մուազիլ Քարինկըր, դաշնակի վարժուհին, աւելի սուղ են:

— Այդ օրիորդին առած գումարին ի՞նչ ըլլալը չեմ գիտեր, սակայն ուրիշ դասերու մասին կրնամ ըսել թէ բաւական տեղեակ եմ, պատասխանեց Յովհաննէսի, մայլը, կարծեմ որ՝ չէ թէ օրն երեք ժամ, այլ շաբաթն երեք ժամ դաս տուող վարժուհի մը մէկ Օսմանեան ոսկի կ'առնէ:

— Այո՛, սիրելի մատամ, անշուշտ, սակայն օտարները մշայն, հայերն երբէք:

Խեղճ կուսի այս խօսակցութենէն սաստիկ կը նեղուէր, մանաւանդ որ իր երկու ապագայ աշակերտուհիներն եւ անոնց մօր ակնարկներն իր վրայ սեւես սած կ'զգար. կը փափաքէր վերջ տալ անոր, սակայն զայն ընդմիջելու ձարը չկար: Երկու տիկինները բաւական ատեն՝ թէեւ միշտ քաղաքալարութեամբ վիճաբանելէ ետք, տանտիրուհին վերջապէս յիշեց թէ իր զիմացինը Յովհաննէսի մայրն էր, զոր միշտ կը բցածին չափ կը շողոքորթէր, ուստի շատ մեծ գժուարութեամբ կէս ոսկի եւս աւելցուց:

Տիկին Մելքոնեանի եւ կուսիի վրայ զգուանք մը եկաւ այս շահամուջ տիկինով մասին, նկատելով որ ուսուցչի բարոյական պաշտօնը գործառքներու կոշտ աշխատութեան հետ բաղդատելու եւ մինչեւ իսկ անսնցմէ նուազ զնահատելու ստորին զիստառութիւնն ունէր, մինչդեռ այս տեսակ գծուած սակարկութիւններու պարզապէս ցոյց կուտար թէ բարոյական բարձր աշխատութիւն, մը արժանապէս գնահատել չէր

գիտեր: Այսպիսի մայրեր չարաչար կը տուժեն՝ զըրկելով դաստիարակն իր արժանաւոր վարձքէն: Բայց տիկին Յովիսանեանի բուն նպատակն, ինչպէս որ պիտի տեսնուի, իր զաւակներուն ճշմարիտ կրթութիւն մը տալ չէր, այլ արտաքին սին փայլ մը, տեսակ մը վերնիմ, որով անոնք ապագային պիտի փայլէին մեր սպականեալ ընկերութեան մէջ՝ երիտասարդաց աչքերն հրապուրելով:

Դուռը յանկարծ բացուելով՝ ներս մտաւ անդրանիկ օրիորդ Յովիսանեան որ իր նոր հրագոյն հագուստով եւ նորաձեւութեան թերթին ցոյց տուած ամենէ վերջին մաղի յարդարանքով, այդ միջոցին ինքզինքն անդիմաղելի կը կարծէր: Տիկին Մելքոնեանն իրեն յատուկ՝ շնորհալի կարծած ձեւովը բարեւելէ ետք, լուսի ներկայացուելով՝ հաճեցաւ կէս արհամարհոտ շեշտով մայս վերջինին հետ քանի մը խօսք փոխանակելու յետոյ՝ բոլոր ուշադրութիւնը տիկին Մելքոնեանի գարձուց: Այս վերջինը քանի մը վայրկեան ետք՝ ոտքի ելաւ:

— Ուրեմն, ըսաւ տիկին Յովիսանեան ժպտագին, մինչդեռ լուսի մնաք բարով կ'ըսէր, ուրեմն սիրելի մատուագիլ, երկուշարթի կրնաք դասերն սկսիլ, այնպէս չէ:

— Ո՞չ այդ պայմաններով, տիկին, ինձ համար անկարելի է, մրմուց լուսի ամօթահար կարմրելով:

— Ի՞նչ գին առաջարկեցիր, մայրիկ, հարցուց Մալվինա իրեն յատուկ՝ եղանակաւոր ձայնով:

— Մէկ ու կէս Օսմանեան ոսկի ըսեր էր, բայց

քանի որ մատամ Մելքոնեանն է մատմուագելլը ներկայացնողն եւ ես ալ այնպիսի մայր մ'եմ որ զաւակներուս կրթութեան համար բան մը չեմ խնայեր, ու մատնուագելին գովեսան ալ իբրեւ վստահելի աղջիկ մը լսած եմ . . . լաւ ուրեմն . . . կը հաւանիմ երկու Օսմանեան ոսկի տալու ամիսն, յարեց մայրը եւ կարծես թէ բառերը բերնէն գտուարութեամբ կ'ելնէին:

Լուսի իսկոյն հաւանեցաւ, որպէսզի խօսքն ալ աւելի չերկարի, եւ քանի մը վայրկեան յետոյ՝ ափկին Մելքոնեանի ընկերակցութեամբ նորէն փողոցն ելաւ:

Դուռը հազիւ գոցուեր էր իրենց ետեւէն, որ տիկին Յովիսանեան իր աղջիկներուն դառնալով ու ձեռքերն ուրախութեամբ չփելով ըսաւ:

— Վերջապէս աղջէկ գինով լմացուցինք, աղջիկներ. եւ մատամ Մելքոնեանի վրայ ալ վեհանձն եւ միանգամայն ելունով տիկինոջ մը տպաւորութիւնն ըրբ . . . :

Այս ազնիւ տիկինը գեռ երկար բարակ խօսեցաւ իր սիրուն աղջիկներուն հետ այս նիւթին վրայ, մինչդեռ տիկին Մելքոնեան լուսի հետ քրոջը տունը համանելով, զարմանահար կը գոչէր.

— Ես այս կնոջ ագանութիւնն եւ ժլատութիւնը լսած էի, բայց այս աստիճան չէի կարծեր . . .

Ահա այսպէս էր որ զլուսի Յովիսանեանց հետ դտամոք Հոկտեմբերի այն գեղեցիկ առաւօտն, երբ Գօրտէլիս կ'երթային՝ տիկին Յովիսանեանի քրոջը տունը օր մանցնելու համար:

ԺԴ.

Ա ի՞ն շ գ ե թ ի լ ու ս ի ի կ ե ս մ ք ն ք ա ն ի մ ը տ ա ր ու ւ ա ն մ է ջ ա յ ս ք ա ն զ ա ն ա զ ա ն ի փ ո փ ո խ ո ւ թ ի ւ ն ե ր է ր կ ր է ր , ի շ ն չ կ ը ն է ր Գ ա ր ե գ ի ն : Մ ա ն չ է ս թ ը ՞ թ մ ա ց ե ր է ր ա ր դ ե օ ք . տ ե ս ա ն ք ա ր դ է ն ո ր ի զ մ է ր չ է ր : Ո ՞ չ Մ ա ն չ է ս թ ը ը ր է ր գ ա ն ո ւ է ր , ո ՞ չ ի զ մ է ր ՞ ՞ բ ա յ ց լ ա ւ ա գ ո յ ն է , ի ր գ ա ն ո ւ ա ծ տ ե ղ ն յ ա յ ա ն ե լ է ա ռ ա ջ , պ ա տ մ ե լ թ է ի ն չ պ է ՞ ս պ ա ր ա գ ա ն ե ր ու ը ե ր մ ա մ ք , զ ո ր ս բ ն ա կ ա ն ա ր ա ր չ կ ր ց ա ծ է ր ն ա խ ա տ ե ս ե լ , ի ր կ ե ս ն ք ն ա լ ը ն թ ա ց ք մ ա ռ է ր , ո ր ի ր ե ր ա ղ ա ծ է ն ը ո լ ո ր ո վ ի ն տ ա ր ե ր է ր :

Գ ո յ ժ ն ի մ ա ց ա ծ օ ր ու ա ն յ ա ջ ո ր դ ո ղ ա ռ ա ւ ո ւ ո ւ ն ՝ ե ր բ ա յ ն ծ ա ն ք ՝ կ ա ս պ ա ր ի ն ա մ ա ն ք ո ւ ն է ն ա ր թ ն ց ա ւ , գ ա ղ ա ւ փ ա ր ն ե ր ը շ փ ո թ ե ւ գ լ ո ւ ի ր յ ե տ ի ն ծ ա յ ր յ ո դ ն ա ծ զ գ ա ց : Մ ե լ ք ե ն ա բ ա ր ե լ ա ս . ա ն կ ո ղ ն է ն , լ ո ւ ա ց ու ե ց ա ւ ու ն հ ա զ ու ե ց ա ւ , բ ա յ ց ե ր է ր կ ա ր դ ն ե կ ա ս . ի ր ա ռ ա ւ ո ւ ե ա ն ա ն պ օ թ ք ն ը ն ե լ ու , ա չ ե ր ը վ ե ր ս տ ի ն ա ր տ ա ս ո ւ օ ք լ ե ց ու ե ց ա ն ՞ մ ա ս կ ա յ ա յ ա թ ո ո ի մ ը վ ր ա յ ն ե տ ո ւ ե լ ո վ ! ս կ ս ա ւ հ ե ծ կ լ տ ա լ : ի ր ա ռ ա ն ն ձ ն ո ւ թ ի ւ ն ն ա յ դ մ ի ջ ո ց ի ն ՝ ս փ ո ւ փ ա ն ք ա ն ք մ է ր ի ր ե ն հ ա մ ա ր , կ ր ն ա ր ա ղ ա տ օ ր է ն ա ն ն ա տ ո ւ ր է ն ա ն ն ա տ ո ւ ր ը ւ ւ ա ւ ի ր վ չ ա ի ն ու զ գ ա ց ու մ ն ե ր ո ւ ն : Վ հ ա տ ո ւ -

թ ի ւ ն ը ս կ ս ա ծ է ր ս պ ր դ ի լ ի ր ս ր տ ի ն ի ս ո ր ը . մ ի թ է ի դ ե ր ե ՞ ւ պ ի տ ի ե լ ն է ի ն ա յ ս ք ա ն զ ա ն ք ե ւ ն ե ղ ու թ ի ւ ն ՞ մ ի ն չ ե ւ ց ա ր դ ը ր ա ծ խ ո ր հ ո ւ ր դ ն ե ր ն , տ ե ս ա ծ ե ր ա ղ ն ե ր ն ո ր ո ՞ ւ հ ա մ ա ր է ի ն ՞ մ ի ո ՞ ւ հ ա մ ա ր պ ի տ ի ա շ խ ա տ է ր ա յ ժ մ ք ա ն ի ո ր ա յ լ ե ւ ս մ ա մ ի կ չ կ ա ր ՞ :

« Ա ՞ ն , կ ը ս է ր խ ե ղ ձ Գ ա ր ե գ ի ն , գ ո ն է հ ո ս չ գ ա յ ի , ի ր մ է չ ր ա մ ն ո ւ է ի , ե ւ ի ր ա յ ս վ ե ր ջ ի տ ա ր ի ն ե ր ը ք ո վ ա ն ց ն ե լ ո վ զ ա յ ն վ ա յ ե լ է ի ՞ :

Գ ա ր ե գ ի ն չ է ր կ ա ր ո ղ վ ա ր ժ ո ւ ի լ ս ա զ ա փ ա ր ի ն թ է ՞ ի ր ս ի ր ե լ ի մ ա մ ի կ ի ն ի ս պ ա ս բ ա ն ո ւ ա ծ է ր ա յ ս ա շ խ ա ր հ չ վ ր ա յ ՞ կ ա ր օ ս մ ը ՞ ա ն հ ո ւ ն ե ւ ա ն դ ի մ ա ս դ ր ե լ ի ի ր ա ր մ ն ց ե ր է ր ի ր ս ի ր ս ի ն ո ր ը , հ զ օ ր փ ա փ ա ք մ ը մ ի ա յ ն դ ո ն է ա ն դ ա մ մ ե ւ ս տ ե ս ն ե լ ո ւ ՞ :

Յ ա ն կ ա ր ծ յ ի շ ե ց մ ա մ ի կ ի ն ս պ ա կ ե ր ն զ ո ր ք ա ն ի մ ը մ ի ս ո ս ա վ ա ջ ը ն դ ո ւ ն ե ր է ր : Ա ո չ ի տ ա ր ի ն ՝ հ ա ն գ ո ւ ց ե ա լ ը տ ի կ ի ն Մ ե լ ք ո ւ ն ե ա ն ի ն ի ս տ ի յ ո ր գ ո ր ա ն ա ց վ ր ա յ չ շ ա տ խ ո ր ն ե լ է ե տ ք , ա ռ ա յ ն ի ն ա ն դ ա մ ը լ լ ա լ ո վ վ ե ր ջ ա պ է ս ո ր ո ւ շ ե ր է ր լ ո ւ ա ն կ ա ր ը բ ա շ ե լ ա տ , զ ա յ ն ի բ ե ւ ա ն ա կ ն կ ա լ Գ ա ր ե գ ի ն ի զ ր կ ե լ ո ւ հ ա մ ա ր : Դ ի ւ ր ի ն է ե ր ե ւ ա կ ա յ ե լ ե ր ի տ ա ր ս ս ա ր դ ի ն զ գ ա ց ա ծ ու ր ա խ ո ւ թ ի ւ ն ն զ ա յ ն ը ն դ ո ւ ն ա ծ ա տ ե ն : Ի ս կ ա յ ժ մ ՞ է ր յ ո ւ ս ա ր ս ի փ ա ն ք ա ն ք ա ր ի մ է ջ տ ե ս ն ե լ ո վ . ո ւ ս տ ի ա ճ ա պ ա ր ա ն ո ք բ ա ն ա լ ո վ ի ր պ ա յ ո ւ ս ա կ ի ն , թ ղ թ ա պ ա ն ա կ լ մ ը հ ա ն ե ց ո ր ո ւ . մ է ջ ի ն ա մ օ ք զ ե տ ե լ ո ւ ա ծ է ր մ ա մ ի կ ի ն ս պ ա կ ե ր ը : Բ ա յ ց տ ե ս ն ե լ ո ւ ն ս կ ս ի ր ս ի ր ա ծ դ է մ ք ն ո ր ժ պ ա տ ո ւ ն կ ա ր ծ ե ս ի ր ե ն կ ը ն ա յ է ր , ս ո ւ ր կ ս կ ի ծ մ ը զ գ ա ց ե ւ ս կ ս ա ւ վ ե ր ս տ ի ն հ ե ծ կ լ տ ա լ :

Որքա՞ն ատեն մնաց այսպէս, իր վշտին մէջ խորա-
սուզուած . . . ինքն ալ չէր գիտեր ետքէն։ Միայն կը
յիշէր թէ յանկարծ գուռեր բացուեր գոցուեր, գուրսը
քայլափոխներ հետղնետէ լսուեր էին, ու գաւիժէն
հնչեր էր պարոն Մելքոնեանի ձայնը . . . :

«Գարեգին ելա՞ւ» կը հարցնէր մեղմօրէն։ «Հի-
մա հոս պիտի դայ ու զիս այսպէս պիտի գանէ . . այս
գաղափարին վրայ՝ Գարեգին վեր նետուեցաւ աթո-
ռէն։ Պատկերը վիրջին անգամ մ'ալ համբուրելէ ետք՝
իր հագուստին ներքին գրապանը գրաւ եւ աչերը սըր-
բեց . . . : Բայց ոտնաձայնը հետղնետէ կը մօտենար . . .
լուացարանը մաքուր ջրով լեցունելուն պէս, դէմքը
մէջն ընկղմեց. գլուխը զովացած ու թեթեւցած կ'ըղ-
գար՝ երեսը արտօրնօք սրբած ատեն. ապա փութաց
ունազ մը ջուր խմելու, հեծկլտանքն դադրեցնելու հա-
մար։ Նոյն պահուն՝ գուռը մեղմօրէն կը զարնուէր։
Գարեգին գիտէր որ գեռ չէր կարող խօսիլ. բերանը
բանալուն պէտ՝ չպիտի կարենար ինքոյնք զսպել.
ուստի ակսաներն սեղմելով՝ քանի մ'անգամ դժուա-
րաւ շունչ առնելէ յետոյ, առանց չհրամմէն ըսելու՝
դուռն անձամբ բացաւ։

«Բարի լոյս տղա՛ս», ըստւ տանտէրն ջանալով
դուարթ երեւոյթ մ'առնելու, թէեւ սիրտը կը ցաւէր
Գարեգինի երեկ դեռ այնքա՞ն փայլուն աչերուն՝
այժմեան տխուր ակնարկին հանդիպելով։ «Եկուր,
նախաճաշը պատրաստ է», յարեց զայն պէպի սեղա-
նատունն առաջնորդելով։ Տիկին Մելքոնեան արդէն
հոն էր եւ տղայքն ալ միւս դռնէն ներս կը մանէին։

իրարու բարի լոյս մաղթելէ վերջ, ամենքն ալ նստան
սեղանին շուրջը։

Նախաճաշը լուռ ու մունջ անցաւ. մայրը արդէն
յայտնած էր տղոց Գարեգինի տիրութեան պատճառն,
եւ պատուիրած որ խելօք նստին զայն չնեղելու հա-
մար. ուստի ակնածելով իրենց մեծ բարեկամէն, չէին
համարձակեր բառ մ'անգամ արտասանելու։ Խսկ Գա-
րեգին՝ որ ուրիշ ատեն միշտ պատրաստ էր անոնց հետ
կատակ ընելու եւ մինչեւ խսկ անոնց խաղերուն մաս-
նակցելու, իր կորստեան վիշտին մէջ ամփոփուած՝ եւ
այդ միջոցին զբաղած՝ ամենամեծ ձիգերն թափելու
ինքինք զսպելու համար, անոնց ներկայութիւնը
չզիտեց անգամ։ Կը ջանար թէյ ըմպել ձեւ ացնելու եւ
քանի մը պատառ բան կլլելու. բայց ի դուր կոկորդը
բոլորովին խցուած էր կարծես։ Յարեբախտաբար, տան
տէրերն՝ կռահնելով իր ախորժակի պակասութեան պատ-
ճառն, անուշադիր ձեւացան իր սակաւակիերութեան։

Նախաճաշէն ետք՝ Պ. Մելքոնեան սկսաւ պատ-
րաստուիլ գրասենեակ, խսկ տղայքն դպրոց երթալու։
Գարեգին այն ժամանակ միայն յիշեց թէ դատապարտ-
ուած էր առանձին մնալ տիկին Մելքոնեանի հետ։
թէեւ զայն անգրանիկ քրոջ մը նման կը սիրէր ու կը
յարգէր, եւ ուրիշ անգամ՝ անոր հետ քանի մը ժամեր
անցնելն շատ հաճելի պիտի թուէր իրեն, այդպիսի
բան մ'այսօրուան համար անտանելի կ'երեւէր, քանի
որ կը տենչար բոլորովին առանձին մնալու. Ուստի
պատրուակ մը ձեւացնելով՝ գլխարկն առաւ դուրս
ելնելու համար։

Քանի մը վայրկեան Պ. ՄԵԼքոնեանի հետ քալելէ յետոյ. անկիւն մը համելով՝ երիտասարդն զիտել տուաւ թէ այս էր իր ճամբան : Այստեղ բաժնուեցան. Սեղաբ ՄԵԼքոնեան գործին կերթար, մինչ Գարեգին կ'սկսէր աննպատակ թափառիլ: Ինքզինք յանկարծ Աղեխանդրա կոչուած գեղեցիկ Բարին առջեւ գոտաւ. անդիտակցարար բաւական ճամբայ քալեր էր: Պահ մը վարանելէ ետք, ժամացոյցին նայեցաւ եւ. տեսնելով որ գեռ կանուխ էր, ներս մտաւ, մենաւոր անկիւն մը՝ նստարանի մը վրայ, ամփոփ կերպով խորհելու նպատակաւ :

Վերջապէ՞ս այս եղբակացութեան յանկեցաւ. թէեւ մամիկն այլեւս չկար, աշխատիլ պէտք էր դարձեալ որք'ան որ կարելի էր, իր դառն վիշտը չէ՛ թէ մոռնալու համար, — անհնարին էր այդ, — այլ քիչ մը սփոփանք գտնելու: Խօթուել պէտք էր այս յուսահատութիւնն որ իր ամբողջ էութիւնը կը գրաւէր. որքա՞ն պիտի տխրէր մամիկն եթէ զինք այս վիճակին մէջ տեսնէր: Ուրիմն պէ՞տք էր աշխատիլ, իբր թէ հանգուցեալը ներկայ ըլլար հոն, որպէսզի անոր ըրած զոհողութիւններն պարապի չերթային: Զանալ պէտք էր կատարելու ամեն ինչ զոր նէ կը փափաքէր տեսնել. եւ միթէ չպիտի՞ տեսնէր զինք վերէն եւ չպիտի՞ ուրախանար որ իր սիրելի թոռն՝ կեանքը պարապ չանցնելով, իր ամեն պարտականութիւններն անթերի կը կատարէր այս աշխարհի վրայ: Այո՛, բայց ինչէ՞ կը բաղկանային այդ պարտականութիւններն . . . Իզմիր վերադառնա՞լ, Սիօն աղա՞օ քով, այն տան մէջ բնա-

կի՞ւ, ուր ամեն բան իր մասիկն կը յիշեցնէր իրեն եւ ուր՝ ալ աւելի պիտի զգար անոր թողած պարապն . . . ա՞յս էր ուրեմն իր պարտականութիւնն . . . : Գարեցին կ'զգար թէ իրմէ պահանջուելիք ամեն բան կրնար կատարել, բայց ա՛յդ . . . ո՛հ, ա՛յդ միայն անկարելի է՛ր . . . :

Պահ մը խորհելէ ետք, գլուխը վերցուց. յանկարծ յիշեր էր թէ Սիօն աղա առանձին չէր: Միթէ Յովհաննէս, իր Մանչէսթըր գալէն քանի մ'ամիս ետք՝ զրած չէ՞ր թէ Յակոբ Սեթեան յանկարծաման ըլլալով մամիկն ու Սիօն աղան պղտիկ Լուսին իրենց առւնն առեր էին. եւ միթէ Յովհաննէս՝ որ իր բարեկամին ուղղուած նամակներուն մէջ ամեն ինչ տեղն ի տեղ կը գրէր, առանց պարագայ մ'խակ զեղջելու, չէ՞ր պատմեր որ ծերունիներն իրենց որդեգիրն օրէ օր աւելի կը սիրէին եւ Լուսի եւս իր երախտագիտութեան եւ սիրոյ նշաններն հետզինետէ զգալի կերպով ցոյց կ'տար անոնց . . . : Քանի որ Սիօն աղա առանձին չէր եւ Լուսիի համար զոհողութիւն մը չէր անոր հետ ապրիլն, ինք Գարեգին պարտաւոր չէր մեծ հօրը քով վերագանալու:

Իրաւացի հպարտութեան զգացում մ'ալ արթնցաւ իր սրտին մէջ, եթէ հիմա վերագանար Իզմիր, մեծ հայրն իրաւունք ունենալ պիտի թուէր ուսման դէմ տածած հակակրութեան մէջ, եւ նոր առիթներ պիտի ունենար ուսումն եւ ուսումնականներն՝ ամենքն ալ սատանային ղրկելու: Միթէ այս չէ՞ր անոր տիրական որոշ գաղափարն որ բացարձակ օրէնքի մը կարգ ան-

ցեր էր անոր համար : Խսկ եթէ Գարեգին իզմիր վերաբառնալու համար քանի մը տարի սպասէր, մինչեւ վիճակի մը տիրանալն, այն ատեն մեծ հայրն ալ իրաւունք պիտի տար, ո'չ միայն իրեն՝ այլ նաեւ մամիկին . . . :

Այս որոշումը տալէ ետք՝ Գարեգին ինքինքը թեթեցած՝ մեծ հոգէ մաղասած կ'զգար. հիմա կը մնար միայն գործ մը գտնել . . . : Սակա՞յն, ժամը քանի էր արդեօք. ժամացոյցին վրայ ակնարկ մը նետելուն պէս՝ նստած տեղէն իսկոյն վեր ցատկեց. ճաշի ժամն անդգալարար մօտեցեր էր: Բարիչն դուրս ելած միջուղոցին՝ հանրակառք մը կ'անցնէր, որ Մելքոնեանինց բնակած թաղին կողմը կը գիմէր. իսկոյն մէջը նետուեցաւ աւելի շուտ երթալու համար ու ճիշդ ժամանակին հստաւ: Գարեգին հանրակառքէն իջած պահուն՝ Պ. Մելքոնեան ալ դրան զանգակը կը քաշէր: Երբ միասին ներս մտան, տան տիրուհին ուրախութեամբ գիտեց թէ Գարեգինի դէմքն՝ թէ եւ միւտ տիսուր, առաւուուն կը ած յուսահատութեան արտայայտութիւնն իորմնցուցեր էր: Բայց բարի տիկնոջ ուրախութիւնն կարձատեւ եղաւ. Գարեգին սեղանատան սեմէն ներս մտած պահուն տժզունեցաւ: Միթէ այնտեղ չէ՞ր որ առջի իրիկունն զոյժն ստացեր էր. խսկ Յովհաննէսի նամակն՝ զոր վշտի առաջին տպաւորութեան հերքեւ անդխակցալար ձեռքէն ձգեր էր, ահա բազմոցին առջեւի պղտիկ սեղանին վրայ կը գտնէր. երփառարդը զբաննեց զայն առանց բառ մ'իսկ արտասանելու:

Ամենքն ալ սեղան նստան վերստին. սակայն՝

առաւօտուան պէս, Գարեգինի կոկորդը խցուեր էր, իր ըրած ջանքերուն հակառակ՝ ջուրէ զատ ուրիշ բան չէր կարող կլլել: Պ. Մելքոնեան Գարեգինի ուշադրութիւնն ուրիշ կողմ գարձնելու համար, կը ջանար որքան զուարձալի եւ ծիծաղաշարժ բաներ որ կային, յիշել ու զանոնք կրցածին չափ զուարթ ձեւով մը պատմել: Ճաշն այսպէս անցաւ:

Գարեգին որ մտացիր ունկնդիմեր էր տանտիրոջ, պահ մը վարանելէ ետք՝ յանկարծ հարցուց.

— Ինձ յարմար գործ մը կա՞յ արդեօք . . . կ'ուղէի զրադում մը գտնել . . . :

— Հո՞ս. Մանչէսթըրի մէջ. հարցուց Մելքոն Մելքոնեան զարմացած :

— Հոդ չէ թէ ո՛ւր. կը բաւէ որ զբաղած ըլլամ եւ վաստակս ապրուստիս բաւէ, պատասխանեց Գարեգին:

— Բայց . . . միթէ . . . իզմիր չպիտի^o վերագառնաս. հարցուց խօսակիցն, որու զարմանքն հետզնետէ կ'աւելնար:

— Ո՛չ, ինձ համար անկարելի դարձած է իզմիր բնակիլն, այն տան մէջ ուր ինք այլ եւս չի կայ եւ . . . : Գարեգին խօսքը յանկարծ ընդհատելով, զլուխն անզին զարձուց իրը թէ բան մ'ուշադրութիւնը զրաւած ըլլար, բայց իրօք իր յուղումը զսպելու համար էր, որովհետեւ շրթունքն սկսեր էին զողալ եւ աչերն վերատին լեցուիլ:

— Երաւունք ունիս» . պատասխանեց Պ. Մելքոնեան, պեխերը ուրիշով մտայոյդ. յետոյ յանկարծ՝ իրեն

յատուկ ձեւովն, հարցուց. «Արդեօք կ'ախորժի՞ս Հնդկաստան երթալէ»:

— Ո՞ւր որ ըլլայ. Հնդկաստան երթալ ինչո՞ւ չուզեմ:

— Ո՞չ, գոչեց Տիկին Մելքոնեան, Հնդկաստա՞ն. ո՞ւր միաքղ եկաւ, Մեղրակ. Մթթէ այս տեղ գործը կը պակսի՞ս որ Հնդկաստան երթալ կ'առաջարկեն:

— Բայց ի՞նչ ունի Հնդկաստանը, պատասխանեց ամուսինը ժպտելով. իրա՛ւ, օդը քիչ մը տաք է, բայց կալկաթա եւրոպական քաղաքէ մը տարբերութիւն չունի. ապա Հնդկաստան այնպիսի ասաւելութիւններ ունի Եւրոպայի բաղդադմամբ, զորս միայն մենք Արեւելցիներս կարող ենք զնահասուել. ասկէ զատ չեմ յուսար որ այնչա՞փ ընտիր եւ քեզի յարմար զործ մը գտնուի հոս, յարեց Գարեղինի դառնալով որ ուշադրութեամբ մտիկ կ'ընէր:

— Ի՞նչ տեսակ զործ է, հարցուց այս վերջինն:

— Կալկաթա քանի մը հայ վաճառականներ կը ճանչեմ, որոնց հետ շատ տարիէ ի վեր առեւտրական յարաբերութեանց մէջ ենք. անոնցմէ մին. Պարոն Ներսէս Յովակիմ, քանի մը տարի առաջ հոս եկաւ. անձամբ-տեսակցելով՝ բարեկամացանք. Այն ժամանակէն ի վեր մեծ վստահութիւն ունի վրաս. Անցեալ օք՝ նամակ մը գրած էր ինձ, որու մէջ ինձմէ գրագիր մը կը ինդրէր. Պէտք է որ Հայ երիտասարդ մ'ըլլայ, Անգլիական առեւտրական դպրոցէ ելած եւ հմուտ Հայերէնի, Անգլիերէնի եւ Թրանսերէնի. Պայմաններն երկար բարակ բացատրած է նամակին մէջ, զոր քեզ պիտի ցու-

ցնեմ, որովհետեւ մանրամանութիւնները չեմ յիշեր. սակայն ամսականն գոհացուցիչ ըլլալէ զատ, շատ առաւելութիւններ կան, որք դիւրաւ չեն գտնուիր:

Պ. Յովակիմ նախ շատ արդարասէր, բարեսիրա մարդ մ'է. Երկրորդ՝ ազգակից է: Ասկէ զատ կալկաթաի՝ կրնամ ըսել Հնդկաստանի առաջնակարգ Հայ վաճառականներէն մին է. ու բաղմաճիւղ առուտուրով զբաղելուն, պիտի կարենաս գու ալ բազմակողմանի հմտութիւն մը ստանալ: Միւս կողմէ վստահ եմ որ դու եւս կը համապատասխաննես անոր փափաքներուն. Ժիր, արթուն, պարկեշտ տղայ մ'ես. իրա՛ւ, փորձառու չես, սակայն Պ. Յովակիմ այդ չի պահանջեր քեղմէ. անփորձ մէկը լաւագոյն կը սեպէ, որպէս զի ինք ու դածին պէս վարժեցնէ:

— Ո՞ւր է նամակն, հարցուց Դարեգին որու աչերն սկսեր էին փայլել:

— Գրասեղանիս գզրոցին մէջ, կեցի՛ր, գտնեմ, մէջը գրած է թէ յարմար երիտասարդի մը հետ համաձայնելուս պէս, պէտք է իրեն հեռագրեմ թէ ո՞ր շոգենաւով կալկաթա կը հասնի. իսկ ճամբու ծախքն ընականաբար ինք կը հոգայ:

ج

Ա Հ Ա. այս գէպքերուն բերմամբ է որ քանի մը
ամիս յետոյ, Գալրեզինը կը գտնենք Պէնկալի գեղեցիկ
մայրաքաղաքին մէջ; Իր կեանքը վերստին կը էր
մեծ փոփոխութիւն մը՝ այս անդամ բոլորովին նոր
ընթացքի մը մէջ մտնելով; Իր փափաքածն ալ այդ էր՝
կ'ուղէր մոռնալ անցեալն ու միայն ներկայով ու ա-
պագայով ապրէլ; Աշխատանքն լաւագոյն միջոցը կը
համարէր զոնէ առժամապէս մոռնալու համար. ուստի
առջի օրէն իր բոլոր եռամդովն գործին միայն տալով
իր ամբողջ ուշագրութիւնը, հրաշալի արագութեամբ
մը հմտացաւ անոր. Իսկ Պ. Յովակիմ շատ գոն էր
իր նոր զրագրէն որ իր փափաքները կը գերազանցէր,
անոր պաշտօնը հետզհետէ բարձրացնելով՝ ամսականն
ալ ըստ այնմ կ'աւելցնէր:

Գարեգին կարծեր էր թէ անդադար աշխատութեան
մը շնորհիւ՝ պիտի կարենար իր վիշտն մոռնալ, միտքն
ու ձեռքերը միանագմայն շարունակ զբաղեցնելով,
ժամանակ իսկ չպիտի դանէր իր գործէն տարբեր բա-
նի մըվրայ մտածելու։ Մինչեւ մէկ աստիճան յաջողեր
էր բայց երբ՝ ցորեկուան գործէն յոգնած, իրիկուն

իր սենեակն առանձին մնար, կ'սկսէր խորհիլ եւ այն ատեն կամայ ակամայ, կ'զգար իր առանձնութիւնն . . . Հին յիշատակները զինք կը պաշտրէին իր սիրտն յուշ զելով . . . իր մեծ հօր տունն, այն տունն ուր իր մանչ կութեան անհոգ եւ երջանիկ օրերն անցուցած էր, կը պատկերանար իր երեւակայութեան առջեւ. իր մեծ հայրը կը տեսնէր, բաղմոցին անկիւնը ծալապատիկ նստած՝ յասմիկէ ծխափողը ձեռքը: Խսկ մամիկն, . . . ո՞հ, այն չէր կարող ձեռքերը կապելով՝ պարապ նըստիլ, միշտ կը գտնէր զբաղում մը . . . :

Եւ այդ միջոցին կարօնն, այն հին կարօնն կ'արթննար Գարեգինի սրտին խորը. սակայն, իր այս զգացումներուն երբէք անձնատուր չէր ըլլար բոլորովին. իր յուղումը միայն պահ մը տեսողութիւն ունեցր զայն թօֆուելուն պէս, քանի մը վայրկեանի մէջ կը դառնար նորէն այն ժիր, անխոնջ երիտասարդն որ ո՛չ մէկ աշխատութենէ կը փախչէր, եւ որու ամենամեծ ջանքն էր ամեն տեսակ գործի հմտանաւ:

Անգամ մը իր այս խորհրդածութեաններն ըբած
պահուն, յանկարծ կուսին յիշեց: Յովհաննէս անոր
մասին ոչինչ զբած էր վիրջերս. նէ ի՞նչ կ'ընէր արդ-
եօք, հիմա որ Մամիկն այլեւս չկար: Եւ Գարեգինի
վառ երեւակայութեան առջեւ պատկերացաւ այն
երկչոր փոքր աղջիկն որ Սիօն աղաէն այնքա՞ն կ'ակ-
նածէր: Պահ մ' այսպէս խորհելէ ետք, ժպիտ մը նկար-
ուեցաւ Գարեգինի շրթանց վրայ:

«Կը մոռնամ զսաւ իւրովի, որ այն ատենէն ի վեր երբ միասին կը խաղայինք ու ետքն ալ երբ իր դա-

սերուն կ'օդնէի, տարիներ մնցան, այն ալ անշուշտ մնեցած ու փոխուած է ինձ պէս։ Զարմանալի է որ մեր երկութիւն վիճակն իրարու այսքա՞ն նման է. այն ալ ինձ պէս ծնողազուրկ, մամիկէն ինամուած ու այն տան մէջ մնեցած... արգեօք հայրիկին քո՞վն է մինչեւ հիմա։

Գարեգին իւր հին սովորութեան համեմատ՝ միծ հայրն հայրիկ կը կոչէր։ Բայց այն տեսակ անձերէն չէր որ անգամ մը մէկը յիշելէ ու անոր հետաքրքրելէ Ետք, զայն շուտով կը մոռնան. յառաջիկայ նամակին մէջ Լուսիի մասին տեղեկութիւն ուզեց Յովիսաննէսէ։

Պատասխանը շատ չուշացաւ եւ ամեն կերպով գոհացուցիչ էր. Յովիսաննէս մանրամասնօրէն նկարագրելով Լուսիի կեանքն Աբգարեանենց տունը մտած օրէն ի վեր, լիովին հասեր էր իր նպասակին որ էր Գարեգինի հետաքրքրութիւնը գոհացնել։ Դիտելով որ իր բարեկամը հետզհետէ աւելի կ'ախորժէր Լուսիի վրայօք տեղեկութիւն ստանալով, իւրաքանչիւր նամակի մէջ՝ անոր մասին լուրեր կուտար։

Իսկ Գարեգին՝ երբ նախ յիշեց զլուսի, իր տղայութեան փոքր ընկերուելոյն համար տածած գորովալի պաշտպանութեան զգացումէն մղուած էր։ Բայց հետզհետէ իմանալով անոր ազնիւ ընաւորութիւնն, սկսեր էր իր բոլոր երիտասարդական եռանդովն հիանալ անոր բարեսրտութեան եւ անձնութրութեան վրայ։ Այս աղջիկն ինչպէս կընար հանգուրժել Սիօն աղաք գեգ բնաւորութեան, այն անպարդար խստութիւններուն որոնց Գարեգին իսկ չկրցեր էր սոկալ, թէեւ այն ատեն մամիկը կար, այն սիրելի մամիկն

որ միշտ կը ջանար ամեն ինչ կարգադրելու, ամեն փոթորիկի առաջքն առնելու։ Հիմա որ նէ այլեւս չկար, ի՞նչ անտամնելի կեանք կը վարէր արդեօք խնդ պղտիկ լուսին եւ Գարեգինի սրտին մէջ անոյն խանդաղատանք մը կ'արթնար իր փոքր ընկերուելոյն համար, զոր միշտ իրը պղտիկ քոյր մը նկատած էր։ Նէ բարի՛, վերջին ծայր բարի լինիլ պէտք էր որ երախտագիտութենէ մղուած եւ մամիկին յիշատակին սիրոյն՝ իր կեանքն այսպէս կը նուիրէր այն դիւրագրգիռ ու զեգ ծերուկին

Ս.յապէս կը խորհէր Գարեգին. հեռաւորութիւնն եւ անցեալն իր երեւակայութիւնը զրդուելով իրաց վիճակը կը պատկերացնէին սեւ, խիսա սեւ գոյներով, որոնք հետզհետէ հսկայական համեմատութիւններ կ'առնէին, այն աստիճան որ զլուսի իրը նահատակ նկատելու շատ մօտ էր։ Ֆիչ քիչ եւ անզիտակցարար՝ իր պարապոյ ժամերուն ամրող խորհրդածութիւններն լուսիի նույիրելով՝ իր դիւրաբորբոք երեւակայութեամբն, տեսակ մը իսէւալ ըրած էր զայն, իսկական սեռին եւ ի մասնաւորի հայ աղջկան առաքինի ու կատարեալ մէկ տիպարը։

Դիւրիւն է հասկնալ Գարեգինի այս զգացումներն որք միայնութեան հետեւանք էին։ Իր քաղաքէն ու բարեկամներէն հեռացած՝ մամիկէն (որ իր ամենէ սիրած էակն եղան էր աշխարհի վրայ) ցկեանս բաժնուած, կատարեալ առանձնութեան մը մէջ կը գրանուէր ու սրտին մէջ պարապ մը կ'գգար, զոր ոչինչ կարող էր լեցնել։

Թէեւ տարիներէ ի վեր օտար Երկերներ կը գըտնուէր, իր տոհմային սովորութիւններն ու առներն միշտ կը պահէր. իրեն կը թուէր թէ այդպէս ընելով ծննդավայրէն մաս մը, եւ ամենէ թանկաղինն իր հետ կը տանէր ուր որ Երթար: Բայց բնականարար՝ այդ մասը կարող չէր ամբողջ պակասմին տեղը բանել. մըշտ կը յիշէր Իզմիրն եւ անոր կարօտն՝ ալ աւելի կը քաշէր այժմ, իր միայնութեան մէջ՝ Երբ կինդանի գոյներով իր առջեւ կը պատկերանային այն տեսարաններն, որոնց իւրաքանչիւրն իր մանկութեան օրեւուն դէպքերն կը յիշեցնէր իրեն:

Արդէն աեսանք որ մամիկինն կենդանութեան ատեն, Գարիփինի Երազն եղած էր ըստ կարի շուտ ուսումն աւարտել ու ժամ առաջ Իզմիր վերադառնալ՝ վերջնապէս հոն հաստատուելու համար: Մամիկին էր զինք Իզմիրի միացնող դլսաւոր կապն՝ որ անոր մահուամբ խզուեր էր կարծես: Բայց հիմա՝ ալ աւելի առանձնացած Հնդկաստանի մէջ, կ'զգար որ իր քաղաքին հեռանկարն հետզհետէ աւելի կը չեշտուէր իր Երեւանկայութեան մէջ, մինչ անոր կարօտն սկսէր էր ծանրանալ իր հոգւոյն վրայ:

Սակայն չկարծուի որ Գարեղին զղացած էր Հնդկաստան գալուն համար. ընդհակառակն՝ այս մասին տուած որոշումէն շատ գոհ էր, որովհետեւ գիտէր թէ այդ ընթացքովն պիտի կարենար օր մը մարդ ըլլայ, ու ո՛չ միայն անբասիր՝ այլ նոյն իսկ բարձր ի գլուխ իր մեծ հօր առջեւ ներկայանալ:

Բայց միթէ ա՞յդ էր իր միակ փափաքն . . . ո՛չ

բոլորովին, սրաին խորն ուրիշ մուշնէր, այն էր զիուսի տեսնել. տեսնել իր փոքր ընկերուհին որ զինք ատենոք այնքան կը սիրէր, որ իր ամեն մանկական գաղանիքներն իրեն կը հաղորդէր, իր բոլոր տղայական վիշտերուն սփոփանքն իրմէ կ'սպասէր . . . : Միթէ զինք գեռ կը յիշէր նէ, ինչպէս որ ինք Գարեղին օրէ օր աւելի գուրգուրալով անոր վրայ, անոր չնչին յիշտակներն իսկ, մի առ մի միաբը կը բերէր. թէ՛ ոչ՝ մոռցած էր արդեօք զինքն . . . :

ԺՂ.

Տ ԱՅԻ ու կէս անցեր էր Գարեգինի Հնդկաստան երթալէն ի վեր, երբ օր մը Յովհաննէսէ նամակ մը ստացաւ, որ բաւական ստուար էր, իսկ պահարանը սովորականէն աւելի մեծ :

«Կ'երեւի թէ, ըսաւ Գարեգին իւրովի ու ժպտելով կ'երեւի թէ Յովհաննէս լուսանկարը քաշել տըռեր է։ Սվոր նայէ։ վերջի նամակին մէջ բան մը զրած չէր այս մասին։ Շատ փոխուած է արդեօք այս չորս ու կէս տարուան մէջ . . . : Ի՞նչ որ է, բնաւորութիւնը նոյնը մնացեր է, ու միշտ կը սիրէ անակնալներ պատրաստել . . . : Բայց ի՞նչ է այս . . . Յովհաննէսը չէ, լուսի՞ . . . այս՝ լուսին է, աչքերը նոյնն են . . . թէեւ . . . որչա՞փ մնեցեր ու գեղեցկացեր է»։

Գարեգին իրաւունք ունէր. իր առջեւի լուսանկարն 15—16 տարեկան գեղանի աղջիկ մը կը ներկայացնէր. անոյշ ձուաձեւ. դէմք մը, նշաճեւ սեւ աչեր, որք իմացականութեամբ կը փայլէն, լաւ գծուած յօնքեր, կանոնաւոր դիմագծեր, ժպտուն չուրթեր եւ (ինչ որ բոլորովին նոր էր Գարեգինի համար որ իր

փոքր ընկերուկին կլոր դէմքով ու մանչու պէս կարձ կտրուած մազերով կը յիշէր), երկայն ու խիտ սեւ մազեր որք արձակ ձգուած՝ ծոծրակին վրայ ժապաւէնով մը միայն ամփոփուած էին:

Դարեգին բոլորովին մոռցաւ Յովհաննէսի նամակն. պատկերն իր առջեւի սեղանին վրայ դնելէ ետք, ձեռքը ճակատին՝ սկսաւ դայն քննել. այս՝ լուսի փոխուաւեր, շատ փոխուաւեր էր, Գարեգինի երեւակայածէն իսկ աւելի. Ո՞ւր էր այն երբեմնի զուարթ փոքրիկ աղջիկն որ թէեւ գեղեցիկ չէր կրնար ըսուիլ, սակայն այնքան սիրուն եւ խնդումերես էր որ զինքը տեսնողը չէր կարող դայն չսիրել։ Նէ չկար այնեւս. անոր տեղը կը տեսնէր գեղեցիկ դեռատի աղջիկ մը՝ որ իր յիշած հին լուսիէն միայն աչերը պահած էր։ Այս՝ աշերը նոյնն էին. սեւ նշաճեւ ու արտայայտիչ. երազուն ակնարկ մունէին, որ կարծես զինք կը թափանցէր։ Կամարածեւ գծագրուած ճակատն խելք կ'արտայայտէր, իսկ ժպտուն մերանը՝ հաստատամտութեան դրոշմը կը կըէր։

Բայց Գարեգին ինչո՞ւ այսքա՞ն կը զարմանար. միթէ այս չէ՞ր իւր երեւակայածի տէալն... այս, ս ակայն ինք՝ մինչեւ հիմա, միայն հոգեկան գեղեցկութիւնը ճանչցեր էր, իր լարգածն այն էր միայն։ Միթէ երբէք մտքէն կ'անցնէր որ լուսիի այս աստիճան կերպարանափոխ լինին կարելի՛ ըլլար. իր ամենէ յանդուզն երազներուն մէջ իսկ, լուսին նիւթապէս նոյնը, միայն մեծցած կ'երեւակայէր։ Գիտէր նաեւ որ անոր հոգեկան գեղեցկութիւնն դէմքին վրայ արտափայլելով

զինք համակրելի կ'ընծայէր եւ սովորական դէմքերու տափակութեան գաղափարը ջնջել կուտար: Գարեգին նախամեծար կը համարէր այլպիսի էակ մը՝ քան ցուրտ գեղեցկութիւն մը, որու սիրան ու հողին բարոյական տգեղութեան արտայայտութիւնը միայն կը կրեն: Սակայն երբէ՛ք երբէ՛ք մտքէն անգամ անցած չէր որ Աստուած օժտած ըլլար իր մանկութեան ընկերուհին ֆեղբական այնպիսի ձիրքերով որք գուրգանեռաբար կ'ընթանային իր հոգեկան գեղեցկութեան: Իր ազնիւ զգացումներն եւ իմացականութիւնն ալ արտափայշելով իր դէմքին վրայ, զինք աւելի եւս անոյշ եւ համակրելի կ'ընէին . . . :

« Այս է ուրեմն կուսին, իմ պղտիկ լուսիս », կը կրկնէր Գարեգին զարմանահար, պատկերին մանրազնին քննութիւնը կատարելէ ետք, ճակատը չփելով, կարծես հրապուրիչ երազը վանելու եւ իրականութեան վերագանալու համար ըլլած շարժումէն: Յովհաննէսի նամակն գետինն ինկաւ, եւ այն ատելն միայն Գարեգին յիշեց զայն: Կուսիի վրայօք անշուշտ բան մը գրած էր . . . իսկոյն սկսաւ կարգալ: Ասդիէն անդիէն՝ բաւական լուրեր տալէ ետք՝ Յովհաննէս կը գրէր.

« Ներփակեալ կը դրկեմ քեզ կուսիի նկարը զոր Սիօն աղա անցեալ շարաթ քաշել տուեր է: Նմանութիւնը զարմանալի է, կարծես պիտի խօսի: — Երէկ իրիկուն՝ երբ տուն վերագարձայ, մայրս ակնոցը դըրած՝ ճրագին մօտ պատկեր մը կը զիտէր:

« Եկո՛ւր նա՛յէ, որքա՞ն նման է », գոչեց զիս աես-

նելուն պէս: Լուսիին էր այդ նկարն: Գիտեմ որ անակնկալներէ կ'ախորժիս: Վերջերս ալ կուսիի մասին բաւական հետաքրքրեր էիր, ուստի մտածեցի որ հաճելի պիտի ըլլար քեզ զայն իր արդի հասակին մէջ տեսնել որ արդարեւ շատ տարրեր է զիտացածէդ: Միւս կողմէն, գիտեմ նաև որ մայրս իր սիրելի լուսին պատկերն անզամ մը ձեռքն անցնելէ ետք, երբեք չի տա՛ր: Ի՞նչ ընել զայն քեզ դրկելու համար: միակ միջոցն գողնալ էր: Այսոք առառւ, զիտեցի որ լուսանկարը սեղանատունը կողմանկի փոքր սեղանի մը վրայ զրուած էր: մայրս ալ նոյն պահուն խոհանոց գացեր էր: Ի՞նչ մեղքս պահեմ: զայն առնելուս պէս, զրպանեցի: — Կէս օրին՝ ճաշի զալով, մայրիկն իրարանցումի մէջ կը գտնեմ:

— Յովհաննէս՝, կուսիի պատակերն աեսա՞ր արդեօք: գոչեց զիս աեսնելուն պէս: Երէկ զիշեր հոս զրեր էր: հիմա միտքս եկաւ որ զայն ալզօնին մէջ զնեմ: նայեցա՞յ . . . չկա՞յ: Դու զայն տեղ մը աեսա՞ր արդեօք:

— Այո՛, պատասխանեցի փոթորիկի մը պատրաստուելով:

— Ո՞ւր էր:

— Փոքր սեղանին վրայ: Ես տ'ոի, ըսի պաղարիւնութեամբ:

— Դո՞ւ . . . տուր նայիմ . . . ի՞նչ պիտի ընես . . . :

— Գարեգինին պիտի դրկերմ:

— Գարեգինին . . . գոչեց մայրս հետզհետէ տեւիլ զարմանալով:

— Այո՛, վերջերս հարցուցեր էր թէ կուսի ինչպէ՞ս

է, ի՞նչ կ'ընէ եւ այլն, մտածեցի որ պիտի ուրախանայ իր փոքր ընկերուհոյն պատկերն յանկարծ ստանալով։

— Աղէ՛կ . . . միթէ լուսիի պատկերն Գարեգինի դրկելու համար, ի՞մս գողնալ պէտք էիր, ա՞ն տղայ . . .

— Ինձ նայէ՛, մայրիկ, ըսի, դիւնելով որ փոթորիկն սկսած է հեռանալ : Քեզ համար շատ դիւրին է ըսել լուսիի թէ՛ տուած լուսանկարը կորմնցուցիր, եւ ուրիշ մը կը խնդրես : Բայց միթէ ես կրնա՞մ լուսիէ պատկեր մուզել . . . Ասկէ զատ, լուսիի կենդանագիրն կրնաս միշտ տեսնել . . . մինչդեռ Գարեգին . . . :

— Իրաւունք ունիս . . . ըսաւ մայրս մտայոյզ . այն խեղճ տղան ալ (քեզ համար) միսմինա՞կ այն տեղ . . . Վերջերս նամակ առի՞ր անորմէ . ի՞նչ կ'ընէ, աղէ՞կ է:

— Ի՞նչ պիտի ընէ մայրի՞կ, կ'աշխատի . ինք աղէկ է, առողջ է: Իզմիրին կարօտը կը քաշէ:

— Ե՞րբ պիտի գրես իրեն, հարցուց մայրս որուաչքերը կը լեցուէին :

— Այսօր կէսօրէն ետք:

— Լա՛ւ, ուրեմն իմ կողմէս յատուկ բարեւներ ըրէ՛ եւ ըսէ՛ որ ինքզինքը աղէկ նայի, որովհետեւ Աստուած չընէ թէ որ հիւանդանայ, զինքը խնամող չունի:

— Շատ աղէ՛կ, մայրիկ, ըսի:

— Ինձ ըրածներդ ալ գրէ՛, իրեւ պատիժ գողութեանդ. ասով ալ Գարեգին խնդալու առիթ կ'ունենայ » :

Այդ ալ խոստանալէս ետք, գրասենեակս վերադայ եւ կը տեսնես որ խոստումս կատարեցի» . . .

Հետեւեալ օրն՝ Գարեգին կրկին կը կարդար բարեկամին նամակն, երբ յանկարծ՝ կանկ տուաւ զարմացած. ի՞նչ կ'ըսէր Յովհաննէս. «Վերջերս ալ լուսիի մասին բաւական նետաքրքրեր էիր» . . . :

«Հետաքրքրե՛ր եմ . . . ըսաւ երիտասարդն գլուխը ցնցելով. միթէ լուսիի նկատմամբ տածած զգացումն իրօք պարզ հետաքրքրութի՞ւն ըլլալ կը կարծէ: Բարեկամս այսքա՞ն միամիտ չէի տեսած երբէք» :

Գարեգինի առ լուսի տածած զգացումներն օրէ օր եւ անզգալարար փոխուելով՝ զինք այլեւս այն առտիճանին հասցուցեր էին որ իր անոր մասին զգացած սէրն բոլորովին բնական կը թուէր իրեն . . . :

Յովհաննէսի յաջորդ նամակն աւելի մեծ անակնեալ մը կը պարունակէր, այնքա՞ն անհաւատալի լուր մը՝ որ Գարեգին զայն կրկին կարդալէ ետք՝ գեռ կը տարակուսէր: Յովհաննէս կատակ կ'ընէր արդեօք . . . բայց ո՞չ, ահա զրեր էր թէ լուսի փայլուն քննութիւն մը անցնելէ ետք՝ Հովհաննէսի վարժարանէն շրջանաւարտ ելեր էր ու (միթէ՝ կարելի՞ էր այս) Միօն աղատունը դաստառներ բռներ էր անոր ուսումն կատարելագործելու համար :

«Միթէ իրօք այն իմ ձանչած մեծ հայրս է՞ այս բանն ընողը», կ'ըսէր Գարեգին որու ծայրաստիճան զարմանքն կրնանք երեւակայել: Ինչպէ՞ս կատարուեր էր այս հրաշքն. ուրեմն այս աղջիկն իր բարեկարտու-

թեամբն Սիօն աղակ չոր, ինքնասէր սիրտն անգամ կըցէր էր տաքցնել, ողոքէր ու հրապուրել . . . եւ Գարեգին որ այժմ լուսի պատկերն մամիկին լուսանկարին հետ միասին միշտ իր վրայ կը կրէր, զայն դրապանէն հանելով եւ դորովագին դիտելէ ետք կ'ըսէր.
«Մարդո քարէ լինիլ պէտք է կարենալու համար այսպիսի սրտի մը վիշտ պատճառել» :

Միւս կողմէն՝ Յովհաննէս իր բարեկամին նամակներէն հետպէսէ սկսաւ զուշակել թէ այս վերջինին մենակեցութիւնը բուռն երեւակայութեան մը միանալով զինք ո՞ւր կը տանէր. հետեւանքներուն վրայ խորհելով՝ գողաց, որովհետեւ քաջ տեղեակ էր Սիօն աղափ թելադրութեամբ՝ լուսիի առ Գարեգին զգացած հակալը ութեան: Ի՞նչ ընել ուրեմն իր բարեկամը փրկելու համար այս վտանգին վտանգ մ'էր իրօք, որովհետեւ գիտէր թէ Գարեգին որ եւ է բանի թեթեորէն չէր ձեռնարկիր: Ի՞նչ ընել . . . Յովհաննէս գիտէր թէ ամենէ աղգու դարմաններն ամենէ անախորժներն են, ուստի երկար խորհելէ ետք, վերջապէս որոշեց իրողութիւնն ըացարձակապէս գրել Գարեգինի, զայն խրատելով ձեռնպահն մնալ ապագայ անիւրանալի երազներէ: Նա կ'անդիտանար թէ ընկրկիլն այլեւս անկարելի էր Գարեգինի համար, որ արդէն չափաղանց առաջացած էր:

Երբ նա բարեկամին նամակը կարդաց, ո՞ւր կըսկիծ մը զգաց. ա՞յս էր ուրեմն իրաց կացութիւնը. լուսի որ զինք իր մանկութեան ատեն այնքա՞ն կը սիրէր, եւ որու վրայ ինք այժմ այնքա՞ն կը զուրդու-


րար, հիմա զինք կ'ատէր իրրեւ ըմբոստ մը, ապերավստ հրէշ մը՝ որ համարձակիր էր իրեն համար այնքա՞ն սիրելի դարձած Սիօն աղափին վիշտ պատճառել . . . :

Անգութ ծերունին չբաւականացեր էր թոռն իր տունէն արտաքսելով՝ մամիկին սիրտն արիւնել. հիմա ալ այս անմեղ աղջկան գաղափարները, դատողութիւնը պղտորելով՝ երիտասարդին յիշատակն իսկ ջնջեր էր անոր սրտէն . . . :

Լուսի ամեննեւին մեղագրելի չէր այս պարագային մէջ. ընդհակառակին՝ իրաւունք ունէր զինք արհամարհելու. որովհետեւ լուսի ճանչցած էր Սիօն աղամ՝ իրըեւ բարի ծերուկ մ'որ անոր բոլոր փափաքներն անշուշտ կատարած էր. զեռատի աղջիկին ինչպէ՞ս գիտանար որ նոյն ընթացքը բռնած չէր նաեւ Գարեգինի նկատմամբ, երբ զինք այս մասին լուսաբանող մը չկար: Պարսաւելի չէր երբ Սիօն աղափ թոռն իրը կիւ ըմբոստ եւ ապերավստ կը նկատէր. ընդհակառակին՝ այդ ցոյց կուտար իր բարեկորտութիւնն եւ ծերունոյն նկատմամբ զգացած երախտագիտութիւնն, զայն իրեն նման բարի եւ անկեղծ կարծելով՝ անոր խօսքերուն իրըեւ պատգամ կը հաւատար: Այսպէս կը խորհեց Գարեգին որ այժմ իրենց իրենց ճշմարիտ գոյնով կը տեմնէր:

Սակայն վհատութիւնը կարձատեւ եղաւ. այն զաղափարը թէ լուսի զինք կ'արհամարհէր, նոր զրգիռ մեղաւ իրեն համար. որոշեց իր բոլոր ոյժով մաքառիւ, ժամանակին անոր ցոյց տալու համար թէ իր

վրայ ունեցած կարծիքն հիմնովին սխալ էր: Իր այս
որոշումն Յովհաննէսի եւս հաղորդեց. քանի որ նա
էր սրտին գաղտնիքն գուշակեր էր, ի՞նչ հարկ դայն
անորմէ պահել:



Ժ. Բ.

Ա Ս Կ Ե Լ: Վերջ՝ Գարեգին աւելի մեծ եռանդով
անձնատուր եղաւ իր առօրեայ գործին. Պ. Յովակիմ
կ'զմայլէր անոր աշխատասիրութեան վրայ. ստէպ կը
կրկնէր թէ այսքա՞ն անխոնջ երիտասարդ մերբք
չէր տեսած:

Երեք - չորս տարիէն՝ Գարեգին կարողացաւ ինք-
նագլուխ գործի սկսիլ: Այս արդիւնքն ինչպէս յաջո-
ղեր էր յառաջ բերել համեմատաբար այսքա՞ն կարձ
ժամանակամիջոցի մը մէջ. պատճառները զանազան
էին: Նախ՝ Անդլիայէն մեկնած օրը, Գարեգին իր մեծ
հօր մէկ խօսքն յիշեր էր, զոր շատ ճիշտ գտնելով՝
որոշեր էր իրեն նշանաբան ընտրել Հնդկաստան
մտած օրէն ի վեր, այս էր.

«Մարդս աւելի կը շահի իր կենցաղավարութեան
եղանակէն քան իր վաստակէն» :

Սաով Սիօն աղա ըսել կ'ուզէր թէ՝ կարող է մէկը
շատ մեծ եւ շահաւոր գործեր ընել բայց շռայլ լինե-
լով՝ իր ամբողջ վաստակն վատնելէ ետք, այլոց ալ
պարտական մնալ: Ուրիշ մէկն ալ որու գործառնու-
թեան շրջանակը շատ համեստ է, խնայողութեամբ
ապրելու կերպն գիտնալով, միշտ կը յաջողի իւր

վաստակին (այս վերջինն որբան չնչին աւ ըլլայ), բան մը մեկդի զնելու եւ «կաթիլ կաթիլ լիճ կ'ըլլայ» . Գարեգին այս առածը դիմէր :

Պ. Յովակիմի վճարած ամսականը լեցուն լինելով միշտ կարող էր ծախքէն գուրս գումար մ'աւելցնել։ Թէ՛ւ շատ պարզ, բայց լաւ կ'ապրէր, կարեւորէն չի զրկուելով։ Երբ Պ. Յովակիմ հետզհետէ ամսականն աւելցուց, Գարեգին ապրելու եղանակն չփոխեց. միշտէ համզիստ չ'էր այսպէս. ի՞նչ պէտք ուներ աւելի պերճանքի :

Իիչ քիչ, այդ խնայած գումարներովն սկսաւ իր հաշուոյն փոքր գործեր ընել։ Յաջողութեամբ խիզախ՝ հետզհետէ ընդարձակեց իր շահագիտութեան շրջանակն, եւ իրը երեք չորս ասրի Պ. Յովակիմի քով մնալէ ետք, պաշտօնը թողլով՝ ինքնապլուս գործի սկսաւ, համեստ դրամագլխի մը տիրացած էր արդէն։ Չենք կարող ըսել թէ յաջողութիւնն իր ամեն ձեռնարկներն պասկած էր. ծախորդութիւններու աւ պատահներ էր, որք փորձառութեան ընտիր գասեր եղած էին իրեն համար։ Այժմ՝ ատկէ զատ, երկու անկապտելի գանձերու տիրացած էր, նախ՝ քաջ տեղեկացած էր ամեն առաջակ առեւտրական գործերու, երկրորդ՝ թէ Հնդկահայոց եւ թէ Սնդլիացիններուն մէջ իրեւ խելացի, լուրջ եւ վերջին ծայր պարկեշտ ու աշխատասէր երթառասարդ մը ճանչուեր էր։

Ծանօթներն՝ իր ձեռք բերելիք յաջողութիւններն կանխաւ կը գուշակէին։ Նախ եւ առաջ բարեսիրտ Պ. Յովակիմ որ զինք այժմ այժմ՝ զայտական պէս կը սիրեր էր

թէեւ մէկ կողմէն կը ցաւէր անորմէ բաժնուելուն համար, միւս կողմանէ աւ պարծանք կ'զգար իր սաւնին յաջողութիւններէն։

Շատեր կը զարմանային թէ Գարեգինի դիրքն օրէ օր այսպէս բարոռքելով, ինք իր ապրելու եղանակն շատ փոխած չէր։

«Որո՞ւն համար» . . . կ'ըսէր Գարեգին իւրովի, մելամաղձօրէն։ Երբ զբաղութիւն ընող մը գանուէր՝ Միթէ ինք անհանգիստ կամ բանի մը կարօ՞տ էր. — ո՞չ Ասկէ զատ, կարելի՞ էր այլեւս բաժնուել այն բնակարաններ որ այժմ այնքա՞ն քաղցր յիշատակներ կը պարունակէր իրեն համար. ուր այնքա՞ն բարոյական պայքարներուն մէջէն վերջապէս յաղթող եւաչ էր եւ որ ականատես եղած էր իր բոլոր վիշտերուն եւ ուրախութիւններուն։

Պ. Յովակիմ եւս, անգամ մը նմանօրինակ հարցում մըրած էր իրեն իր կենցաղավարութեան մասին։

«Եթէ երբէք ամռւմնանամ, այն ատեն անշուշտ պիտի պարտաւորիմ կեանքս փոխելու», պատասխանեց Գարեգին, արտաքուստ կատակելով. բայց նոյն պահուն՝ իր արտասանած խօսքն ուուր սլաքի մը նման կը մխուէր իր սրտին մէջ։ Միթէ տակաւին յուսալը խենդութիւն չէր. միթէ պիտի կարենա՞ր երբէք լուսի իր մասին ունեցած նախապաշարումներուն յաղթել. . . նախապաշարումներ որք այնքա՞ն խոր արմատ ըռնած էին անոր սրտին մէջ։ Լքում մ'եկաւ Գարեգինի վրայ այն առեն՝ ինչո՞ւ այսքա՞ն աշխատանք, այսքան ջանք, որո՞ւ համար . . .

Վհատութիւնը հետզհետէ աւելի կը տարածուէր իր սրտին մէջ։ Երկար ժամանակ այսպէս խորհելէ Խոք, յանկարծ սթափեցաւ. ի՞նչ կ'ընէր . . . ի՞նչ կը նշանակէր այս թուլութիւնն, որ աստիճանաբար իր ամբողջ էութիւնը կը գրաւէր. թօթուել պէտք էր զայն և ջանալ նորէն արիանալու։ Միթէ ա՛յս առաջն անընկնելի երեւցող դժուարութի՞ւնն էր որ իր առջեւ կը գտնէր. միթէ այս առաջն էր այն դժուգակ պայքարներուն զորս կեանքի դէմ մզած էր և որոնց կարողացած էր յաղթեւ աւելի դժուարիններուն իսկ հանդիպած չէ՞ր։ Այս', բայց ո՛չ մին զինք այս աստիճան լըած էր . . .

Սակայն պէտք չէ՞ր այս յուսուհատութեան անձնատուր ըլլալ. միթէ վստա՞հ էր որ չպիտի յաջողէր, թէ այսքա՞ն տարուան ապագայի երազներն ի զերեւ պիտի ելնէին . . . : Իր ողջմասութիւնը նոյնն հաստատելու երեւոյթն ունէր, մինչդեռ երեւակայութիւնը հակառակը յուսալու կը հետապնդէր, իրերը սովորականէն տարբեր գոյնի մը տակ ներկայացնելով. . . :

Այս անստոյգ վիճակն այլեւս անտառնելի էր. ա՛լ ժամանակն եկեր էր իր ընելիքն որոշելու։ Բայց վերջնական որշում մը տալու համար՝ հանդարտ զլուխ մը պէտք էր։ Գարեգին քանի մ'անգամ սենեկին մէջ երթեւեկելէ յետոյ, պատուհանին մօտենալով՝ սկսաւ զիշերային զով օդը ծծել, ապա եկաւ սեղանին առջեւ նստելու։ Ճակատը ձեռքին վրայ կոթնցուցած կը ջանար գաղափարները կարգի դնելու։

Այժմ կրցեր էր բառնալ գլխաւոր դժուարութիւնն. Կրնար իզմիր դառնալ և մեծ հօրն առջեւ

ներկայանալ, զի Մանչէսթըրի Ալեքսանդրա Բարքին մէջ տեսած երազն այժմ իրագործուած էր։ Սիօն աղա իր թոռան յաջող բախտը տեսնելով, գուցէ մեզմանար եւ անոր հետ հաշտուէր։ Եւ միթէ այդ հաշտութիւնն իր մինչեւ հիմա կարծածին չափ դժուար բան մ'է՞ իրօք. միթէ իր պատահնեկան երեւակայութեամբն պարագաները ստուարացուցած չէ՞ր, հետզհետէ հսկայական համեմատութիւններ տալով անոնց . . . : Յուսոյ յանկարծական ճառագայթ մը Գարեգինի միտքը լուսաւորեց. միթէ Սիօն աղաի հետ հաշտութիւնն իրը անմիջական հետեւանք չպիտի՞ ունենար նաեւ. փոփոխութիւնն՝ Լուսիի իր նկատմամբ ունեցած աննպաստ կարծիքներուն։ Քանի որ ծերունին այսքա՞ն ազգեցութիւն ունէր զեռատի աղջկան վրայ, անոր ընթացքին փոփոխութիւնն անշուշա պիտի ներգործեր Լուսիի գաղափարներուն եւ զգացումներուն վրայ։ Եւ ետքը . . . լաւ ուրեմն, ետքն ալ՝ այս արդիւնքը ստանալէ վերջ, չատ դիւրին պիտի ըլլալ նախընթաց պարագաները Լուսիի անձամբ բացատրել եւ զայն տարհամողեւ։

Բայց յանկարծ իզմիր երթալն ալ խելք չէր. հապա թէ որ Սիօն աղա ելնէր զինք վանտէ՛ր . . . նախ ծերունիին կարծիքը չօչափել եւ աստիճանաբար Գարեգինի բռնած ընթացքն ու իր արդի գիրքն բացատրել պէտք էր անոր։ Ո՛չ ոք կարող էր այս փափուկ պաշտօնն աւելի աղէկ կատարել քան իր հաւատարիմ Յովհաննէսն, որու վրայ Սիօն աղա իսկ լաւ գաղափար կաղմած էր։ Գարեգին այս ծրագիրը մտքին մէջ

պահ մը կշռելէ ետք, լաւագոյնը գտնելով, որոշեց զայն ի գործ դնել:

«Ս.յոր իսկ գործի սկսինք, ըստ երիտասարդն իւրովի, թուղթ եւ գրիչ առնելով՝ իսկոյն դրելու համար Յովհաննէսի. — առաջ Աստուած՝ կը յաջողինք» :

Ս.յս նամակը դրկելէ ետք, Գարեգինի վհասութիւնը հետզետէ տեղի տուաւ նոր արփութեան մը որով ապագան օրէ օր աւելի վարդագոյն կը տեսնէր: Ուստի իր վաղեմի սովորութեան համեմատ՝ անձնատուր եղաւ իր երազներուն, չկրնալով իր մտքէն վանել սիրական կուսիի պատկերն:

Գարեգին անհամբեր կ'սպասէր Յովհաննէսի պատասխանին որ այս անգամ չէր կրնար գեռ կարեւոր լուր մը պարունակել. եւ իրօք նա միայն կը գրէր թէ նոյն օրն իսկ գործի սկսած էր եւ իր բոլոր ջանքն պիտի թափէր այս ձեռնարկին յաջողութեան համար: Յաջորդ նամակներն աւելի գոհացուցիչ չէին, ամենուն մէջ Յովհաննէս լակոնարար կը կրկնէր թէ կ'աշխատէր: Չէր ուզեր վհասեցնել բարեկամն երկար բարակ պատմելով անոր Սիօն աղափ արտակեզրոն վարմունքն, զի վատահ էր թէ վերջը բարի պիտի գար:

Ս.յս կը պատահէր այն ժամանակ՝ երբ Յովհաննէս ստէպ կուգար Սիօն աղամն տեսնելու, եւ Լուսի՝ կարծելով թէ առեւտրական գործերու վրայօք կը խօսակցէին, անոնց տեսակցութեանց ներկայ չէր գտնուեր:

Սիօն աղան իր թոռան յաջողութիւնն իմանալով պարծանք զգացեր էր. եւ թէեւ անոր կարօտն զինք կը տանջէր, անձնապատութեան իր այլանդակ ըմ-

բանումն կ'արգիւէր զինք այդ երկու զգացումներն մատնել: Արտաքուստ կը մնար ուրեմն խլստ, անողոք մեծ հայրն որ չէ կարող ներել ըմբռստ թոռան մը յանցանքին: Ուստի մինչդեռ խեղճ Յովհաննէս կը յուսահատէր գոյզն յաջողութիւն մ' իսկ ձեռք բերելէ ու զանի ներքնապէս՝ անգութ, անզգայ ծերուկ մը կ'անուանէր, Սիօն աղա ուրախութեան կատարն հասեր էր: Վերջապէս, այսքա՞ն տարբիներէ ետք՝ իր սիրելի ֆարերինէն լուր կ'առնէր եւ ի՞նչ լուրեր, որք իր սիրան ցնծութեամբ եւ պարծանօք կը լեցնէին: Բայց միթէ իր արժանապատութիւնը կը ներէ՞ր որ իր զգացումներուն աղաւ ընթացք մը տար ապա անխոնեմութիւն իսկ չէ՞ր այն լամուկը (Գարեգինի համար) կարող էր ետքը յաղթական ձեւեր առնել, պնդելով որ սկիզբէն իրաւունքն իր կողմն էր: «Հիմակուան երիտասարդներն այնքա՞ն շուտ երես կ'առնեն» . . . : Ս.յու, ինքզինքը սուլ ծախել պէտք էր, որպէս զի իրենց հաշտութիւնն աւելի ներման հանգամանք մը ունենար քան թէ իրաւախոնութեան:

Ս.յսէս կը խորհէր Սիօն աղա՝ որու արտաքին վարմունքն իր զգացումներուն հակագարճն լինելով խեղճ Յովհաննէսը հետզետէ աւելի կը վհատեցնէր: Թէ որ ծերունիին ճշմարիտ զգացումները փոքր ինչ կուանէր, բարեկամին իսկոյն պիտի գրէր թէ յաջողութիւնն անվրէպ էր: Բայց ծերունիին վարմունքն խարուելով՝ կարծեց թէ իր երկայն բանակցութիւններն բանի մը չպիտի յանգին ու որոշեց իր ձախողութիւնը վերջապէս իմացնել Գարեգինի:

Նոյն ժամանակամիջոցին պատահեցաւ Սիօն աղափ հիւանդութիւնը։ Կը յիշենք որ այն ատեն՝ ամեն մարդ ըսեր է թէ սիրախաղէն հիւանդացեր է, բայց ո՛չ ոք յաջողեր էր իմանալ այդ սիրտ խաղին պատճառն։ Խնչպէս որ միշտ կը պատահի նմանօրինակ պարագաներու մէջ, ենթադրութիւններն բազմաթիւ էին, բայց ամենն ալ ճշմարտութենէն շա՛տ հեռի։ Որո՞ւ մտքէն կրնար անցնիլ թէ Սիօն աղա առուտուրի մէջ յանկարծական մեծ վնասներ կրելով՝ գործը բոլորովին խանդարուեր էր։ Բրած կորուսաներուն վշտէն էր որ խեղձ ծերուկն ծանրապէս հիւանդանալով՝ քիչ ատենէն մեռեր էր. եւ տակաւին ո՛չ ոք կռահած էր անոր մահուան բուն պատճառն, որ վերջէն երեւան պիտի գար կատարուելիք քննութեանց շնորհիւ։

Այս անակնկալ մահը Յովհաննէսի վերջին յոյսերն ի գերեւ հանեց։ Սոյն զոյժն եւ ձեռնարկներուն անշաջողութիւնն Գարեգինի հաղորդելէ վերջ՝ իր նամակին մէջ կ'աւելցնէր.

... «Հոս՝ ներկայութիւնդ անհրաժեշտ է, ժառանգութեան ինդրոյն կարգադրութեան համար։ Ամեն բան կնքուած է հիւապատսարանի կողմէ, աճապարէ։ — Կը կարծուէր որ Սիօն աղա Լուսիի եւս բան մը պիտի թողու. Աւսորիական հովատակ լինելով՝ աղատ էր իր կատան ըստ հաճոյս կարգադրել։ բայց կ'երեւի թէ բնաւ կտակ բրած չէր։ Լուսի յուղարկաւորութեան օրն իսկ՝ սունը դեռ չկնքուած, Դշխոյ մօրաբրոջս (Տիկին կարապետեանի, զոր անշուշտ կը յիշեմ) տունը փոխադրուեցաւ, ուր այժմ կը բնակի, ուսուցչու-

թեամբ պարապելով։ Մինչեւ հիմա՝ մէկ դաս գտած է միայն, Յովհաննեաննց տունը. կը յիշե՞ս զանոնք. շատ տարօրինակ ընտանիք մ'են։

Բայց Լուսին տեսնել պէտք էիր Սիօն աղափ հիւանդութեան ժամանակի, ի՞նչ անձնութեամբ խընամեց զայն, գլխաւոր հիւանդապահն այն էր, եւ այն քա՞ն կը յօդնէր, որ մայրս շատ անզամ վախցաւ թէ՝ միգուցէ չկրնալով տոկալ ափնութեանց, խեղճ աղջիկն հիւանդանար. սակայն դիմացաւ մինչեւ վերջ»...

Գարեգինի սիրտն յուղուեցաւ. մեծ հայրն եւս մեռեր էր ուրեմն . . . մեծ հայրն՝ որ թէեւ զինք կը սիրէր — Գարեգին վստահ էր այս մասին — սակայն արժանապատուութեան սիալ ըմբռնումով մը՝ չուզած էր երբէք զիջանիլ իրաւունք տալու թոռան։

Երիտասարդին մտածումներն հետզհետէ տարբեր ուղղութիւն մը սկսան առնել. այժմ կը խորհէր թէ իր գործն եւս տասնապատիկ պիտի դժուարանար. Լուսիի նախապաշտումները ցրուելու համար՝ այլեւս առանձին մնացած էր . . . քանի որ իր յաջողութիւնը՝ Սիօն աղափ այս մասին բանելիք նովաստաւոր ընթացքին անմիջական հետևանքը պիտի ըլլար . . . մինչդեռ հիմա՝ ծերունիին մահուամբ՝ Լուսի աւելի քան երբէք անմատչելի կը մնար . . .

Հնդերկար խորհելէ ետք՝ Գարեգին վերջապէս վերցուց գլուխն. իր բանելիք ընթացքին ծրագիրն որոշեր էր.

Եթէ իրը Գարեգին Աբգարեան իզմիր ներկայանար՝ Լուսիի վստահութիւնը զրաւելու ամեն յոյս

իդերեւ պիտի ելնէր. անոր հետ անգամ՝ մը տեսակցելու հսարն իսկ կասկածելի էր. թողունք ինքզինքն արգարացնելով՝ անոր սիրոը զբաւելու երազն . . . : Բայց պարոն Արգար, ենթազրեալ Հնդկահայ վաճառականին համար որ Յովհաննէս Մելքոնեանի բարեկամն էր, դիւրին պիտի ըլլար օրիորդ Սեթեանի հետ տեսակցիլ եւ իր ու անոր մէջ մերձաւորութիւն մը կարելի ընել. . . Եւ ապա դէպքերու ընթացքին հետեւիլ, պատեհ ժամանակին ամեն բան պարզելով:

Գարեգին այս որոշումն առաջ ետք, դայն իսկոյն հաղորդեց իր բարեկամին: Ապա սկսաւ գործերն կարգի գնել, քանի մամսուան բացակայութեան մը համար պատրաստուելով . . . :

Երեք ամիս վերջ՝ կալկաթաէն կը մեկնէր շոգենաւ մը՝ որու կամրջակին ծայրը, Գարեգին կանգնած նայէր այն քաղաքին եւ այն երկրին, որմէ կը հեռանար անորոշ ժամանակամիջոցի մը համար: Տիսուր եւ մտահոգ կ'երեւէր. հետզհետէ կը պատկերանային իր առջեւ անցեալի տեսիներն, մինչ ապագայի անըստուգութիւնն իր հողին կը ձնչէր:



Ո Կ Տ Ե Մ Ե Ր Ի Ա կ վ զ ը ը՝ կ ի ր ա կ ի պ ա ւ ա ւ օ ա մ մ է ր, ժողովուրդը Ս. Ստեփաննոս եկեղեցին կ'ելնէր, մէկ մասը՝ շուկային գոնէն, իսկ միւսը՝ թաղին անցքէն: Այս վերջիններն եկեղեցւոյ փողոցը կը մանէին որ այդ զբան ուղղութեամբ կ'երկարի, եւ այն տեղէն հետզհետէ ամրուսին մեծ մասը ցըուելով, կողմանկի փողոցներու մէջ կ'անհետանային՝ ողորմի Աստուածներու անհատնում փոխանակութիւն մընելով, գուռը կամ պատուհանը խոնած շքեղաղարդ տիկնանց եւ օրիորդներու հետ՝ որոց աչքէն չեին վրիպեր ժամեւրներու գլխարկին կամ արդուղարդին քննադատելի մասերն: Դիտարանները գտնուողներուն մէջ, (վասն զի հանդիսական օրերուն՝ եկեղեցւոյ փողոցին գոնէրն, պատուհաններն եւ պատշգամներն ծշմարիս դիտարանի կերպարանք կ'առնեն), հետաքրքրական արտակարգ իրարանցում մը տեղի ունեցաւ, փափսուկներ, չարամիտ ժպիտներ եւ խորհրդաւոր ակնարկներ վայրկեանի մը մէջ փոխանակուեցան: Ամենուն աչքը յառած էր երկու երիտասարդներու վրայ, որք եկեղեցին ելնելով՝ այդ փողոցը զարկեր էին եւ խօսակ-

ցելով՝ դէպի Կայարանի պողոտան կը դիմէին։ Մին Յովհաննէս Մելքոնեանն էր, որ աջ ու ձախ ծանօթներ կը բարեւէր։ Ընկերն անծանօթ մ' էր . . . ս' վ կը նար ըլլալ արդեօք . . . : Ամենուն հետաքրքրութեան առարկան՝ սեւազգեստ, բարձրահասակ երիտասարդ մ' էր, շապանակագրյն մազերով ու մօրուքով եւ որու կանոնաւոր դիմագծերն անսովոր հաստատամտութիւն մը կը յայտնէին։ Իսկ իմացականութեամբ փայլող վառվուն աչերն թափանցող ակնարկ մ' ունէին, որով ամեն բան կը դիտէր, «օտարականի մը պէս» կ' ըսէին իրեն նայողներն բայց իրապէս՝ իր քաղքէն տարիներէ իւեր հեռացած՝ եւ յանկարծ վերադառնալով՝ կատարուած փոփոխութիւնները դիտող մէկու մը ձեւը ունէր. ընթերցողը անշուշտ գուշակեցին այս անծանօթին ով ըլլալ։

— Հոս զրեթէ փոփոխութիւն չկայ, ըստ Գարեգին փողոցին ծայրը հասնելով ու ակնարկ մը դէպի ետին նետելով։

— Այո՛, տեսա՞ր, պատասխանեց Յովհաննէս չկարենալով ժայիտ մը զսպել, որովհետեւ ինք դիտեր էր Գարեգինի յանդէտա յարուցած հետաքրքրութիւնը։

Վերջապէս *** փողոցը մտնելով՝ հասան Մելքոնեանեց տունը. զրան ներքին փեղկերը բաց էին, եւ մինչդեռ Յովհաննէս զանգակն կը քաշէր, Գարեգին դիտեց որ գաւիթը՝ տիկին Մելքոնեանէ զատ՝ սգազգետ դեռատի աղջիկ մը կանգնած էր, որ այդ միջոցին դլխարկը հանելով՝ աթոռի մը վրայ կը դետեղէր։ Գարեգինի սիրոն սկսաւ ուժգին տրոփել. թէեւ աղ-

ջկան դէմքը չէր երեւեր, վստահ էր որ նէ լուսին էր։ Նոյն պահուն Յովհաննէս՝ Գարեգինի կողմը դառնաւով, մեղմիկ ու ժպտագին կ' ըսէր։

— Լուսին է. բայց վախցաւ բարեկամին արեւակէղ դէմքին յանկարծական դժունութիւնը նշմարելով. — պիտի կարենա՞ս ինքովինքդ զսպել. հարցուց անձ կութեամբ։

Նոյն պահուն՝ տիկին Մելքոնեան որ զանգակին ձայնէն դարձեր էր, զանոնք նշմարելով՝ եկեղեցիի շղարշը դեռ գլուխը՝ անձամբ եկաւ գուռը բանալու։

— Ողորմի՛ Աստուած, բարի՛ եկաք, զոչեց բարի տիկինը զուարթօրէն։

— Բարե՛ւ լուսի, ի՞նչպէս ես, աղէկ ես, ըստ Յովհաննէս զեւսատի աղջկան ձեռքը թօթուելով. ապա Հնդկաստաննէն նոր եկած բարեկամն Պ. Արքարը օրիսդ Սկթեանին ներկայացուց ու ամենքն ալ դաւիթը նստան։

Գարեգինի սրտի արոփումն տակաւին անցած չէր, բայց այնքա՞ն հանդարտ էր արտաքուստ՝ որ անկարելի էր իր ներքին յուղումը գուշակել. սակայն չէր համարձակեր տակաւին լուսիի ակնարկին հանդիպելու, վախնալով որ ինքովինքը կը մատնէ. Ուստի իր բոլոր ուշազդութիւնն առ երեւոյթս գարձուց տիկին Մելքոնեանի որ կը պատմէր թէ լուսաւորիչ երթալով, լուսիի հանդիպեր ու հետն առեր բերեր էր։ Հետզհետէ Յովհաննէս ու Գարեգին եւս սկսան խօսակցութեան մասնակցիւ, որ քիչ վերջ ողեւորուեցաւ ընդհանուր հանգամանք մ' առնելով։

Հապա կուսի՞... լաւ ուրեմն, կուսիի վրայ տեսակ մերկչուսութիւն եկած էր Գարեգինի ներս մտած պահէն իւլիք. եթէ երկչուսութիւն կարելի է անուանել այն անորոշ զգացումն որ զինք համակած էր եւ զոր չէր կարող վերլուծել: Քանի Գարեգին կը խօսէր, հին՝ շատ հին յիշատակներ կ'արթնային իր սրտին մէջ. հեռաւոր անցեալի մը պատկերներն անորոշ կերպով ու փայլակի արագութեամբ կ'անցնէին իր երեւակայութեան առջեւէն . . . : Այս ձայնն ուրիշ մը կը յիշեցնէր իրեն, ուրիշ ձայն մը որ ընտանի եղած էր... սակայն ե՞րբ եւ ո՞ւր ու այդ էր առեղծուածն: Բայց միթէ իրօք այս ձայնն էր իր յիշատակներուն արձագանգն. կը տարակուսէր . . . կէս ծանօթ այդ հնչիւնն որ իր հոգւոյն այնքան մօտ կը թուէր, որունք կինար ըլլալ . . . :

Նոյն պահուն Գարեգինի խորաթափանց ակնարկին հանդիպելով վստահեցաւ որ աւսպիսի շեշտակի սուր նայուածքներու տպաւորութիւնը կը ած ըլլալու էր ուրիշ անդամ . . . եւ ահա իր մանկութեան մէկ յիշատակն զոր վաղուց մոռցեր էր, երազի նման իր առջեւ պարզուեցաւ: Այսպիսի աշնանային գեղեցիկ օր մէր ինք պղափկ, շատ պղափկ էր, հաղիւ երեք տարեկան: Արդարեանենց պարտէղը՝ Գարեգինի հետ կը խաղար, երբ յանկարծ անոր զաւընկերներէն մի քանիներն, ուստատուն, աղմկալից վրայ հասեր էին: Անոնցմէմին՝ բոլորովին անուշագիր իրեն, զայն հրելով զետինը տապալեր էր: Ճակատը փոքր ինչ վիրաւորուելով կուսի սկսեր էր լալ . . . : Այս օրուան պէս կը յիշեր

Գարեգինի բարկութիւնն այդ տղուն գէմ, իր մասին զգացած անձկութիւնն, ջանքերն զինք գուռելով ու համբուրելով՝ միսիթարելու. եւ ինչպէս իր թաշկինակով փոքր ընկերունոյն արտասուքը սրբելէ ետք, թէեւ բարի կամեցողութեամբ, բայց տղայական անձարակութեամբ անոր գլուխը կապեր էր . . . :

Գաղափարաց ի՞նչ զուգորդութեամբ այդ վաղուց մոռցուած յիշատակն յանկարծ երեւան ելեր էր . . . : Տիկին Մելքոնեամի ձայնն կուսին սթափեցուց իր երազանքին:

«Հրամեցէ՛ք, ձաշը պատրաստ է», կ'ըսէր, եւ այդ հրաւերին հետեւելով՝ ամենքն ալ սեղանատունն անցան:

Ճաշը շատ զուարթ եղաւ. սեղանէն վերջ պարտէզ իշան. հոն խօսակցութիւնը բոլորովին տարեր ուղղութիւն մ'առաւ:

— Ինչպէս գտաք մեր իզմիրը, Պ. Արդար, հարցուց Յովհաննէսի մայրն Գարեգինի:

— Ծիտակը խօսելու համար, Տիկին, միայն քիչ օրէ ի վեր հոս եկած ըլլալուս, չկրցայ շատ բան տեսնել ու որոշ կարծիք մը կազմել: Բայց աղւոր քաղաք մը կը թուի ինձ. բնական գիրքը մանաւանդ սքանչելի է: Իսկ առուտուրի մէջ շատ յառաջացած է. Իզմիրցի վաճառականներուն բարի համբաւն ամեն հրապարակի վրայ կը յեղյեղուի. եւ ուրախ եմ որ հայերն՝ թէեւ թուով նուազ, մեծ մաս մ'ունին անոր մէջ:

— Այո՛, ըսաւ Յովհաննէս, գոհունակութեամբ ժպտելով. մեր չարաձձի հայրենակիցներն ինչ բանի

որ ձեռնարկեն՝ կը յաջողին, կը բաւէ որ հաստատ կամք ունենան, դժբաղգարար այս վերջին յատկութեանէն յաճախ զուրկ են։ ի զմիրցին միտոկ պակասութիւնըն այս է որ ամեն ընտանիք կը փափաքի իր զաւակը վաճառական կամ զբաղիր տեսնել, որով կարեւոր բանուկ արհեստներ անմատչելի կը մնան իրեն։ Ուսեսափ, ըմպելեաց, կարասիներու, շնութեանց եւ այլն ծախքերն օտարներու զբանը միայն կը լեցնեն։

— Ո՞հ մեղք է այդ դիտեց Պ. Աղջար, անկեղծօրէն ցաւելով. իմ ատենս ալ այնպէս էր, ըստ իւրովի, ուրեմն այդ ալ չէ փոխուեր ։ Կարծեմ, թէ որ չեմ սխալիր, այդ գործերը ամենն ալ Յունաց ձեռքը մնացած են, այնպէս չէ։ յորեց Յովհաննէսի դառնալով։

— Այս, մեծ մասամբ։ Բայց միայն մանչերը չեն, մեր աղջիկներն ալ ։ կ'ըսէր Յովհաննէս, առ երեւոյթս բարկանալով այդ աղջիկներուն դէմ, բայց իրօք լուսափն գրգուելու համար, իր նպատակին հասաւ։

— Ո՞հ կը ներէք, Պ. Յովհաննէս, ընդմիջեց Լուսի, մեր աղջիկներն սկսած են արհեստով պարապիլ։ գերձակուհիները մանաւանդ օրէ օր կ'աւելնան, եւ գործն այնքան առատ է որ հաղիւ կը համնին։

— Իրաւ է այդ, դիտեց տիկին Մելքոնեան նայելով որ խօսակցութիւնն իրեն ընտանի կէտի մը վրայ կը դառնայ։

— Լա՛ւ, ըստ Յովհաննէս, բայց մեր իզմիրցի աղջիկներն երկու սապարէզի մէջ միայն փայլած են, դաստութիւն եւ գերձակութիւն, ուրիշ ։

— Միթէ այս քաղքին մէջ՝ մեղ դիւրամաշելի ուրիշ արհեստ մը կա՞յ. հարցուց Լուսի։ Թէ որ եւրոպա ըլլայինք, ուրիշ բազմաթիւ ասպարէզներ բաց կը դանէինք մեր առջեւ. բայց հոս . . .

— Իրաւունք ունէք, օրիորդ, ըստ Գարեգին որ այս խօսակցութիւնն ուշագրութեամբ մտիկ ըրեր էր. բայց այդ երկու ասպարէզներն յարմարագոյններն են կիներու եւ աղջիկներու համար, որք գրեթէ միշտ իրենց յատուկ շնորհքը կը կորանցնեն, այլրեւու վերաբերեալ սասպարէզներու մէջ մտնելով։

— Կարծէ՞ք. հարցուց Լուսի տարակուսելով։

— Վասահ եմ, օրիորդ. որովհետեւ. Անդիվա գըտնուած ժամանակ, ասիթ ունեցած եմ անձամբ դիտելու. Ուրիշներու նման՝ չեմ ըսեր որ կիներու մտաւորական կարողութիւնն աւելի ակար ըլլալով, անկարող են այրի գործեր կատարել. ընդհակառակն աւելի հոգածու եւ մանրակրկիտ են, ինչպէս որ փորձով տեսնուած է։ Սակայն շարունակ այրելու յատուկ գործերով զբաղելով քիչ քիչ անոնց ձեւերը կ'առնեն, եւ իրենց սեռին յատուկ նրբութիւնն ու քնաքութիւնն բոլորովին կը կորանցնեն։

— Կ'երեւակայեմ թէ որքա՞ն ծաղրելի է այնպիսի կին մորու բոլոր ձեւերն ու կերպարանքն այր մը կը յիշեցնեն, ըստ Լուսի ժապելով. բայց ո՞չ ոք կ'սափակէ զինք այդպէս ընելու։ Կինը մարգուն հաւասար ըլլալու համար, պէտք չունի անոր ձեւերն ընդօրինակելու. այլ անոր հաւասար բարձր կրթութիւն մառնելով է որ անոր մտաւորական մակարդակին կը նայ-

բարձրանալ. ատով հանդերձ՝ իր բնաւորութեամբն կրնայ կին մնալ, բառին բուն նշանակութեամբ:

— Անչուշտ, պատասխանեց Գարեգին. բայց շատերուն չուղածն ալ ճիշդ այդ է. ընդհանրապէս՝ ազատամիտ կոչուող այդպիսի կիններն կը փափաքին ամեն տեսակէտով այրերուն նման ըլլալ ու կ'արհամարհնեն իրենց սեռէն զանոնք որք (իրենց տեսակէտով) այնքա՞ն հնամոլ են որ գեռ տնային գործերէ եւ իրական ձեռարուեստներէ կ'ախորժին:

— Այո՛, ըստ Յովհաննէս, ինքզինքնին այնչա՞փ բարձր կը նկատեն որ, իբր թէ չեն զիջանիր մինչեւ անային գործերու մակարդակին իշնել.

Խօսակցութիւնն հետզհետէ աւելի եւս ոգեւորուեցաւ եւ տեղային ու հանրային համագումանք ունեցող զանազան նիւթերու վրայ դարձաւ: Հիւրերն հրաժեշտ տուին իրիկուան դէմ, եւ իրարմէ մեկնեցան զոհ եւ զուարթ, մին դառնալու համար պանդոկն ուր արդէն հաստատուեր էր, իսկ միւսը Տիկին Կարապետեանի տունն, ուր կը մտնէր այս անգամ նոր օրինակ քաղցր տապաւորութեամբ համակուած:

Լուսի՛ Մելքոնեանենց տունն, ինքզինքն իրեն յարմար միջավայրի մը մէջ գտած էր: Միթէ ձշմարիտ հաճոյք մը չէ՞ր իրեն գաղափարակից անձերու հետ խօսակցիլ ու կարծիք փոխանակել. բաւական ժամանակ կար որ իր անձն այսքա՞ն երջանիկ զգացած չէր: Սակայն այն երկչուութեան զգացումն որ զինք գրաւած էր պարոն Արքարի ներս մտած պահէն ի վեր, չէր կրցած բոլորովին թօթուել, թէեւ այնքա՞ն զգու-

շաւոր ընթացք մը բռնած էր՝ որ անկարելի էր իր վրդովումն գուշակել:

Բայց հիմա՝ իր սենեկին առանձնութեան մէջ, մինչդեռ իր անցուցած օրն երեւակայութեանը առջեւ կը պատկերանար, կը զարմանար այն խոր տպաւորութեան վրայ զոր իր վրայ ըրած էր այդ օտարականն: Միթէ տարօրինակ չէ՞ր այս կարծես անծանօթ մը չէր իրեն համար, այլ հին բարեկամ մը զոր երկար տարիներէ ետք՝ վերստին կը տեսնէր . . . :

«Այդ գաղափարն անհիմն է», կը կրկնէր լուսի իւրօվի, որովհետեւ քաջ գիտէր թէ երբէք հանդիպած չէր անոր, եւ սակայն . . . ինչէն էր իր սրտին տրուփումը, իր այլայլութիւնն . . . :

Իր իգական բնազգումովն ու նրբամտութեամբն, հիմա կը կուհէր թէ Հնդկահայն զինք խօսեցնելու մասնաւոր գիտում մ'ունեցած էր իր ներքին գաղափարներուն թափանցելու համար: Լուսի հիմա կը յիշէր թէ ի՞նչ ամփոփ ուշազբութեամբ ունկնդրեր էր իր կարծիքներուն. որպիսի համոզիչ եռանգով իր հարցումներուն պատասխանել փութացեր էր: հապախորաթափանց, վառվառն ակնարկն որ իր հոգւոյն թաքուն խորելն կը յուզէր, կարծես . . . :

Լուսիի զգացումներն ու գաղափարներն քառա մը կը կազմէին, որու մէջէն անկարելի էր որոշ ելք մը գտննել:

Մինչդեռ այս անստուգութիւններն լուսիի միտքը կը զբաղեցնէին, անդին Գարեգին եւս խոր մտածում-

ներու անձնատուր՝ կամաց կամաց կը դիմէր դէպ իր պանդոկն:

Լուսիի հետ ունեցած քանի մը ժամուան այդ տեսակցութիւնն, իր զգացումներն ալ աւելի զօրացուցած էր անոր նկատմամբ: Առիթ ունեցեր էր զայն լաւքնելու, խօսակցութիւնն ճարպիկութեամբ իրարմէշատ տարբեր նիւթելու: վրայ զարձնելով, որոնց վրայ լուսի անկեղծօրէն կարծիք յայտներ էր:

Գարեգին այլեւս վատահ էր թէ Յովհաննէսի զրածներն լուսիի նկատմամբ ոչ միայն չափազանցեալ չէին, այլ իրականին վրայ շատ թերի զաղափար մը կուտային: Իսկ պատկերն լաւ ուրեմն, պատկերն կրնար յաջողապէս քաշուած ըլլալ: բայց հիմա իրականին հետ սա տարբերութիւնն ունէր որ գէմքի գծերն իրենց վերջնական ձեւակերպութիւնն ստացած էին: Իսկ բնականարար մեծցած ու ալ աւելի գեղեցկացած էր: Իսկ այն աղնիւ զգացումներն, եւ այն մշակեալ մտքի ու սրտի արտափայլումն որ գէմքին վրայ կը ցոլար, իր բնական չնորհալի ձեւերն ու շարժումներն, իր անոյշ ձարնն, վերջապէս իր չպիտեմ ինչն, այս ամենն իրօք զլուսի հրապուրիչ, չքնաղարաւած մը կը ներկայացնէին: Երջանիկ պիտի ըլլար այն մարդն որ կարենար իր ապագան անոր միացնել . . . :

Եւ մտածել թէ այդպիսի շնորհալի, փափուկ էակ մը, օժտեալ մտքի եւ հոգւոյ ընտիր ձիբքերով ծերուկի մը կանխակալ կարծիքներուն հաւատ ընծայելով հիմա կ'ատէր իրեն յիշատակն, իրեն, որու

միակ թերութիւնն եղած էր օտար աշխարհ դիմել՝ անկախ վիճակի մը ափանալու տենչանքով: Միթէ կարելի՞ էր հանդուրժել այսպիսի անիբաւութեան մաոցնեւ: Ո՛չ ո՛չ հազար անգամ ո՛չ, եւ ինք յարմար առիթով զանի պիտի տարհամողէր . . . : Այս գանձը ի՞րը պիտի ըլլար . . . :

ՅՈՒ.

Ն.Դ.Կ.Ս.Յ.Յ.Յ. պարոն Աքադամի գալստեան լուրն իսկոյն տարածուեր էր իզմիրի մէջ, բնականաբար մեծ իրարանցում պատճառելով: Մինչեւ համար՝ քանի մը Հնդկանայ պարոններ (չենք կարող երիտասարդներ ըսել, քանի որ շատերուն համար՝ այդ գեղեցիկ եղանակն անցեալին կը պատկանէր.) իզմիր դիմեր էին ամուսնանալու համար: Ադկէ իվեր՝ սովորութիւն մեղած էր իզմիրցի մայրերուն համար Հնդկաստան Հնդկաչին, ձավա և (զորս իրարու հետ կը շփոթէին, այդ երեք երկիրներն մեկի յաղաք կարծելով) երեւ փեսացուներու կեղրոնատեղի մը նկատել: Ուստի այդ տեղերէն եկողն անպատճառ իրենց աղջիկներուն մէջ ընտրութիւն մը ընելու եկած պիտի ըլլար: Այդ գործին յաջողութեան համար իրենց կողմէն միայն աչքաբացութիւն պէտք էր, որպէսզի այդ կակուղիկ պատառներն ուրիշ մը յափշտակելու ճարագիկութիւնը չունենայ:

Այսպէս կը խորհէին զբեթէ բոլոր մայրելն՝ իւրաքանչիւրը լուիկ մնջիկ ջանալով միջօց մը գտնել Գարեգինի հետ ծանօթանալու, ո'չ մէկուն մտքէն կ'անցնէր որ նա իրենց աղջիկն առնելու եկած չէր:

Մեր ծանօթ տիկին Յովսանեան ամենէ արթուրը բրդաւ: Ստուգելուն պէս թէ պարոն Արքար քարափին վրայ Յովսաննէս Մելքոնեանի հետ միասին կառքի մը մէջ տեսած երիտասարդն էր եւ ենթադրելով որ անոր բարեկամն էր, իսկոյն ելաւ՝ հագուեցաւ շքուեցաւ, ու թէեւ տիկին Մելքոնեան այցելութիւն մը պարտ էր իրեն, զայն տեսնելու գնաց:

Մինչդեռ գուռոք կը բանային, Գարեգին որ իր բարեկամը տեսնելու եկեր էր, վրայ հասաւ: Յովսաննէս տակաւին վերագարձած չէր շուկայէն, ուստի տիկին Մելքոնեան իր երկու այցելուներն իրարու ներկայացունելէ ետք, սրահը մտցուց: Տիկին Յովսանեանի ուրախութիւնն այս հանդիպումին վրայ անսահման էր, բայց ճարագիկ քաղաքագէտի մը արժանի պաղարիւնութեամբ, պէտք եղածէն աւելի բան չյայտնեց:

Ինչպէս որ արդէն առիթ ունեցանք նշմարելու, տիկին Յովսանեան ամենի վրայ այլանդակ գաղափարներ ունէր: Կարծէր որ աղջիկի մամենամեծ առաւելութիւնն դրամ ունենալն է, ուստի իր կարծիքով՝ գումարն որքա՞ն բարձր, աղջիկն այնքա՞ն թանկագին կ'ըլլար: Հոգւոյ սրտի եւ կրթութեան գանձերն իր հաշուեցակէն գուրս ձգած էր, զանոնք երկրորդական կամ բոլորովին անկարեւոր նկատելով: Նաեւ հաւանական է որ՝ ինք անոնցմէ բոլորովին զուրկ ըլլալուն, չի կարողանար զիսնալ թէ այդ յատկութիւններն իրօք գոյութիւն ունին:

Եթէ իր աղջիկներուն ուսում տուած էր առ երեւոյթս, զանոնք կրթելու փափաքէն մղուած չէր. այլ

նորաձեւութեան հետեւած ըլլալու համար, եւ մանաւանդ ուրիշներու նմանելու մարմաջով, զի տիկին Յովիանեանի եւ իր աղջիկներուն ամենէ զլիաւոր իղձն էր՝ ուրիշներու հետեւիլ։ Սակայն անկարելին կը փնտռէին ամեն մարդ օրինակել ուղելով, քանի որ խրաքանչիւր ոք իրեն յատուկ ձեւեր, շարժումներ, սովորութիւններ, դադափարներ և՛ ունի, ինչ որ մէկ խօսքով իր անհատականութիւնը կը կազմէ։ Ուստի սրբոգիք Յովիանեան եւ իրենց մայրն իրենց ամբողջ բարեկամներուն ու ծանօթներուն արուեստակեալ նմանութիւնը կը կազմէին։

Երբ այցելութեան երթային, այնքա՞ն ուշադիր էին սրահին կարասիքն, տանտիրուհոյն հազուսան եւ մաղերուն յարգարանքն, մեծարանքն տեսակներն և՛ ուսումնասիրելու, որ խօսակցութեան նիւթն կը մոռնային, եւ հետեւարար անձան եւ անտեղի պատասխաններով խօսակիցն ապշեցնելու աստիճան կը զարմացնէին իրենց մտաթափութեան վրայ։

Ուրիշ յատկութիւն մ'ալ ունէին. վերջին ծայր նախանձոտ էին. այսպիսի անձեր սովորաբար իրենց ունեցածէն լաւագոյն բանի մը վրայ կը նախանձին. բայց այս սիրուն ընտանիքն կը նախանձէր նաեւ այնպիսի բաններէ որոնց աւելի ընտիրն ունէր. կը բաւէր որ առարկայ մ'ուրիշն պատկանէր, որպէս զի անոր աենչային։

Այս տեղեկութիւններն հարկ եղաւ տալ հոս, որպէսզի ընթերցողն չզարմանայ Յովիանեան ընտանիքն մէկէ աւելի այլանդակ վարմանց վրայ։

Բայց գառնանք մեր բուն նիւթին, այսինքն տիկին Յովիանեանի ացցելութեան։ Որպիսութեան սովորական բանաձեւերն կրկնելէ ետք, տիկին Յովիանեան սկսաւ իրեն յատուկ շաղակրասութեամբն խօսիլ։ Իր բոլոր ձիգը կը թափէր Պ. Աբգարի վրայ աղնիւ, բարեկիրժ ու մանաւանդ հարուստ տկինով մը տպաւորութիւնն ընելու, քանի որ հարստութիւնն էր զլիաւոր բանն որով այդ ընտանիքն կը պարծենար։ Որքա՞ն հետի էր գուշակելէ թէ ընդհակառակն՝ Գարեգին սկսած էր արգէն զինք իրբեւ ցուցամոլ եւ չաես մէկը նկատել։ Բաւական երկար նստելէ ետք, տիկին Յովինանեան վերջապէս ոտքի եւլու մեկնելու։

— Մեզի ալ հրամեցէք, մուսիու Աբգար, ըստ իր ամենէ շնորհալի ժպիտովն։

— Շնորհակալ եմ, պատասխանեց Գարեգին, յիշելով թէ կուսիի աշակերտուհներուն մայրն ըլլալով, կարելի էր անոր հոն հանդիպիլ։

— Քանի մ'օր ետք՝ հրաւէր մը ընդունեց։ Տիկին Յովինանեան երեկոյի մը կուտար ու զի՞քն ալ կը հրաւէրէր։ Գարեգին՝ իրը սպաւոր, չէր կարող երթաւ բայց հրաւէրի փոխարէն՝ հարկ սեպեց ֆաղաքավարական այցելութիւնն կատարել։ Երեկոյիթին հետեւել կիրակին էր. երիտասարդն պատիւ ունեցաւնաեւ ձանչելու Յովիանեան երկու օրիոգներն որք իրենց մօրը հետ միասին այցելուները կ'ընդունէին։

— Ո՞չ բարի՛ եկաք, մուսիու Աբգար, կ'ըսէր տիկին Յովիանեան կոտրառուելով, որչ'փ ցաւեցանք որ մեր սուարէն չպատուեցիք։ Կը յուսայի որ . . .

— Շնորհակալ եմ տիկին, սակայն սղաւոր ըլլալուս...

— Ա՞հ, սպաւո՞ր էք ընդմիջեց տանտիկինն, պարագային յարմար արտայացտութիւն մը տալով դէմքին. այդ չէի գիտեր, որչափ կը ցաւիմ . . . : Ո՞վ է արդեօք մեռնողը:

— Մեծ հայրս, տիկին:

— Ո՞հ մուսիու Արգար, մեծ հօր մը համար այդշափ սուզ չեն ըներ, մեղք էք. ասկէ զատ, այս քաղաքին մէջ ո՞վ պիտի գիտնայ ձեր սպաւոր ըլլալն, թէ որ դուք չյայտնէք:

— Կարծեմ տիկին, մարդուս սիրտը չի փափսքիր արդէն զուարձութիւններու, երբ իրեն սիրելի մէկը կորսնցնէ, դիակել տուաւ Գարեգին, ուստի լոկ ձեւակերպութիւն մը չէ այս:

— Ի՞նչ կ'ըսես, մայրիկ, ըսաւ անդիէն օրիորդ Մալվինա իրեն յատուկ եղանակաւոր ձայնով:

— Անչուշտ, բնականաբա՛ր, իրաւո՛ւնք ունիք, մուսիու Արգար, փութաց ըսելու տիկին Յովիսանեան իր ըրած սխալմունքն կարելի եղածին չափ շուտ ուղղելու ջանալով: Կարծեր էր հաճելի ըլլալ Գարեգինի, վշաակցութիւն կեղծելով եւ ցաւ զդալով որ անոր սուզն կ'արգիլէր զայն զուարձութիւններու մասնակցնէ: Եւ ահա իրերն ուրիշ կերպարանք մը կ'առնէին. Հնդկահայն իրօք կը ցաւէր իր մեծ հօր մահուան վրայ. նա անշուշտ մեծագումար ժառանգութիւն մը թողած էր իրեն: — Ի՞նչ բարեբաղդութիւն որ Մալվինա չէր ըրած այդ սխալմունքն:

Պահ մետք՝ խօսակցութիւնն ուրիշ անվասան:

թերու վրայ դառնալով, Տիկին Յովիսանեան յանկարծ անհետացաւ, իր աղջիկներն առանձին թողլով Գարեգինի ու պառաւ ազգականուհիի մը հետ որ սրահին մէկ անկիւնը՝ լուիկ մնջիկ նստած կուռքի մը դերը կը կատարէր: Յանկարծ յիշեր էր թէ հագուստն, որ զանազան զարդերով ծանրաբեռնուած վարդագոյն սենեկազգեստ մէր, բաւական շքեղ չէր պարոն Արգարի պէս հիւր մը ընդունելու համար. միթէ զայն աւելի պատուած չէ՞ր ըլլար, եթէ երթար շուտով հագուստը փոխելու: Տիկին Յովիսանեան ծիծաղելի գաղափարն ունէր թէ սենեկազգեստէ մաւելի շիշ բան չի կրնար ըլլալ հիւր ընդունելու համար, մտքէն անգամ չէր անցնէր թէ այդպիսի հազուստ միր սենեկէն դուրս ներելի չէ:

Գարեգին իզուր կ'սպասէր տանտիրուհոյն վերագարձին, մեկնելու համար. շատ հեռի էր գուշակելէ անոր բացակայութեան շարժառիթն:

Մինչդեռ մայրը վերը հագուստ կը փոխէր, օրիորդ Մալվինա Հնդկահայ այցելուեն առջեւ իր սրամիտ կարծած խօսակցութիւնն ու չնորհալի եւ նուրբ նկատած ծերծեքանքն չէր խնայեր: Մինչդեռ ինքզինքն անդիմազրելի կը համարէր, Գարեգին իր յօրաննիւլու փոփաքն կը զսպէր, մաածելով որ այսպիսի անհամ աղջկան մը եւ անիմաստ խօսակցութեան մերբէք հանդիպած չէր:

Այդ միջոցին սրահին դուռը բացուեցաւ եւ տիկին Յովիսանեան՝ ծանր բայց անձաշակ մետաքսեայ հազուստ մը հագած, ներս մտաւ: Գարեգին կը պատ-

բաստուեր ոտքի ելնել հրաժեշտ տալու համար այս այլանդակ ընտանիքին, երբ յանկարծ փողոցին դռւոք բացուելով, դաւիթէն՝ թարմ, հաճելի ձայն մը լսուեցաւ. որ զինք չըջապատող ամեն ինչ մոռցնել տուաւ երիտասարդին: Նոյն պահուն՝ սրահէն ներս կը մանէր կուսի որ էր աշակերտուհներն պտոյտի հանելու եկեր էր:

Տիկին Յովիանեանի համար շատ անհաճոյ էր այս պատահական հանդիպումն, ուստի ապագայ վասնգը գուշակող կնոջ մը ճարպիկութեամբ, զգուշացաւ իր երկու այցելուներն իրարու ներկայացնելէ: Բայց որքա՞ն մեծ եղաւ բարեսիրու աիկոջ զարմանքն, երբ Գարեգին կուսի ձեռքը թօթուելով, զինք բարեւեց: Ուսկի՞ց կը ճանչէին զիրար . . . արդեօք կուսի սո՞ւտ խօսեր էր այն նշանակելի առաւօտն, ըսկելով թէ չէր զիտեր ո՞վ ըլլալն այն երիտասարդին որ Յովիաննէս Մելքոնեանի հետ միամին կառցով անցեր էր: Տիկին Յովիանեան այսպիսի փոքր սուտեր եւ աւելի կարեւորներն իսկ բնաւ խիդա չընելուն, կարծէր թէ ամեն մարդ իրեն նման է. ուստի ըստ այնմ կը դատէր զիմացինին ըրածը կամ ըսածը, կարծէլով որ նոյն շարժառիթէն մղուած է:

— Զէի զիտեր որ մեր օրիորդ կուսին կը ճանչէր, ըստ բռնազմօսիկ ժպիտով մը Գարեգինի զառնալով:

— Այո՛, անցեալ օր՝ Մելքոնեան բարեկամիս տունը պատահւն ունեցայ օրիորդին հետ ծանօթանալու, պատասիսնեց երիտասարդն, կուսին անզիտակցարար արդարացնելով տիկին Յովիանեանի առջեւ:

— Մատմուագիլն աղջիկներուս վարժուհին է:
— Ո՞հ, իրա՞ւ, զիտել տուաւ Գարեգին բան մը ըստած ըլլալու համար:

— Այո՛, ֆրանսերէն եւ Անգլիերէն դաս կ'ուտայ անոնց: Մատմուագիլն հայերէն ալ տալ կ'ուղէր, բայց ես անօգուտ համարեցի. արդէն բաւական սորված են, աղյչափը կը բաւէ իրենց, աւելին ի՞նչ պիտի ընեն, միթէ սալօնի մը մէջ գանուած ատեն՝ հայերէն պիտի խօսին: Դաշնակի դաս ալ մատմուագիլ Գարեգինկըրէն կ'անեն, զաշնակի ամենէ նշանաւոր դասատուն է իզմիրի մէջ: Կ'ըսէ թէ աղջիկներս շատ մեծ սիսրօջիւ սիօն ունին, մշնաւանդ Մալվինաիս պէս աշակերտուհի երբէք ունեցած չէ, կ'ըսէ:

Գարեգին մատցիր՝ կը լսէր այդ անխմաստ շաղակատութիւնն. միթէ կարելի՞ էր այս տիկոջ կարծիքներուն չափ այլանդակ բան մերեւակայել: Ակնարկ մը նետեց կողմն ու զիտեց որ նէ աչերն զետին սեւեւած, չէր կարող թեթեւ ժպիտ մը զսպէլ: Գարեգին հասկցեր էր արդէն որ իր սիրականն իրեն յարմար մըջավայրի մը մէջ չէր գանուեր եւ հետեւարար չէր կարող երջանիկ լինիլ:

Երջանիկ . . . ո՞հ շատ հեռի էր ատկէ: Գարեգինի սրտին մէջ գորովալի, անհուն գութ մարթնցեր էր կուսիի նկատմամբ, հզօր անհանդուրմելի փափաք մը՝ գայն փրկելու այս անապիորժ կացութենէն: Ո՞հ պիտի կարենա՞ր արդեօք օր մը՝ ամեն ինչ բացարելով իր սիրականին, փարատե՛լ անոր կասկածներն ու կանաւակալ կարծիքներն, եւ վերջապէս անոր սիրտն գրա-

ւել . . . : Երիտասարդին սիրտըն սկսաւ ուժգին արովիել, մինչ ամպ մը վայրկենապէս կը մթագնէր իր աչերն . . . սակայն իսկոյն սթափեցաւ երանութեան այս վաղանցուկ երազէն, մտարերելով որ դեռ շա'տ, շա'տ կանուխ էր . . . այժմ պարտ էր իր զգացումներն ըստ կարի զսպել ու համբերել . . . :

Խօսակցութիւնը հետզնետէ տարբեր հանգամանք մասնելով՝ վերջապէս անհասկանալի դարձաւ տիկին Յովիանեանի համար. աստիճանաբար դադրեցաւ. անոր մասնակցելէ, միմիայն «այո՛» կամ «ո՛չ» պատասխանելով իրեն ուղղուած հարցումներուն։ Խսկ օրիորդք Յովիանեան որք չէին ուղեր տղէտի տեղ անցնիլ, այնքա՛ն այլանդակ, անհարկի եւ անպատշաճ պատասխաններ կուտային, որ Գարեգին ստէպ կը ստիպուէր շրթունքը խածնել, մինչդեռ լուսի իր ջանար անոնց ըրած սխալմունքն պարտկել, անոնց օդնութեան համնելով։

Թէեւ տիկին Յովիանեանի կասկածներն պահ մը ցըռւեր էին, սակայն հետզնետէ վերստին սկսան զինք սպաշարել։ Պ. Արգար քիչ մառաջ լոկ քաղաքավարական ձեւով մը մտացիր ունկնդրեր էր իր աղջիկներուն ծերծեքումներուն, իսկ լուսիի դալստէն իվեր աշխուժութեամբ կը մասնակցէր խօսակցութեան։

Իրօք՝ ո՞ւր էր այն յօրանջելու փափաքն զոր Գարեգին դժուարաւ կըցեր էր զսպել. ըստ երեւոյթին մոռցեր էր նաեւ իր մտադրութիւնն հրաժեշտ տալու տանտիրուհոյն վերադարձէն անմիջապէս ետքը։

Թէեւ երիտասարդն արտաքուստ շատ քիչ կը

յայտնէր իր ներքինը, տիկին Յովիանեան նշմարեց կացութեան փոփոխութիւնն։ Տիկին Մելքոնեան արդեօք դիտմա՞մբ հրաւիրած էր լուսին Հնդկահային իր տունն այցելած օրն . . . ինչ որ շատ հաւանական էր։ Այո՛, այնպէս էր անշուշտ, կը խորհնէր տիկին Յովիանեան, եւ իր այս ենթակըութիւններն Յովիաննէսի մօր նկատմամբ բոլորովին սխալ չէին։ Բայց շուտով հանդարտեցաւ բարի տիկնոջ սիրտն. միթէ յիմարութիւն չէ՞ր իր կողմէն լուսին իր աղջիկներուն հետքադատել. իր աղջիկներո՛ւն, որք իր կարծիքով ամեն առաւելութիւն ունէին. դրամ, գեղեցկութիւն, նուրբ չնորհալի ձեւեր ու շարժումներ, ամսորժելի խօսակցութիւն ևա՛, ևա՛ լուսի ի՞նչ էր անոնց քով . . . :

Բայց այս մէկ այցելութիւնն չէր բաւեր իր աղջիկներն ծանօթացնելու համար Պ. Արգարի. ուստի երկար խորհնէլէ վերջ, որոշեց զայն օր մը ճաշի հրաւիրել իր գիւղատան մէջ։

ՅՈՎԻԱԼ

ի.

ՈՒ ՈՇԵԱՆ, օրն՝ ամենքն ալ գիւղը գացին։ Գաւրեղին ընդուներ էր այդ հրաւէրն, կուսիի հոն հանդիպելու յուսով։ Մաքէն անդամ չէր անցեր թէ տիկին Յովիանեան նախ բնաւ դիաւաւորութիւն չէր ունեցած իր աղջկանց վարժուհին եւս հրաւիրել բայց յետոյ խորհեր էր թէ անքաղաքալարութիւն մը ըրած պիտի ըլլար, այդպէս ընելով քանի որ Պ. Աբար դնուատի աղջկան ներկայութեանն իսկ հրաւէր ընդունած էր Ատկէ զատ՝ կուսի կրնար վերսարին օգտակար ըլլար, օրիորդ Յովիանեաններուն օգնութեան հասնելով՝ երբ անոնք շփոթէին իրենց տալիք պատասխաններուն մէջ։

Ամեն բան այսպէս որոշելէ ետք, տիկին Յովիանեան յանկարծ մտատանջութեան մէջ ինկաւ. միթէ այս կարգադրութիւններն ընելով, էր թաքուն նպատակն երեւան հանած չէր ըլլար. ուստի կասկած չգրգռելու համար հրաւիրեց նաեւ տիկին Մելքոնեանն եւ Յովիաննէսը։

Այս վերջինը շատ օգտակար եղաւ իր բարեկամին թէ եւ տիկին Յովիանեան շարունակ կը ջանար Գարե-

դինն իր աղջիկներով զբաղեցնել Յովիաննէս պարտէցը պարտած ատեն՝ ճարպիկութեամբ յաջողեցաւ ընկերութիւնն երկու խումբի բաժնել, որոնցմէ մին իրմէ եւ երկու օրիորդ Յովիանեաններէ կը բաղկանար, առանձին թողլով Գարեգինն եւ կուսին. երկու մայրիկներն անհեւան մը նստած կը խօսակցէին, մինչ օրիորդ Յովիանեան իւ երեք, ականջները բացած, մակիկ կ'ընէր անոնց ըւածներուն։

Լուսի մեծ հաճոյք կ'զգար Գարեգինի հետ խօսակցած ատեն. երբէք հանդիպած չէր որ եւ է մէկու մը որ զինք այսքան լաւ հասկնար, իրեն այս աստիճան գաղափարակից ըլլար. եւ սակայն՝ երկչուութեան այն անբացատրելէ զգացումն որ գրաւած էր զինք Գարեգինն առաջին անդամ տեսած օրէն իվեր, փոխանակ նուազելու ընդհակառակն կը սաստկանար. ատով հանդերձ, ի՞նչպէս մեկնել այն մեծ վստահութիւնն զոր անոր վրայ ունէր . . . ինքն ալ չէր գիտեր։

Եւ մինչդեռ հմա՞տիկին Յովիանեանի պարտէցին ծառուղիներուն մէջ կը պարտէին, Գարեգինի խօսքերն իրը իր գաղափարներուն, իր զգացումներուն արձագանքն կը թուէին իրեն. նա իր զարմանքն կը յայտնէր իզմիրի այն Հայ ծնողքներուն վրայ որք իրենց զաւակներն օտար գպրոցներ զրկելով ու հետեւարար տոնմային կրթութենէ զրկելով զանոնք բոլորովին կ'օտարացնեն։

— Դուք ձեր ուսումն ո՞ր տեղ առած էք, օրիորդ, հարցուց յանկարձ։

— Ե՞ս նախ Հոփիսիմեան վարժարանն եւ յետոյ

տունը։ Ո՞հ կը յիշեմ, հայրս շատ հակառակ էր այդ օտար կրթութեան։ Ետքը՝ Սիօն աղա նմանապէս . . . :

Սիօն աղա՞ . . . կրկնեց Գարեգին, հարցական չեշտով մը, բայց միանդամայն զախնալով որ ինքնինքը չմատնէ։

— Ո՞հ, մոռցայ որ զինք չէք ճանչցած, ըստ կուսի ժպտելով! Սիօն աղա մեծ հօրս ամենէ վաղեմի, ամենէ հաւատարիմ բարեկամն եղած էր, եւ իր որդւոյն պէս կը սիրէր իմ հայրս, ուստի երբ նա մեռաւ, զիս իր տունն ընդունեց։ Փոքր էի այն ատեն, հաղիւ տամն մէկ տարեկան, եւ այն օրէն իվեր զիս իր աղջկան պէս հոգաց։ որչա՛փ կը պարտիմ անոր եւ մանաւանդ մամիկին . . . կուսիի աչերն արտասուօք լեցուեր էին ու ձայնը կը դողար։ իսկ Գարեգի՞ն . . . այն ալ սասափի յուզուած էր իր սիրելի մամիկին անունն կուսիի բերնէն լսելով։ ին յիշատակներ արթնցեր էին իր սրտին մէջ, եւ ստիպուեցաւ գլուխն անդին դարձնել, իր այլայլութիւնն պարտկելու համար։

— Սիրելի մամիկ, վրայ բերաւ կուսի, պահ մը մտախոն երազելէ ետք, սրտիս ցաւ եղած է որ չկցած եմ երախտագիտութեան պարտքս հատուցանել անոր . . . : Մամիկը Սիօն աղաի կինն էր, աիկին Աբգարեանն, յարեց կուսի իրը բացատրութիւն։

Պահ մը անխօս շարունակեցին իրենց պառյան բարերադդ էր որ կուսի իր հին յիշատակներով զբաղած, չկրցաւ զիտել Գարեգինի յուզումն։

— Միթէ աչդ բարի մարդերն զաւակ չունէին, հարցուց պահ մը ետք Գարեգին որ յաջողեր էր իր յուազմն ափրանալ։

— Այո՛, որդի մունին եղեր որ հօրս հետ տարեկից ըլլալ պէտք էր, բայց նա երիտասարդ մեռեր է, միակ զաւակ մը թողլով . . . : Կաւագոյն է ասոր վրայ բնաւ չխօսիլ, յարեց կուսի զդուաղին։

— Ինչո՞ւ, օրիորդ, գէշ բան մը ըրա՞ծ է արդեօք։

— Եւ ի՞նչ զէշ բան։ Երեւակայեցէք անգամ մը, պարոն Աբգար, նա շատ փոքր՝ հազիւ մէկ կամ երկու տարեկան է եղեր, հօրն ու մօրը մահուան միջոցին։ այն ժամանակէն իվեր մամիկին ու Սիօն աղան զայն հոգացեր են։ նա իրենց միակ յոյսն ու միսիթարութիւնն էր, ինչպէս որ կ'ըսեն՝ իրենց աչքին լոյսը։ Կաւ կրթութիւն մալ տուին անոր, բայց Գարեգին (այդ էր իր անունն) ատով չբաւականանալով, ուզեց Անգլիա երթալ, հոն առեւտրական դպրոց մը մտնելու հայրաբ։ կ'ա՛ւ, պարսաւելի չէ այդ։ բայց միթէ չէ՞ր կարող իր փափաքն չէնքով չնորհքով յայտնել իր մեծ հօրը. վստահ եմ որ անվրէպ կը կատարուէր. այնքա՞ն բարի էր խեղճ ծերունին։ Ընդհակառակն՝ Գարեգին այնքա՞ն ըմբռստ ընթացք մը կը բռնէ իր մեծ հօրը նկատմամբ, ու այդ ընելով մամիկին այնքա՞ն վիշտ կը պատճառէ, որ Սիօն աղա զինք իր տունէն կը վնատէ։ Միթէ յետին աստիճան տպերախտութիւն չէ՞ր այս ընթացքն . . . յարեց կուսի, աչերն իր խօսակցին գէմքին յառելով։ բայց զարմանահար մնաց անոր՝ յուզմամբ այլափախուած կերպարանքն նշմարելով։

Գարեգին հասկցեր էր թէ ինքնինքն արդարացնելու ժամանակն եկած էր. հիմա ատենն էր իր բոլոր

ուժով մաքառիլ կուսիի նախապաշարումներն ցրուելու եւ զայն տարհամողելու:

— Կարծեմ օրիորդ, ըսաւ՝ ջանալով իր ներքին սասափիկ յուղման հակառակ՝ հանդարտ խօսելու, իր լուրջ ակնարկն կուսիի վրայ սեւենելով. կարծեմ որ խնդրոյն երկու կողմերն ուսումնասիրած չէք: Ի՞նչ եղած կրնար ըլլալ այդ տղուն յանցանքն. իր առած ուսումն կատարելագործելու փափաք, այնպէս չէ: Միթէ իրօք յանցա՞նք մ՞է այդ. միթէ ընդհակառակն դովելի չէ՝ որ իր պատանեկութեան չնայելով, հասկցեր էր թէ իր մինչեւ այն ատեն առած ուսումն օգուտ մը չէր կրնար ունենալ, թէ որ զայն կիսկատար թողուր: Ի՞նչ ընէր, երբ մեծ հայրն անիմաստ յամառութեամբ կը գիմադրէր անոր օրինաւոր փափաքն, ինչպէս որ կ'ըսէք: Մեկնելո՞յ զատ ուրիշ ճար կը մնա՞ր իրեն:

— Իրաւ է, ըսաւ կուսի երազուն: Խօսակցին համոզիչ ձայնն ու եռանդն մոգական ազդեցութիւն մը կ'ընէին իր վրայ, թէւ ինք կը ջանար այդ հայրքին գիմադրելու եւ իբրև խարիսխի մը՝ իր ամենէ զօրաւոր փաստին կ'ապաւինէր. — Ի՞նչ պէտք ունէր ըմբոստ ընթացքի մը հետեւելու վստահ եմ որ եթէ այդ վարմունքը չունենար, Սիօն աղա անոր փափաքը կը կատարէր: Գարեգինի իննդրածը չէր զինքը զայրացնողն, այլ անոր բռնած անվայել ընթացքն:

— Կարծէք . . . միթէ իրօք այդպէ՞ս եղած է . . . հարցուց Գարեգին որ նորօրինակ բան մը կ'զգար, քանի՛ կուսի իր անունն կը կրկնէր:

— Անշուշտ, Սիօն աղան միշտ այնպէս կը պատմէր . . . :

— Զէ՞ք կարծեր որ ծերունին, չէ թէ սուտ խօսելու համար, այլ իր բարկութեամբն իրողութիւնն իր երեւակայութեան մէջ չափաղանցելով, կ'այլափոխէր:

— Հաւանական է, ըսաւ կուսի պահ մը խորհելէ ետք: Քա՞նի Գարեգին կը խօսէր, իր հին գաղափարներն կարծես կը հաւէին կ'անհետանային, ինչպէս ձիւնն արեւին ճառագայթներուն տակ, տակաւին կը կը ջանար զանոնք պահելու, իր կարծեօք՝ մամիկին ու Սիօն աղան լիշտատակն յարգած ըլլալու. համար: Բայց իդուր: այն երեւակայական Գարեգինն զոր ուրիշին աշքովը աեսեր էր, չկար այլեւս, անոր տեղը գրաւեր էր իր մանկութեան ընկերն. այն գորովալի ընկերն որ իր ամենն տղայական ուրախութիւններուն եւ ցաւերուն մամնակից եղած էր . . . : — Հաւանական է, կը կնեց աւելի վստահ, աւելի համոզուած, որովհետեւ իմ լիշտ Գարեգինն շատ տարբեր է Սիօն աղաի նկարագրածէն:

— Կը յիշէ՞ք զայն հարցուց Գարեգին աշխուժութեամբ:

— Ո՞հ, անշուշտ, միշտ միասին էինք պղտիկսւց որչա՞փ խաղացած ենք իրարու հետ . . . : Մանկական բոլոր գաղանիքներս անոր կը հաղորդէի. ամենն ուրախութիւններուն մամնակից էր, տղայական վիշտերուս սփոփանքն եւս անորմէ կ'սպասէի: Վերջը երբ գժուար դաս մունենայի, միշտ անոր օգնութեան կը դիմէի:

Որ եւ իցէ բանի մը վրայ վստահ չըլլալուս պէս անոր կարծիքը կը հարցնէի, եւ ինք երբէք անհամբեր չէր ըլլար, թէեւ ապահով եմ որ զինք շատ անգամ նեղած եմ, դասերը պատրաստած ատեն՝ ընդմիջելով . . . : Եւ սակա՛յն Սիօն աղախ ըսածներն չեն կրնար բոլորվին անհիմն ըլլալ: Միւս կողմէն կարելի՞ բան է որ մարդը սայդ աստիճան փոխուի . . . : Այս ամբողջը համելուկ մը դարձած է ինձ համար: Հաւանական է որ՝ եթէ մամիկին հարցուցած ըլլայի, նէ ամեն ինչ լուս սաբանէր. բայց այս մասին պահած լոռութիւնն իր թոռին վարմունքն յառաջ եկած վշտին վերագրելով չէի համարձակեր անոր բան մը հարցնել:

— Չեմ կարծեր որ վիշտն եղած ըլլար մամիկին լոռութեան պատճառն, զիտել տուաւ Գարեգին, որ գերմարդկային ճիգեր կ'ընէր իր յուղումն զսպելու համար. այլ իր ամուսնոյն զիւրագրգիռ բնաւորութեան քաջ տեղեակ՝ չուզած է անոր առջեւ այնպիսի խնդրոյ մը վրայ խօսիլ որ անոր ջիղերն կը գրգռէր:

— Խեղճ մամիկ, ըստ Լուսի դողդոջուն ձայնով, մինչ աչերն վերստին կը լեցուէին, միմիթարութիւնն իսկ չունեցաւ թոռն իր քով տեսնելու իր վերջին վայրկաններուն . . . :

— Միթէ աւելի չէ՞ք զթար այն հէք երիսասարդին վրայ, որ կը պատրաստուէր քիչ ատենէն իր սիրելի մամիկը տեսնելու, այն մամիկն որ իր ամեն ինչն եղած էր աշխարհի վրայ: Երեւակայեցէք իր յուսախարութիւնն անոր մահուան լուրն առած միջոցին, օտարներէ միայն շրջապատուած՝ որք, թէեւ բարե-

սիրտ ու համակրող, չէին կարող սփոփանքի խօսք մանգամ զրուցել . . . :

Լուսի զարմացած իր ընկերին յուզիչ շեշտերէն, աչերն անոր գէմքին սեւեռեց. բայց Գարեգինի ակնարկին հանդիպելով՝ շփոթեցաւ ու գլուխն իսկոյն անդին դարձուց. ինքն ալ յուղում մը կ'զգար զոր չէր կարող վերլուծել: Որքա՞ն հաճոյք զգացած էր քիչ մառաջ երիսասարդին հետ խօսակցած ատեն, մինչդեռ հիմա տեսակ մերկիւղ տիրած էր վրան, փափաք մը միւս խմբակներուն միանալու: Ուստի այս անգամ ակնկոր՝ զիտել առաւ. թէ արեւը մարը մըտնելու վրայ լինելով՝ մեկնելու ժամը կը մօտենար:

ԽԱ.

Այս գիտեր թէ ինչե՞ր քաշեցի այսօր քեզ համար, կ'ըսէր Յովհաննէս Մելքոնեան իր բարեկամին, ջանալով նահատակի արտայայտութիւն մը տալու դէմքին: Ա՛լ հոգիս ելաւ: Հապա ի՞նչ կարծես, շարունակեց, Գարեգինի շրմունքին վրայ թեթեւ ժպիտ մը նշմարելով. դիւրի՞ն բան է միթէ Յովհաննէսին պէս օրիորդներ զբաղեցնել եւ զուարձացնել որպէս զի իրենց ուշագրութիւնն քեզմէ դարձնեն, եւ զու առիթ ունենաս կուսիի հետ երկար բարակ եւ առանձին տեսակցելու: Թէ որ այսօր ալ կուսիէդ չկշտանաս, ալ կշտանալիք չունիս:

Երկու բարեկամները պանդոկ՝ Պ. Աքարի սենեակը նստած էին. Գարեգին մոտացիր կ'ունինդրէր իր բարեկամին կատակներուն. յայտնի էր թէ ուրիշ բան մը գրաւած էր իր ուշագրութիւնն ու մտքով ուրիշ տեղ փոխադրուած էր: Իսկ իր մտածութեանց առարկան ի՞նչ կ'ընէր նոյն պահուն:

Կուսի գիւղէն վերապառնալէ ետք, իսկոյն տիկին կարապետեանի տունը գնաց եւ յոդնութիւն պատրուակելով ուղղակի իր սենեակն ելաւ: Կը փափաքէր

առանձին մնալ իր շփոթ գաղափարները կարգի զնելու համար: Առաջին գիշերն էր որ չհամարձակելով անկողին մտնել՝ արթուն կը հսկէր:

Ժամանակէ միւլեր՝ Պ. Աքարի իղմիր ներկայութենէն սկսեալ, իր սովորաբ որ հանդարտ կեմանքն բուրովին պղտորուեր էր: Ի սկզբան՝ այդ երիտասարդին իր վրայ ըրած տպաւորութեան վախճանը չկրնաւով գուշակել, ատոր հանդիպումն սովորական, գէպքի մը, պարզ իրողութեան մը կարգը դրած էր: Բայց իրարու հետզհետէ յաջորդող յաճախսական տեսակցութիւններն իրենց մէջ աստիճանաբար հաստատեր էին անոյշ մտերմութիւն մը, որու հանգամանքին վրայ ցարդ չէր խորհած լուսի: Այժմ միայն վերահասու կը լինէր իրեն սպառնացող վտանգին, չհասկցած էր այլեւս թէ կը համակրէր այդ երիտասարդին, չըսկու համար թէ կը սիրէր զայն:

Ինչպէ՞ս ծնած էր այդ զգացումն. ինքն ալ չէր գիտեր: Միայն թէ՝ այն համակիր գաղափարակցութիւնն եւ փափուկ ու ազնիւ սիրան որ կ'արտացոլար անոր արտայայտէ աչերուն խորը եւ կը կրկնուէր անոր հնչուն ձայնին չեշտերուն մէջ, բոլորովին գրաւեր, հրապուրեր, մագնիսացուցեր էին զինքը:

Հապա Պ. Աքար՝ գառն մտածում մը փայլակի արագութեամբ շողաց իր մտքին մէջ, պահ մը վրդովելով իր երազանքն: Միթէ այն ալ կը սիրէ՞ր զինք իրապէս. կարելի՞ էր յուսալ թէ նա մինչեւ իրեն պիտի խոնարհէր . . . ինք, լքեալ եւ անտէրունջ աղջիկ մը, զինք իր կեանքին կցորդ ընելու համար . . . :

«Այո՛, այո՛, կ'ըսէր, այն ալ նոյն զգացումներն
կը տածէ ինձ համար. եւ եթէ չեմ սխալիր, ամեն
առիթէ օգուտ քաղեց ինձ մերձենալու, իմ զգացում-
ներս շօշափելու համար » . . . :

Բայց թերեւս երիտասարդական յիմար ցանկու-
թիւն մը, ստուերական յօժարութիւն մը միայն կը
մղէին այդ երիտասարդն իրեն մօտենալու . . . եւ այն
ատեն . . . :

«Ո՞հ, Աստուած իմ » թոթովեց լուսի, ձեռքերը
տանելով քունքին որք սկսած էին ուժգին դարնել . . .



Վայնձմաքայրա այս գունու ու մագլու մահապահ
համա մաս ամբ ու աշխան ու շատիք ով պահու ու մաս
մահապահ ու աշխան ու շատիք ով պահու ու մաս

իթ.

ՊՄ Ե Ռ Ո Ւ Ա Ն գեղեցիկ առաւօտ մէր, նախորդ
օրերն ցուրտ քամի մանդաղար փչեր էր. բայց այդ
օրն տեղի տալով, օրը զգալի կերպով մեղմացած
էր. երկինքն այնքան կապոյտ ու պայծառ, արեւն
այնքան փայլուն էր որ գարունն եկեր էր կարծես :

Օդին գեղեցկութենէն առիթ առած՝ լուսի գասա-
խոսութենէ մը վերագարձին, որոշեց գերեզմանատուն
երթալ :

«Այսօր շատ յարմար օր մէ, ըստ իւրովի. օդն
այսքան մեղմանալուն, հաւանական է որ վաղը անձ-
քեւ գայ, ու դարձեալ՝ երկար ժամանակ, այցելու-
թիւնս յապաղի » :

Նոյն պահուն՝ յիշեց որ տունը՝ նարկիսներու խո-
չոր փունչ մունէր, զոր առաջի օրն — տիկին Կարա-
պետեանի հետ գիւղն երթալով — քաղած էր. Սիրելի
մամիկն որքան կը սիրէր այդ ծաղիկներն :

Լուսի մեռելոցի օրեր չէր կարող գերեզմանատուն
այցելել. տարին անգամ մը միայն այդ օրը կ'երթար,
իր սիրականներն որք քովէ քով պառկած էին, քահա-
նայի մօրհնել տալու համար. Ուստի միշտ լուր օրեր
երթալուն եւ ճամրան բոլորովին ապահով չըլլալուն՝

առանձին աղջկան մը համար, այս պարագաներուն
միշտ սովոր էր կառք մը բռնելու: Թէև ամեն բանի
շատ խնայասէր, կուսի իր սիրելի ննջեցեալներուն
համար բացառութիւն կ'ընէր. լաւագոյն կը սեպէր
ուրիշ բանէ մը զրկուիլ. քան անոնց նկատմամբ ան-
փոյթ գտնուիլ:

Մինչ կառքը զինք դէպի գերեզմանատուն կը տա-
անէր, կուսի իր խորհրդածութիւններուն անձնա-
տուր եղած՝ առատօրէն կ'արտասուէր: Կառքը վերջա-
պէս կանկ առնելով՝ զինք սթափեցուց. աչքերը սըր-
բեց ու ծաղիկներն առնելով՝ արագօրէն մօսեցաւ այն
տեղին ուր իր սիրելիներն կը հանգչէին . . . երբ յան-
կարծ, զարմանքէն գամուած մնաց: Երեք գերեզման-
ներն՝ իր հօրը, մամէկին ու Սիօն աղախնը սքանչելի,
թարմ ծաղիկներով զարդարուած էին: Ասոնց առջեւ
երիտասարդ մը ծնրազրած էր, ու թէեւ դէմքը ձեռ-
քերովը ծածկած, կուսի իսկոյն մանչեց զայն . . . Պ.
Աբգա՞ր . . . ինչպէ՞ս կը դանուէր հոս . . . : Կուսի
անոր ներկայութիւնն, ակներեւ յուղումն ինչպէ՞ս
բացատրելն ինքն ալ չէր գիտեր, երբ յանկարծ դա-
դափար մը սպազեցաւ իր մաքին մէջ, որ զինք փայ-
լակի լոյսի նման ողողեց, շլացուց. արգեօք Գարե-
գի՞ն . . . ի՞նք . . .

Այս միջոցին՝ թեթեւ սանաձայնէն երիտասարդն
սթափած բնազդմամբ իրեն դարձաւ . . . :


— Կուսի . . . բացազանչեց:
— Դո՞ւք . . . հո՞ս . . . մրմնչեց կուսի դողդոջում,
դալկահար:

Պահ մ'ետք՝ երեք շիրիմներն ծածկող ծաղիկներն
անուշանու նարկիմներով կը խառնուէին: Եւ հոն այդ
նուիրական նշխաններու առջեւ, իրբեւ սրբազնի խո-
րանի մը զիմաց, երկու սիրակցորդ սրտեր կ'ուխտէին
յաւէտ անրաժան ֆառլ . . .

Ամիս մը յետոյ, շոգենաւ մը կը մեկնէր իզմիրէն,
իրեն հետ տանելով կուսին եւ Գարեզինն:

Այս վերջինն ժամանակ ունեցած էր ամեն ինչ
կարգադրելու: Սիօն աղափ թողած ժառանգութիւնն
իր պարտքերը գոցելու անրաւական ըլլալով՝ Գարե-
զին վեհանձնաբար վճարած էր պարտատէրներուն պա-
հանջըն:

Գալով տիկին Յովեանեանի՝ ամիսէ մ'իվեր տունը
փակուած կը մերժէր ընտունիլ որ եւ է այցելութիւն՝
հիւանգութիւն կեղծելով: Բայց չարամիտները (քանի
որ ատոնցմէ ամեն քաղաք կը գտնուի) տիկնոջ ան-
հանգստութիւնը ջղային զրդութեան կը վերագրէին,
որ յառաջացած էր, կ'ըսէին, իր ավրանքներէն մին
քշել չկրնալուն համար զգացած ճայրայեղ կատա-
լութենէն:



պատրի ու պահակ ու շահակ ու առաջադիմության
ու օգուտական ու ուժական ու ազատական ու ան-
գաղաքական բարեկան մասն ունի ու առաջ ու առ-
և ու առ ու ու ու առ ու առ ու առ ու առ ու առ
ու առ ու առ ու առ ու առ ու առ ու առ ու առ ու առ
ու առ ու առ ու առ ու առ ու առ ու առ ու առ ու առ ու առ ու առ

առ ու առ
ու առ ու առ ու առ ու առ ու առ ու առ ու առ ու առ
ու առ ու առ ու առ ու առ ու առ ու առ ու առ ու առ
ու առ ու առ ու առ ու առ ու առ ու առ ու առ ու առ
ու առ ու առ ու առ ու առ ու առ ու առ ու առ ու առ ու առ
ու առ ու առ ու առ ու առ ու առ ու առ ու առ ու առ ու առ
ու առ ու առ ու առ ու առ ու առ ու առ ու առ ու առ ու առ

6635

2013

